


N16



ହର୍ଷ

ପୁଚ୍ଛାନ୍ତର କାଳ
ପୁରୁଷରେ କାଳ
ଶୁଣି ପାଦ
ଶୁଣି ପାଦ

ସୂର୍ଯ୍ୟ
Surya

E-ମ-ର

1984



Սիոն

ԱՐԱԿԱՆ
ԿՐՈՆԱԿԱՄ - ՊՐԱԿԱՄ - ԲԱԼԱԱԻՐԱԿԱՄ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐՐ ԿՐՈՆԱԿԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԵԱՆ

ԾՐ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՃՐՁԱՆ

1984

ՅՈՒՂԻՆ - ՕԳՈԽՆՈՒ - ԱՆՎԱՏԵՄԲԵՐ

ԹԻԼ 7-8-9

1984

July - August - September

No. 7-8-9



S I O N

VOL. 58



A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY
OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



St. James Press, Jerusalem 10001

ՓՈԽԱԿԱՐԳՈՒԹԻՒՆ ԽՄԲԱԴՅՐԱԿԱՆԻ

ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ ՀԱՅ. ԵԿԵՂԻՑԻՈՑ^(*)

Հայոց Եկեղեցին իր պատմական կեանքի ընթացքում բարեփոխուել է Հայ կեանքի զարգացման համընթաց, ինչպէս վկայում են Ազգային-Եկեղեցական ժողովների կանոնները. Այս երեսյթը նրա կենսունակութեան նշանակն է և կենդանութեան ապահովությունը. Հայ Եկեղեցու բարենորոգութեան խնդրով նորազոյն ժամանակներում առաւելապէս զբաղուել է Հայ մամուլը, որ սակայն սիստմի վերածած ամբողջական զործ չի տուել, այլ շօշափել է մասնական երեսյթներ, պահանջելով ժամանակակից կեանքի համապատասխան ձևակերպում տալ նոցաւ Վերջերս՝ 1917 թուից մկանած՝ այդ հարցով յատկապէս զբաղուեցաւ Ս. Էջմիածնիը, երբ Ռուսական Փետրուարեան առաջին յեղափոխութիւնը տապալեց Յարական ուժիմը և ազատութիւն խոստացաւ կեանքի բոլոր ասպարեզներին. Եկեղեցին նարաւորութիւն ստացաւ իր բարենորոգութեան խնդրիները աւելի լայն չափով լուծելու փորձեր անել, և հէնց այդ թուին էլ Ամենայն Հայոց Հայրապետը՝ Էջմիածնի միարանութեան խնդրանօք՝ հրաւիրեց Էջմիածնում Խոսանայ հոգևորականութեան համագումար՝ յատկապէս զբաղուեյու Եկեղեցական բարենորոգութեան խնդրիներով, որի աշխատանքը նիւթ պիտի ծառայէր Ազգային-Եկեղեցական ժողովին, որի մօտակայ գումարը անհրաժեշտ էր համարում ինչպէս Էջմիածնի՝ նոյնպէս նաև Հայ Եկեղեցական համայնքների կողմից:

Յիշեալ ժողովը գումարու եցաւ մասնակցութեամբ 67 հոգեորականների և տեեց 11 օր, և ուր՝ Հայոց Եկեղեցու բարենորոգութեան վերաբերեալ բազմութիւ խնդրիներ քննուեցան և ամբողջ աշխատանքը ներկայացուեցաւ Վեհափառ Հայրապետի տնօրինութեան.

Ամենայն Հայոց Հայրապետը, տեսնելով որ Ազգային-Եկեղեցական ժողովի գումարումը կարող է շատ ուշանալ, անհրաժեշտ համարեց մի քանի կարեսր խնդրիների մասին պաշտօնապէս իմասնալ Տանն Կիլիկիոյ Հնորհազարդ Կաթողիկոսի, Երուսաղէմի և Կոստանդնուպոլսի Ամենապատիւ Պատրիարքների և կ. Պոլսի Կեղրոնական ու Կրօնական ժողովների կարծիքները, և ապա հրատարակեց հետեւալ Հայրապետական կանոնական կոնդակները.

Ա. — 1922 թ. Նոյեմբերի 11ին՝ թ. 644, որով արտօնում է այրի քանանաների կրկնամունութիւնը:

(*) Ամենայն այս թիւն սկսեալ, փախան մերաբրականի, հրատարակութեան կու տանք Ս. Արքույթ մեծանուն Պատրիարքներէն Թորգում Արքեպոս. Գուշակեանի մարեկարգութիւն Հայց. Եկեղեցւոյ գրքէն կարեսր մասեր (լոյս տեսած նաև. Ամենայի 1937-38 տարիներու թիւնուն մէջ). Ակատի առած հոն շօշափուած հարցերուն կարեսրութիւնը: Հարցեր՝ մօտ կէս գար առաջ արծարծուած, որոնք մինչեւ այսօր ալ կը պահեն իրենց այժմէականութիւնը և պիտի քննարկէին նաև յառաջիկայ տարի Մայր Աթոռոյ մէջ գումարուելիք եաբուկպառաց ժողովին: Տարբեր կը բանանք Զնկուցումով՝ որով Երանաշնորհ 8. Խորէն Մուրաբէդեան Ամ. Հայոց Կաթողիկոսը, յարակից Կոնդակով մը, հարցը կը դնէր պաշտօնական գետնի վրայ:

Բ. — Նոյն թուականին՝ թ. 645, որով թոյլատրում է ազգակցական հինգերորդ և խնամիական չորրորդ աստիճանի պսակները, այլև վերացնում է ամուսնութեան վերաբերմամբ հոգեռո ազգակցութեան ամէն տեսակ արգելքներ։

Գ. — 1923 թ. նոյեմբերի 9ին՝ թ. 349, որով ընդունում է նոր Տումարը և պատուիրում նրանով առաջնորդուել։

Դ. — Նոյն թուականին՝ թ. 350, որով թոյլատրում է հայ Եկեղեցիներում ժամապաշտութեան ժամանակ երգեհանի գործածութիւն։

Այս կարգի կոնդակներից է նաև 1917 թուի Ապրիլի 7ի թ. 678ը, որով վերահաստատում է ընտրական թեմական պատգամաւորական ժողովներ ու թեմական խորհուրդներ, վերականգնում է բոլոր Եկեղեցական պաշտօնեաների ժողովրդական ընտրական սկզբունքը և վերահաստատում կանանց սեռի ընտրական իրաւունք՝ այր մարդկանց հաւասար։

Ազգային - Եկեղեցական ժողովին է վերապահուած՝ Հայ Եկեղեցում ընդունուած կարգի համաձայն Հայրապետական կանոնական կոնդակներն ընդունել, եթէ նա կամենում է եղած որոշումները Հայ Եկեղեցու համար հասաւատուն կանոն գարձնել։ Այսպէս վարուեցաւ 447 թուին գումարուած Շահապիշանի ժողովը, որ ընդունեց Տիեզերական առաջին երեք ժողովները, որով նոցականուները և դաւանական ստումբները պարտագիր նշանակութիւն ստացան մեր Եկեղեցու համար։

Ամենայն Հայոց Հայրապետը, Գերագոյն Հոգեռոր Խորհրդի համազործակցութեամբ, կամենալով Հայ Եկեղեցու բարենորոգութեան խնդիրը հիմնաւոր և լայն ծրագրով հանդէս բերել գումարուելիք Ազգային - Եկեղեցական ժողովի առաջ, 1923 թ. Յուլիսին հաստատում է «Հայոց Եկեղեցու Բարեկարգութեան կեղրոնական Յանձնաժողով», որի մշակած հարցարանը ուղարկում է Համամիութեաների և զաղութային թեմերին, ժողովական կործիքներ լսելու և ուսումնասիրութիւններ ստանալու նպատակով։ Հայցւանի արծարծած խնդիրները խնդիրն վկայում են, որ կեղրոնական Յանձնաժողովը ունեցել է բարենորոգչական լայն ծրագիր, ինչպէս են՝ 1. Ժամազգքի կրծատումն և բարեփոխումն. 2. Ծիսարան - Մաշատոցի կրծատում և բարեփոխում. 3. Ճաշոցի կրծատում և բարեփոխում. 4. Տօնացոյցի կրծատում և բարեփոխում. 5. Հայոց Եկեղեցու ընդհանուր սահմանադրութեան մշակում և այլ հարցեր։

Գերազոյն Հոգեռոր Խորհուրդը, նկատի առնելով ամենուրեք հայ կեանքի, մանաւանդ Եկեղեցական կեանքի անքնական պայմանները, այլև այն հանգամանքը, որ զաղութահայութիւնը՝ մեզ է՝ որ յայտնի և է՝ որ անյայտ պատճառներով, փոքրաթիւ պատգամաւորներով է մասնակցում այս ժողովին, նպատակայարմար չի գտնում հանդէս զալ լայն ծրագրով, այլ իր ծրագիրը սահմանափակում է կարեռազոյն խնդիրներ միայն արծարծելով։

Եկեղեցական բարենորոգութեան լայն ծրագիրը պիտի շօշափէր քրիստոնէական կեանքի բոլոր արտայայտութիւնները. սակայն այժմ պիտի բաւականանք միայն արծարծելով՝ Ա) Ծիսական - արարողական խնդիրներ և Բ) Ընդհանուր հարցեր, որոնք լուծման են կարօտում։

ՆԻՍԱԿԱՆ - ԱՐԱԲՈՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Ա. — Ժամակարգութիւն. — Հայ Եկեղեցու աստուածպաշտութիւնը ունի իր այլնայլ արտայայտութիւնները, որոնցից մէկը Եկեղեցու ժամակարգութիւնն է։ Հայ Եկեղեցու ժամակարգութիւնը, ընդհանուր Քրիստոնէական Եկեղեցու ազդեցութեան ներքոյ և ժամանակի ողու և հայեացքների թելադրութեամբ, գարերի ընթացքում հետղնետէ փոխուել է բարդանալով և ստացել է այսօրուայ պատկերը։ 1. Գիշերային ժամ։ 2. Առաւտօտեան ժամ։ 3. Արեւադայի ժամ (այժմ միայն Մեծի Պահոց օրերին է կատարուում)։ 4. Ճաշու ժամ, երեք մասի բաժանուած ժամերգութեամբ, այն է երրորդ, վեցերորդ և իններորդ ժամերին կատարուող, որ այժմ միացած է կատարուում։ 5. Երեւական ժամ։ 6. Խաղաղուկան ժամ և 7. Հանգստեան ժամ։ Ժամականակի պահնչը ստիպել է աղօթքի պահերը սղելու և իննը պահը դարձել է երեք։ 1. Առաւտօտեան, 2. Ճաշու և 3. Երեւական։ Առաջին երեք պահերը միացել են և կազմել են Առաւտօտեան ժամ, ճաշու և երեք ողորմեանները Ս. Պատարագի հետ՝ ճաշու ժամ, և վերջին երեքը միանալով կազմել են Երեւական ժամ։

Նկատի առնելով այս հարցի մասին կեղրոնական Յանձնաժողովի անունով թեմերից ստացուած առաջարկները, 1917 թուի կուսակրօն և աշխարհիկ հոգևորականութեան համազումարի սրոշութեան երեսում արծարծուս ծկարիքները, հետևեալ ամփոփումը կարելի է տալ. — Ընդառաջելով ներկայ կեանքի պահանջներին, փոփոխութեան ենթարկել Հայ Եկեղեցու ժամակարգը, դեկավարուելով միօրինակութեան և առաքելական Եկեղեցու պարզութեան սկզբունքներով։ ըստ այսմ՝ 1. Վերացնել լուր օրերի ժամասացութիւննելը, ինչպէս եղել է Քրիստոնէական Եկեղեցու մէջ մինչև երրորդ դարու վերջերը։ 2. Ժամասացութիւն կատարել միայն Կիւրակէ և տօն օրերին։ 3. Գիշերային և առաւտօտեան ժամերգութիւն կատարել միայն կիւրակէ և տօն օրերին, ստկայն կրծատումներով։ 4. Արեւագալի ժամերգութիւնը պահել միայն մեծի պահոց օրերին։ 5. Վերացնել մեծի պահոց օրերի Ճաշու ժամը և պահել միայն Ս. Պատարագ մատուցուելիք օրերին, այն ևս՝ Պատարագին կից։ 6. Ամէն կիւրակէ և տօն օրերին Պատարագ մատուցանել։ 7. Երեւական ժամերգութիւնը թողնել անփոփոխ, և կատարել միայն Շաբաթ և կիւրակէ օրերին։ 8. Խաղաղական ժամերգութիւնը նոյնպէս պահել մեծի պահոց երեւական, բայց կրծատել։ 9. Հանգստեան ժամերգութիւնը անփոփոխ պահպանել, սակայն կատարել միայն արտակարգ դէպքերում, ինչպէս այժմ սովորութիւն է։ Այս հարցի արծարծումը ժողովի առաջ է դնում Ասենի ժամազգրքի վերաբարազրութեան խնդիրը։ Գիշերազոյն Հոգևոր Խորհուրդը կը պարզէ իր տեսակէտը, ինչպէս այս նոյնպէս նաև պաշտամունքի միւս մասերի նկատմամբ։ Երբ զեկուցման պաշտամունքի մասը ամբողջանայ, այլպէս ասած՝ իր տեսակէտը կ'արտայայտէ Ասենի ժամագրքի, Տօնացոյցի, Ճաշոցի և Մաշտոցի կրծատումների և վերամբազրման մասին։

Բ. — Եկեղեցական օնեներ. — Հայ Եկեղեցու ժամակարգութեան նման՝ Հայ Եկեղեցու տօներն էլ հետղնետէ են զարգացել ընդհանուր Քրիստոնէական

Խկեղեցու ազդեցութեամբ և հետեւողութեամբ։ Տօների զարգացումը պատճառ է եղել ամէնօրեայ աստուածապաշտութեան կարգի առաջ զալուն։ Թէ՛ 1917 թուի հոգեւորականների համագումարը և թէ՛ Կեդրոնական Յանձնաժողովի թեմերից ստացած զրութիւնները կողմանակից են տօների կրճատման, և առաջարկում են տօների ընտրութիւնը հետեւեալ սկզբունքներով կատարել։ 1. Պահել այն Տէրունական տօները, որոնք Փրկչի կեանքի և զործունէութեան շեշտուած մոմենտներն են պատկերացնում։ 2. Պահել այն սրբոց տօները, որոնք համարքիստոններ կամագական կամ Հայկական բնոյթ և արժէք ունին։ 3. Համախիրումներ կատարել՝ մարզաքից, հայրապետաց, մարտիրոսաց և մի օր էլ նուիրել Ամենայն սրբոց տօներին։ Այս հարցի արծարծման հետ կապուած է Տօնացոյցի վերախմբաղրման ինդիրը։

Գ. — Եկեղեցական Խորհուրդներ եւ Արքազան Արքունութիւններ։ — Կեդրոնական Յանձնաժողովի անունով թեմերից ստացուած զրութիւնները նշում են Խորհուրդների արարողական մասի կրճատման անհրաժեշտութիւնը, ոմանք նաև կրճատուելիք հատուածները։ Խոկ սրբազան արարողութիւնների նկատմամբ, որոնք բաւականաչափ հեթանոսական սովորութիւնների դրում են կրում, առաջարկում է հանել Մաշտոցից։ Այսպէս օրինակ 1. Կանոն զիշերային ժամու աղօթից, որ կատարի ի վերայ ծանր հիւանդաց, ի թժշկութիւն ցաւոց և ի թողութիւն յ անցանաց։ 2. Կանոն դժուարածին յլի կնոջ ։ 3. Կանոն վասն այսահարաց և լուսնոտակից։ 4. Կանոն նորոգ սափերելոյ զներս պատճեռոյն։ Եւ այսպէս այլ կանոններ, որոնց մեծ մասը այսօր այլեւս չի կատարւում։ Այս հարցերի արծ սրծմամբ Մաշտոց - Ծիսարանի վերախմբաղրման հարցն է դրում սեղանի վրայ։

Դ. — Ճաշոյի կրնաման խնդիր։ — Ճաշոյ զիրքը պարունակում է տարուայ բոլոր տօների օրերին կարգացուելիք զրքերն ու աւետարանները։ Նաև մեծ տօների նշանակութիւնը լուսաբանող գասական հայրերի թղթերն ու աղօթքները։ Ընդհանուր կարծիք է եղել և է այսօր՝ կրճատել չափազանց երկար ընթերցուածները, որոնք առանց այն էլ երկար ժամասացութիւնը եւս առաւել երկարացնում են, յոզնեցնելով և ձանձրոյթ պատճառելով աղօթաւորներին, փոխանակ նոցա միիթարելու և ողեւորելու։

Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը ժամակարգութեան, տօների, խորհուրդների ու սրբազան արարողութիւնների և ընթերցուածների կրճատման հարցը, այլապէս սամած Ատենի ժամապրքի, Տօնացոյցի, Ճաշոյի և Մաշտոցի վերախմբաղրման հարցը՝ համարում է կարեւոր և հասունացած։ Սակայն նկատի առնելով, որ Եկեղեցու պաշտամունքը, յիշատակուած բոլոր մասերով, այլ և այլ ժամանակների, ուրեմն և այլ և այլ աշխարհահայեացքների և կենցաղական պայմանների ծնունդ է և հետզնեաէ զարդացել, կարեւոր է ուսումնասիրել նոցա ժագման և զարդացման պատմութիւնը, որ կրճատումները հիմնաւոր լինին և սխալներից ազատ։ Ուստի Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը կ'առաջարկէր նշել այժմ կրճատման և վերախմբաղրման հիմնական սկզբունքները և կը յանձնարարէր կեդրոնական թարձրագոյն Հոգեւոր իշխանութեան, որ նա մասնա-

զէտ անձանց ձեռքով, ժողովի նշած սկզբունքների համաձայն, ուսումնասիրել տայ հարցը, ապա այդ ուսումնասիրութիւննելը տպագրել տայ, որ Տանն կիլիկիոյ Կաթոլիկոսը, Երուսաղէմի և Կ. Պալայ Պատրիարքները, թեմակալ առաջնորդները, հայ մամուլը և թեմական Երեսփոխանական ժողովները քննարկեն, և ապա թէ դործադրութեան ուսնկցիա ստանայ Ամենայն Հայոց Կաթոլիկոսից Հայրապետական կոնդակով, եթէ միայն հնարաւոր չի լինի յատուկ այդ նպատակով Ազգային - Եկեղեցական ժողով գումարել:

Ը Ն Դ Հ Ա Ն Ո Ւ Ր Հ Ա Ր Ծ Ե Ր

1. — Հայ հոգեւորականութեան ցենզի խնդիր. — Ներկայ հոգեւորականութիւնը միայն մի կոչում և մի նպատակ ունի, այն է՝ հանդէս գալ իրեն Աւետարանի քարոզիչ, գասահարակել հայ ժողովրդին քրիստոնէական ողով և Եկեղեցու վերածնութեան ուղին հարթել: Այս նպատակին ծառայելու համար, նոր հոգեւորականութիւնը զինուած պիտի լինի նորագոյն զիտութեամբ, ունենայ փիլիսոփայական և քրիստոնէական լայն աշխարհահայեացք: Նա հիմնականորէն ծանօթ պիտի լինի ներկայ բնական զիտութիւնների, իմաստասիրութեան և սոցիալական զիտութիւնների եղանակացութիւններին, ուսումնասիրած լինի կրօնների և ընդհանուր ազգերի պատմութիւնը, իւրացրած լինի քրիստոնէական կրօնի հիմնական սկզբունքները և այն՝ իր կեանքի առողջնորդ և ղեկավար ճանաչ: Նոր հոգեւորականութիւնը, մանաւանդ բարձր հոգեւորականութիւնը, կարողութիւն պիտի ունենայ ըմբռնելու իր ժամանակաշրջանի ողին և ուղղութիւնը, պիտի հասկանայ թէ ուր է զնում ընդհանուր շարժումը, և իրեն յանձնուած նաւի զեկը այնպէս ուղղէ, որ նաւը խաղալիք չդառնայ ժամանակի տարրութեր հոսանքներին: Եւ ահա այս նպատակին ծառայելու համար նոր հոգեւորականութիւնը պիտի ունենայ բարձրազոյն կրթութիւն՝ ընդհանուր և մասնագիտական բնոյթ կրող: Մօտաւորապէս այս տեսակէտն ունին նաև 1917 թուրի հոգեւորականների համագումարը և Կեղրոնական Յանձնաժողովին թեմերից ուղղուած պատասխանները:

2. — Կուսակրօն հոգեւորականութիւն. — Դեռ ևս առաքելական դարում անամուսական կեանքը զերադաս էր համարուել ամուսականից, ապացոյց՝ Պօղոս առաքեալի Կորնթացոց զրած Ա. Թուղթը (է. 1-2 և 8): Այս հայեացքը հետզհետէ զարդացաւ, և Դ. դարում այլ և այլ պատճառներով շատ տարածուեցաւ և կուսակեանքը մանաւանդ պատշաճ և զայել համարուեցաւ հոգեւոր դասին համար: Հետզհետէ տիեզերական Եկեղեցու մէջ յառաջ եկան կանոններ, որով բարձր հոգեւորականութեան արգելում էր ամուսնանալ, եթէ նա մինչև սարկաւագութիւն չէր ամուսնացել: Ե. դարում այս աշխարհահայեացքը պատուաստում է նաև մեր Երկրում, որին ամենայն հաւանականութեամբ նպաստում են նաև մեր քաղաքական կեանքի պայմանները. և ահա սկիզբ է առնում Հայ Եկեղեցում վանական կուսակրօն կեանքը, որ ապագայում մեր կեանքի քաղաքական, կուլտուր - կրթական և զրական ասպարհութերում խոշոր դեր է խաղում: Վերջին տասնամետակներում յաճախ արծարծուել

է կուսակրօնութեան վերացման հարցը։ Այս հարցը արծարծուել է նաև 1917 թուի համագումարում և մտքերի երկու հոսանք յառաջ բերել։ Մի հոսանքը կողմանակից է կուսակրօնութեան վերացման, համարելով այն անբնական երեսոյթ և ուլտադրժութիւնը անխուսափելի, այլև այն հանդամանքը, որ ամուսնութիւնը սրբազործուած է Եկեղեցու կողմից և ամուսնացած եպիսկոպոսութիւնը ճանաչուած է թէ մեր և թէ արքեպերական Եկեղեցում։ Միւս հոսանքը, հակառակ վերոյիշեալին, պնդել է, որ բժշկական տեսակէտով անբնական և վասակար երեսոյթ չէ տնտեսուսնական կեանքը և ուլտադրժութիւնը վերացման հիմք չի կարող ծառայել, քանի որ նոյն երեսոյթը աւելի մեծ չափերով տեղ ունի նաև աշխարհիկ հոգեորականութեան և աշխարհականների մէջ։ Ժողովը որոշել է պահել կուսակրօնութիւնը։ Այս հարցի նկատմամբ կեղրոնական Յանձնաժողովի ատացած պատասխանները ևս ընդհանուր առմամբ կուսակրօնութեան պահպանման տեսակէտն են շեշտում, սակայն այստեղ ևս երկու հոսանք է Նշմարւում այլ ուղղութեամբ։ Մի հոսանքը պահանջում է նրանից բարձր ցենզ և առաջնորդական պաշտօններից դուրս պարտադիր է համարում նոյս մալը վանքում, և զիտութեամբ ու զեղարուեստով պարապելն անհրաժեշտ համապատասխան իրենց հակումների և պատրաստութեան։ Խակ միւս հոսանքը հակառակ է նորա պաշտօնավարութեան և կողմանակից է վերապահենելու նրան ձեռնադրութեան իրաւունք և Եկեղեցու ու աշխարհիկ հոգեորականութեան նկատմամբ հոգեոր տեսչութիւն, սակայն ոչ իշխողի՝ այլ բարոյական հեղինակ կութեամբ դիտովի և զեկավորի հանդամանքով։ Թւում է թէ վերջին տարիների փորձը անշուշտ բոլորին էլ բերած լինի այն համոզմունքին, որ կուսակրօն հոգեորականութիւնը անհրաժեշտ է Եկեղեցու գոյութեան պահպանութեան համար։

3. — Ամուսնական եւ ամուսնալուծական հարցեր. — Հայ Եկեղեցին, յիշեալ կանոնական հարցերի նկատմամբ այլ և այլ պատմական ժամանակաշրջաններում արել է ժողովական տարրեր որոշումներ՝ արձագանք տալով իշրական կեանքի պահանջներին, մասամբ եւս յարմարուելով քաղաքական իշխողների աղդեցութեան։ Ամուսնական (հաս և չհաս) խնդիրներով զբաղուել է որոշումներ են արել մեր Եկեղեցում մեզ յայտնի հետեւեալ ժողովները։ Աշտիշատ (365), Եահապիվան (447), Պարտաւ (768) և Երուսաղէմ (1651). Առաջին երկուսը թոյլատրել են Յրդ աստիճանի թէ արքնակցական և թէ ինաւ միական պսակներ։ Պարտաւի ժողովը՝ արենակցական 4րդ աստիճանի է Երուսաղէմինը՝ արենակցական 5րդ աստիճանի պսակը։ Պարզ է թէ կանոնական արգելք չկայ, որ Ամենայն Հայոց Հայրապետը այդ սահմանների մէջ կանոնական կոնդակներ արձակէ կեանքի պահանջների հետևանքով։ Յայտնի է, որ մեր Եկեղեցում 15րդ գարում խակ արենակցական Յրդ աստիճանի պսակներ անզամ չէին թոյլատրում, և կամ թոյլատրում էին ոչ յօրինակ այլոց։ 1917 թուի համագումարը որոշեց ինքը հանգուցեալ Հայրապետէն հաս համարել արենակցական 6րդ և խնամիական 4րդ աստիճանները և թոյլատրել անարզել կտարել։

Երջանկայիշատակ Հայրապետը նախապէս բանակցելով Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի և Երուսաղէմի և Կ. Պոլսոյ Պատրիարքների հետ, նաև նկատի

առնելով նոր կեանքի պայմանները, 1922 թ. Նոյեմբերի 11ին արձակում է թ. 845 կանոնական կանդակը, որով թոյլարում է աղղակցական ճրդ և խնամիական գրդ աստիճանի պսակը, և վերացւում է հոգեոր ազգակցութեան ամէն տեսակ արգելքներ ամուսնութեան վերաբերմամբ։ Ներկայ կեանքը այս սահմաններից ենելու փորձեր չի անում, ուստի պէտք է պահել այդ սահմանը։

Գալով ամուսնալուծութեան և ամուսնալուծական հարցերին, Հայոց Եկեղեցին, պահպանելով Աւետարանի սկզբունքը, գուցէ և Եւտեղողաթեամբ Ռուսաց Եկեղեցու պղակտիկային՝ Պոլոժենիայի գոյութեան ընթացքում, ամուսնալուծութեան հիմք համարել է միայն և զիմաւորապէս ամուսնական ուխտի անհաւատարմութիւնը։ Գերազոյն Հոգեոր Խրիստովզ վերջերս միայն և այն ևս կեանքի ստիպողական պահանջների առաջ տեղի տալով՝ թեթևացրել է ամուսնալուծութիւնը, նաև այլ պայմաններ ամուսնալուծութեան հիմք ծառայեցնելով։ Այս հարցի նկատմամբ լաւագոյն կը լինի ընդունել Եահապիվանի ժողովի որոշումը, որով ամուսնութիւնը լուծելի է համարում հետեւել պատճառներով։ 1. Ամուսնական անհաւատարմութիւն։ 2. Ամուսնութիւն։ 3. Մարմական և հոգեկան արտաներ։ 4. Արքեցողութիւն։ 5. Անհաշտ քնաւորութիւն (ծհծ, կուր և եայն)։

4. — Նոր Տոմարի հարց։ — Նոր կամ Գրիգորեան Տոմարի գործածութիւնը Հայ Եկեղեցում ընդունելու հարցով կյամիածինը զրադուել է գեռ ևս 1918 թուի մեծ Յեղափոխութիւնից առաջ, և այս առթիւ յատուկ զրութիւն է ուղարկել Ռուսական Սինոդին, վերջնիս ծրագրներին, իրազեկ լինելու, նպատակով։ Բնականարար այս հարցի լուծումը արագացաւ, երբ ներկայ Պետութիւնը ընդունեց նոր տոմարը, որից յետոյ 1922 թուին Ռուսաց պատրիարքը նոյնպէս ընդունեց նոր տոմարը, որին հետեւ նաև Պրավոլաւ Եկեղեցու նիւղը՝ Վրաց Եկեղեցին։ Անա այս պայմանների մէջ դժուար պիտի լինէր Հայոց Հայրապետի համար Համամիութենական սահմաններում բոլոր միւս քրիստոնեաց Եկեղեցիներից անջատուել և մենակ առաջնորդուել են տոմարով, մանաւանդ թէ արտասահմանում Հայ գաղութներից սմանք վաղուց տրամադրութիւն էին ցոյց տուել նոր տոմարի անցնելու, եւ ահա 1923 թ. Նոյեմբերի 9ին արձակում է թ. 349 Հայրապետական Խոնդակը, նոր տոմարը ընդունելու մասին, և ըստ այնմ այդ թուից կազմում է կյամիածնի օրացոյցը նոր տոմարով։ Դժբախտարար, Հայրապետական Խոնդակի հրատարակուելուց անոմիջապէս յետոյ, Ռուսաց Պատրիարքը, Ռուսև հաւատացեալ ժամովրդի պահանջի հետեանքով, գուցէ և Եւտեղելով Յոյներին, նաև անջել և յես էր կոչել իր կարգադրութիւնը։ Այդ իսկ պատճառով, Նոր Տոմարի գործածութեան անօրէնութիւնը ընդունելութիւն չի գտնում Համամիութենական սահմանների թեմերում, ուր Հայ ժողովուրդը Ռուս և Վրացի ժողովուրդների հետ սերտօրէն կապուած էր սովորոյթներով, ընտանեկան, վաճառականական և այլ հիմունքներով և սովոր էր Եկեղեցական տօները միասին կատարել։ Այս դժուարութիւնը ևս առաւել ակնբախ և զդալի է գտանուամ Ս. Զատկի տօնին, որ յիշատակուած ժողովուրդները վաղուց սովոր մն միասին աօնել և այժմ ստիպուած էին բաժան տօնել։ Նոր Տոմարն ընդունելու դժուարութեան առաջ կանգնած է և կանգնած

էլ պիտի մայ յատկապէս Ս. Երռուսաղէմը, Եկեղեցական իրաւունքների պահպանութեան նկատմամբ դժուարութիւնների մէջ շընկնելու համար։ Այս այս դժուարութիւնների առաջ կանգնած է Հայ Եկեղեցին տօմարական հարցի առթիւ, որի վրայ հրաւիրում է Ազգային Եկեղեցական ժողովի ուշադրութիւնը։

5. — Եկեղեցական միեմի փոփոխութեան հարց. — Այս հարցի առթիւ այլ և այլ տեղերից Հանգուցեալ Հայրապետի անունով խնդիրներ և միջնորդութիւններ են ստացուել, որով խնդրում է թոյլատրել հոգևորականութեան արտաքոյ Եկեղեցու և ծիսակատարութեանց կրելու աշխարհիկ սքեմ։ Սորան հակառակ կայ և մի այլ հոսանք, որ կարենոր է համարում պահել հոգևորական սքեմ։ Նկատի առնելով, որ դարերի ընթացքում հայ ժողովուրդը սովորել է իր հոգեւոր հօրը հոգեւոր սքեմով տեսնել և յարգանք ու արժեք տալ այդ սքեմին։ Գերազոյն Հոգեւոր Խորհուրդը կարծում է, «որ յարմար կը լինի պարտադրել հոգևորականութեան հոգեւոր սքեմ կրել Եկեղեցում, օրինակատարութիւնների, պաշտօնական հանդէսների և հանգամանքների ժամանակ, որից դուրս՝ արտօնիկ նոցա աշխարհիկ սքեմ կրել։»

6. — Ավագարենիկ հոգեւորականութեան ապահովութեան խնդիր. — Հայոց Եկեղեցում ընդունուած սովորութեան համաձայն, աշխարհիկ հոգեւորականութիւնը իր պաշտօնավարութեան համար որոշ և հաստատուն վարձատրութիւն չի ստանում, այլ ապրում է օրինակատարութիւններից ստացած կամաւոր տուրքերով և զանձանակադրամով։ Վարձատրութեան այս եղանակը այլ ասպարէզներում չի կիրառուում, և ներկայ հասկացողութեամբ և քահանայութեան իսկ ըմբռնմամբ համարում է այդ ձեզ վիրաւորական և նուաստացուցիչ, որի պատճառով քահանայութիւնը յաճախ կորցնում է իր ներքին անկախութիւնը և Ենթարկում անհատ ծխականների քմահանոյքին։ Ուստի առաջարկութեան է ազնուացնել Նիւթական վարձատրութեան ձեզ, ընդունել ուժի տրւչութեան սկզբունքը, որ որոշ տեղերում արդէն ընդունուած է։

7. — Պահմի վերացման հարց. — Այս հարցը կենքն ինքն կ լուծեր, քանի որ պահողների թիւը շատ է սահմանափակ դարձել և պահողներն էլ մեծ մասամբ ոչ իր ապրում, այլ իրեն սովորոյթ են պահում։ 1917 թուի համագումարը և Կեդրոնական Յանձնաժողովի ստացած պատասխաններն էլ նոյնն են պնդում և կողմանակից են պասի վերացման։ Գերազոյն Հոգեւոր Խորհուրդը կարծում է, որ պէտք է թողնել միայն Զատկի և Աստուածայայտնութեան տօների պասերը մի մի շաբաթ և Խաչելութեան յիշատակի նուիրուած Աւրբաթ օրուայ պասը, որով կը դադարի Օրէնքը զայթակղութեան աղքիւր գառնալէ ։ Պատերի կրծատմամբ ինքնին յառաջ է զալիս պսակի օրերի նոր ընդլայնման հարցը։ Այս խնդրի նկատմամբ առաջարկ կայ անխտիր ամէն օր պսակ կատարել։ Գերազոյն Հոգեւոր Խորհուրդը հնարաւոր է գտնում պսակի օրերի արգելքը վերացնել՝ համարելով արգելեալ օրեր միայն Ս. Զատկի և Ս. Ծննդեան շաբաթապասերը։

8. — Աստուածապատճեան լեզուն → Աստուածապատճեան կարգի հետ աստուածապատճեան լեզուն անցեալի ծնունդ է, որ իր ժամանակ ժո-

Դավրդին հասկանալի լեզու է հղել, բայց այժմ անհասկանողի է. ուստի և հայ սարակաց աղօթքը, որի նպատակն է ստեղծել ընդհանուր կրօնական տրամադրութիւն աղօթոզների մէջ և նոցա միացնել՝ չի ծառայում իր նպատակին: Այս հարցի նկատմամբ եղած առաջարկները, թարգմանել Ս. Գիրքը, շարական ները և աղօթքները՝ ցանկալի են, բայց չառ գժուար իրազործելի: Գերազոյն Հոգերո Խորհուրդը հնարաւոր է զանում թույլատրել, որ Ս. Գրքի որոշ հատուածները և Հայրերի թղթերը թարգմանաբար կարդացուին եղած թարգմանութիւններից օգտուելով: մինչև որ հնարաւոր լինի Ս. Գիրքը ամրույովին թարգմանած տեսնել:

Մինչև այժմ եկեղեցական բարենորոգութեան հարցն արծարծելիս մեծաւ մասսամբ նկատի է աւնուած քրիստոնէական կրօնի արտաքին արտայայտութիւնները և թիշ ուշադրութիւն է դարձուած նորա բովանդակութեան վրայ, հաւատացեալների կրօնական ապրումների ու զգացմուների վառ պահպանութեան վրայ: Սակայն այդ արտաքին արտայայտութիւնների բարեփոխութիւնը միայն ի գիճակի չէ կերպարանափոխելու մեր ժողովրդի կրօնական ըմբռումը, վերածնելու նրան նոզեպէս և ստեղծել առաջ նոր կեանք՝ քրիստոնէական նոր կենցաղ, որ բարենորոգութեան թուն նպատակը պիտի լինի:

Գերազոյն Հոգերո Խորհրդի տեսակէտառվ, այս վերջին ուղին հարթող միջոցները հետեւալներն են. — 1. Հիմնել մասնագիտական նոզերի բարձրագոյն դպրոց՝ տեսական և գործնական աստուածաբանական ծրագրով և ընտական դիտութիւնների ուսուցման լույն ծաւալով, որ առաջայ նոզերականացուն ձեռք բերէ քրիստոնէական և զիտական լոյն աշխարհահայեացք: Միաժամանակ ձեռք բերէ կրօնական ողի և խորը համոզանիք՝ քրիստոնէական բարոյական բարձր գաղափարների ճշմարտութեան և իր կենցաղով այդ աշխարհահայեացքի մարմացնողը հանդիսանայ կեանքի մէջ, դաստիարակիչ օրինակ ծառայելով իր համայնքին: Այլապէս մասած՝ նոր հոգերականութիւն ստեղծէ, ընդունակ՝ նոր կեանքի պահանջներին գոհացում տալու: 2. Քրիստոնէական ուսմունքը կենդանի խօսքի միջոցաւ իւրացնել տալ համայնքին՝ նրա մէջ քրիստոնէական սիրոյ ողին կենդանացնելու և կեանքում համապատասխան կենցակ տաեթել տան լու նպատակով: 3. Նպատակն կրօնա-բարոյական մնոյթ կրող գեղ պրուեսաւական երկերի զարգացման և կազմակերպել իիրակնօրեայ դաստիարակութիւններ և ծրագրուած զրոյցներ՝ մասնագ սերնդի և ընդհանրապէս հաւատացեալ հօտի կրօնաբարոյական դաստիարակութեան նպատակով: 4. Կազմակերպել համայնքի մէջ գթութեան և սիրոյ գործեր: 5. Հրատարակել աստուածաբանական ամսաթերթ և կրօնական շաբաթաթերթեր: 6. Վերականգնել նույիրակութիւններ, ազգային եկեղեցու միութիւնը պահպաններու, ի սփիւռս աշխարհի ցըռած գաղութանայութիւնը Մայր Աթոռի և Մայր երկրի — Հայրենիքի և հետ սերտօքն կան պելու նպատակով: Աւ վերջապէս, Ս. Եկեղեցու արտաքին ծիսական կարգերն ու արարողութիւնները նպատակայական կրօնամատմերով և մշակուած քաղցրալուր զեղարսւեստական երգով և երաժշտութեամբ վեհացնել: Ահա այն ժամանակին որ կ'առաջնորդէ մեզ գէպի արտաքին ու նկրքին ճշմարիտ բարենորոգութիւն:

«ԽԱՂԱՐԴՈՒԹԻՒՆ ԱՄԵՆԵՑՑՈՒՆ»

«Խաղաղութիւն բողով ծեզ,
զխաղաղութիւն զիմ տամ ծեզ,
ոչ ուրէս աշխարհ այս՝ տամ եւ ծեզ»
(ՅՈՎՀ. ԺԴ. 27):

Հայաստանեաց Առաք. Ս. Եկեղեցւոյ
Ս. Պատարագի նուրիտական պահուն, պա-
տարագիւը ւ ըլլաւ ան Կաթողիկոս թէ
պարզ քահանայ — քանից ժողովուրդին
դառնալով՝ կը խսչակնքէ և կը կրկնէ.
Ժամագութիւն ամեննեցուած:

Արքարև, այս փոթորկալից ու տագ-
նապահամ աշխարհի մէջ ի՞նչ կաք տեսլի
վսկէ ու բազմաէի, առն խաղաղութեան
պատգամը, Քրիստոսի ծնունդովը աւետ-
ուած մեր մալորակին:

Ներկայ դարսու, մարդկութեան մեա
ծովոյն կարիքը նիւթական հարաւու-
թիւնը չէ և չի կրնար ըլլաւ: Բազմաթիւ
ևն մեծահարաւուներ, որոնք զուրկ են
ներքին, հոգեկան և իրական ։ խա-
ղաղութենէն Գաղոնիք չէ նոխ ու փար-
թամ ապարանքներէ ներս որջացող ան-
տրդարութեան ու ժախանքի մազձը, հոգ
գեկան մթնոլորտը թաւնաւորող ։ Խաղա-
ղութեան բացակայութիւնը որքան ծանր
ու անկրնքի կը դարձնէ կեանքը այդ յար-
կերէն ներթ:

Գիտութիւնն ալ կարող չէ խաղաղու-
թիւն բերելու մեր նոգիներուն։ Հակո-
սոկ իր արձանագրած մեծաքայլ յառաջ-
դիմութեան և ատոր շնորհի մեր կեան-
քին շահուած անհուսուելի բարիքներուն
և մեր ապրելակերպին ընձեռած բազում
դիւրութիւններուն, մարդը կը մայա նոյն
տրուում ու ապերջանիկ արարածը, նր-
քան ատեն որ կուզպ են իր մաքին ու
նոդին գռները նոգերը ուրբաներէ ճա-
պագայթող կեանրար լոյսին դիմաց:

Իր ընձեռած այս բարիքներուն զու-
գահեռ գիտութիւնը, իբրև երկասրի
սուր, յաճախ պատժած է մարդը փոր-
ձանքներուն տմենէն, անսելիովը, երբ
այս վերջինը հեռու է մատցած Աւետա-
րանի լոյսին ու իմաստութենէն:

Քահանային խաղաղութեան մաղ-
թանքը առկայն ոչինչ կը փոխէ կացու-
թենէն, և թէ անհատներ իրենց առօրեայ
կեանքին մէջ ազնուութեամբ ու հան-
դուրժողութեամբ չվերաբերին իրենց ըն-
կեր աբարածներուն հետ, և թէ պետու-
թիւններ խաղաղութիւն քարոզեն միայն
և չապրին զոյն լիութեամբը:

Բայց սրպէսզի մարդ կացենայ խա-
ղաղութիւններմանել և անոր տարածիչը
ըլլաւ, հարի է որ նախ ոն հաշտ ու հան-
գործ ըլլայ ինքինքին, փր նղճին, իր
ներքին երին հետ, Այդ ըլլայու համար
ալ անհրաժեշտ է որ փր Արտօչին հետ
իր աբարածները ըլլան ուղիղ ու
անխոտոր, և զօրանան հանապացօքեազ
ազօնքով Քանդի Ֆէրն է ակնազիքիւը
խաղաղութեան, «Խաղաղութիւն մեր և
կեանք, որ ի զօրէ առաքենար» կը կո-
չենք մենք գրիստոս մեր առօրեայ ժա-
մանացութեան ընթացքին:

Ուշագրաւ է նաև ար մեր Եկեղեցւոյ
մէջ Ս. Աւետարանի ընթերցումէն տառչ
և քահանան վեղաղութիւն ամեննեցուն
կուտեսէ ժողովուրդին։ Քրիստոս կոշտած
է իրաւամք վեղաղութեան իշխանաւ:

Որքո՞ն նորհրդագուղներ կը գու-
մարուին այսօր ի նպաստ աշխարհի խառ-
ղաղութեան ։ Եւ առկայն խոսվութիւն-
ներն ու արիւանենողութիւնները ամենու-
րեք և առարօնն կը ծաւալիին Գտուար
չէ ասոր պատճառը գուշակել:

Ասուուածավախ և ճշմարիս քրիս-
տոնեան գիտէ խաղաղութիւնը գարձնել
իր սրտին ու մաքին տիրապետող վիճա-
կը։ Այդ ընելիք ետք անկարելի է որ տա-
րածիչը չգտանայ կրիստոնարդե այդ խա-
ղաղութեան։

ԽՈՍՔԻՆ ՈՅԺԸ

Աւետարանը, Թրիստոնի բժշկության հերու կարդին, առօրուն զեղեցիկ ու թելագրիչ դրուաց մը կը պատճէ։ Մասսաբն Աւետարանին լ. Գլխուն մէջ կը կարդանց թէ հորիւրապես մը կը ներկայանայ մեր Տիրոջ ու իր հիւանդ ծառային բժշկութիւնը կը հայցէ։ Եւ Անոր պատասխանին չողուած՝ կը յարէ։ «Տէ՛ր, չեմ բաւական եթէ ընդ յարհան իմով մացես։ այլ առաջ բանին, և բժշկեցի մանուկն իմց։ Յիսուս կ'ըսէ. եւրիք, և սրբէս հաւատացերդ եղիցի քեզ։ Ու իր խօսքին սյժովը հիւանդը հոյն մամուն կ'ելէ սոքի։»

Այս պատկերին դիմաց հարցը որ կը յանէ մեր մաքին մէջ խօսին ոյն է, Մեր առօրեայ կեռնքն դիմանք թէ երկուայրի առուր մըն է խօսքը։ Որքան ալ մարդկուն յայս ու կորով ներշնչելուն նոյնքան ալ անոնց սրտարը խոցելու ու զգացումները թաւնաւորելու ընդունակ է ան։ Պարագ տեղը չէ որ ըստած է թէ երրեմն առուրէ աւելի առուր (վերջինը «չ անշուշտ իրեւ գոյական») եւ այսինքն պրիւնո՞յ մեր բերնէն եկած խօսքը, երրեմն ընտանիքներ ամբողջ կործանած են ծանր ու անհշափառ խօսքի մը հետևանք քով։ Միւս կողմէն, ըստած է ան թէ և Անոյշ խօսքը ոք ձակէն կը հանէ, այսինքն թէ խօսքը ունի նաև զօրութիւնը սրտեր կակացնելու և զջամումի լուսացօղ արցունքներ բերելու մախանքին ժանրովը պղասորած աչքերէն։

Ընկերացին մեր յարարերութիւններուն մէջ մեծ է ու զօրխուօք՝ գերը խօսքին։ Տաք ու բարի խօսք մը երբեմն, եթէ զերծ է կեղծիքին կեղեւն, շատ աւելի կը կըսէ քան նիրթական չոր նուէր մը, երախուսւիչ խօսք մը սիրա կը չինէ, դորձածելով առամի բացարութիւն մը, իսկ սիրոյ մերորդ օծուն խօսքը։ հեռու կը զանէ վերապահութիւնն ու կապահեց։ Ասոււելոյ խօսք քացարութիւնը կը գործածուի յաճախ և չափ իրաւամք Ասոււածաշունչ մտականին համար։ Ասու-

ծոյ խօսիր լսելու համար է որ մարդ կը կարդայ զայն և կամ կը փութայ եկեղեւ սի։ Մ, զօրութիւնը խօսքին, հաւատաց ու համոզաւմով արտարերուած խօսքին։

«Ինչ որ Տիրոջ բերնէն կ'ելլի՛ պարագ ես չի գտանար», եւրկիխ ու երկիր պիտի անցնին, բայց իմ խօսքերա ընաւ պիտի չանցնին, կ'ըսէ Մ. Գիրքը, շեշտելու համար զօրութիւնը խօսքին։

Հզօր է խօսքը ու ազդեցիկ՝ երր արգար է և աւզիզ, և մտնաւանդ երր կը ընի մեծ ու մաքուր սրտէ մը։

Խօսքով է որ առաջիններ յեղաշբար կարդն ու գիմագիծը հեթանոս աշխարհին։ Զունէին անոնք զէնք ու բանակներ, բարձր ուսում և գիտական հարգներ։ Անոնց խօսքին և քարոզութեան — մէջ եր միայն իրենց սյժը, Եւ անով յազբեցին ու տիրեցին աշխարհի՛ ու բինակով իրենց Փրկչին ու Առաջնորդին։

Այնքան յատկանշական է այս գրութեան սկզբը մեր յիշած հորիւրապետին խօսքը, որ անցած է Կաթոլիկի եկեղեցւոյ Ս. Պատարագի արտորոզութեան մէջ։ Այսպէս, երր պատարագիչը նշխարը կը բարձրացնէ Ս. Հաղորդաւթիւն տակէ անգ միջապէս աւասչ՝ գոչելով Այս և Գառն Աստուծոյ որ բառնայ զմելու աշխարհից, ծովագուրգը կը պատասխանէ։ Ճէք, չեմ բաւական , Փոխելով անշուշտ մասուկն բառը անձն բառին։

Գիտանք ուրեմն արժանաւորել բարձր կենդանական եակներէն մարդ արտարծին միայն չնորհուած խօսկելու իրաւունքը և թող մեր բերնէն ելածը բարիք սփռէ իր չորս դին։ Խրախոյս ու միիթարանց վիատ ու վիրաւոր սրտկուն, Վաստահ եղէք որ մեր այդ խօսքերուն մէջ ամբարուած սյժը աւելի կը կըսէ քան սյժը կործանարփիւու ու գժոխակնար զէնքներուն, որոնք չեն կըցած ու երբեք ալ պիտի էկրնան ընդարձակածաւալ, մեր անկերպիք բազում երկիրներէն ու ժողովուրդներէն թէկուզ մէկուն միայն պարգևել այնքան ցղացուած տիրական ու տեական խաղաղութիւնը։

ԳէՈՐԳ Ս. ՃԻՆԻՎԻՉԵԱՆ

ՈՒՐԱԽ ԸԼԼԱԼ

«Աւախ լեռն ի մեր յամենան ծառ-
դաշեաւ տամ, ուստի լեռն»

(Փիլի. Դ. 4):

Դեսացոց գրքին մէջ Մովսէս, Հին
Աւախ հիմնադիրն ու մեծ առաջնորդը
Խորայէլի, իր ժողովորդին ամէն տարի
Տաղուարանարաց տօն կատարելու հրա-
հանգը տուած ատեն, կ'ըսէ անոնց. Շնու-
րախ նղէք ձեր ուսերովզը (այսինքն առ-
ներու ատեն): Իսկ Նոր Աւախ մէջ Պո-
ղոս, քրիստոնէութեան մեծ առաքեալը,
Փիլիպպեցիներուն ուղղած իր Թուղթին
մէջ կը պատգամէ հաւատացեալներուն
միշտ ուրախ ըլլալ:

Հոր է ան մէկը Հին և Նոր Աւախեր-
ուն ակնբախ տարբերութիւններն. Մինչ
տաշինի պարագային ժորդը հաշկանդ-
ուած էր բազմահարիւր օրէնքներով, երկ-
րորդին մէջն ան կը հավատակէր միայն
սիրո օրէնքին:

Դիմենք թէ Հրէից մօտ պահեցազու-
թեան օրենք կը գիմաւորմէին ուղգի
համազոր արտօնութեամբ: «Դիմենք ունե-
թէ Քրիստո», իր լեռան քարզին մէջ,
պահուարկէլի դառ այսէ կեցուածքը և
թէլագրեց ար թէթէ սրտով՝ և ուրախ
տրամադրութեամբ՝ կատարուի պահեցո-
զութիւնը:»

Բայց, պիսի հարցուի իրաւամբ, ան-
կարելիութեան մը առջն դրած չ'ըլլալը
մէկ արդիօք ուռաքեալը վերոյիշեալ իր
պատուէրով: Խնչացն ուրախ ըլլալերը
չար ու ան մտածութեար ամէն օր կը
ծուառեն մեր հութիւնը, երբ ուրիշներէն
մեղի եկած չարիշին ամպերը մեր մոքի
հորիզոնէն կը սրբեն ծիածանը յոյսին,
երբ վերջապէս, կեանքի ու ապրաւակի
առանցութեան պակասը այնքան տեկի
զգալի կը դառնայ ամէն օր:»

Նոր կտակարանը լեցուն է առայն
մեղ յուսագրով, սրտապնդողաւու երջան-
կութեան առաջնորդող համարներով: Աւ-
նինք նախ ա և ամենէն կարենոր մէր
Փրկչին յարանամ ներկայութեան, մեզի
հնա ըլլալու քաղցր յօստումը, Մատ-
թոսի Աւետարանին վերջին տողերուն:

մէջէն մեզի հասած, «Եկայք առ իս, ա-
մեսայն վաստակեալք և բեռնաւորք»,
«Մ' հոգայք վասն վազուի», «Անդրեցէք
և առցի ձեզ» ետքին:

Ասոնց հետ ու ասոնցմէ վեր սակայն
մեզի արուած է խօսաւմը Աստուծոյ ար-
քայութեան բնակիչներն ու ժառանչորդ-
ները ըլլալու. մեծ ու անզուգական այն
աղամանզը, «որուն արքացումը նպատա-
կակէտ պէտք է ըլլայ անձնիւր քրիս-
տոնայի, այդու իսկ զաներով տօմազգին
ու յաճախի կեզդ ագամանդները, «որո՞ք
անկայուն ու անկատար սէրերն ու հա-
ճոյքներն են մեր աշխարհին:

Որքա՞ն մեծ էին հոգիով առաքեալ-
ները սրոնք բանիք ու գելանքի անլուր
տանջանքներուն մէջ ու մանաւանդ զա-
նոնք Աստուծոյ փառքին համար կրած
ըլլալուն պատճառաւ երջանիկ կը համա-
րէին իրենք զիրենք:

Մեղքը կեզան է հոգիին: Ինչ չափով
որ սրբուինք անկէ, նոյն չափով կը նաևնք
մտենալ Աստուծոյ՝ որ ակնազիիւրն է
երջանկութեան:

Քրիստոնէութիւնը ըլլալով կը ընքը
խաչին և խորհրդանիշը տառապանքի՝
շատերու կողմէի նկատաւած է տառապանքի
կրօնքը, իսկ քրիստոնէան՝ իր Փրկչին
նման տառապելու ուսմանուած թշուան
արարած մըր: Այս, ճշմարիչ քրիստոն-
եան կը տառապի, բայց չի վախնուր տա-
ռապանքէն, սրովնեան գիտէ գաղտնիքը
անթառած պահելու, իր յոյսին ծողիկը:
Մանաւանդ որ դիտէ հոգիի իր սուր աշ-
եերով նայէլ Գոզգոթայէն անդին, ահա-
ներու համար փառքը յաւերթութեան, սո-
րուն գերազոյն գրաւականը կզու երա-
շափառ Յարսթիւնը Քրիստոսի:

Գիտանք ուրիշն միշտ պահել մեր
յոյսն ու հաւատը, սրովնեան, ինչպէս
նոյն առաքեալը կ'ըսէ, ոչ ոք կրնայ մեզ
զատել Քրիստոսի սէրէն, որ, հակառակ
որուր ժամանակներու նիթթապաշտ ու
սկիպորի գաղտնափառաւութեանց փողա-
նարներուն, կը մնայ միակ ու ապահով
հանապարհը մեղ մեր Արարէին տանզ:

Գիմրդ Ա. Ճինկիշեան

ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ

ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆԻՒԹԻՒՆ

366. ԵԱՐԱԿԱՆԱԿՈՒԹԻՒՆ ՎԵՐԱՌԵՆ. — Յայց եթէ Փիլիպոս բացառիկ կերպով գործեց, եկեղեցւոց կանոնները հետզհետէ տրգիւցին սարկառագներուն այդ մատան կարպութիւնը կատարելու, Նիկիականը հրամայեց զուր ենթա ի առորք և ի մեծ ժողովս Նիկիոյ, եթէ ի տեղիս տեղիս սարկառագունք յօրէնս տան (հաջորդեն) և մկրտութիւն տանեն և ընդգետ թուեցաւ գործն առաքելագուն մկրտութիւն դրանել և կատարելո՞ւ իցէ Ասքուրդն, գիտութիւն չիցի քրիստոնակուէր և եղբայրութեանց ձերոյ, զի եպիսկոպոսաց և քահանայից է միայն իշխանութիւնս այս և պարկաւագի տանել զայս չե արժանի, զի պատուարք են և խափանեալ է այս ու, ի բացանէ մկրտելո (Մկ. Ա.), վերջին բարերէն կը հասկցուի թէ նախապէս ուրբականագները աւելի ընդարձակ իշխանութեանց թիւն կը վայեցէին այս մասին, բայց յետոյ խափանուեցաւ անոնց այդ իրաւունքը և եկեղեկան կանոնները ունին սականուագութիւնը. «Զգուշացին առաւել սարկառագունք, մի գուցէ երբ մկրտութիւն առնիցեն յանդգնարար իշխուսատաւ (Ներ. Ժկ.) և Սահականները կը գրին. և եւ սարկառագունք մկրտութիւն մի իշխացեն առնելու տպա եթէ արացեն լուծեաւ լիցին սարկառագութեանէն հանգիրծ պատահասիւ, զի ոչ սարկառագն քահանայ է, այլ սպասաւոր քահանայից» (Սա. ԺԳ.):

Վերջին կանոններուն խստութենէն և առաջիններու ձեէն յայտնի կը տեսնուի թէ երբ եպիսկոպոսները նշանակեալ տոներուն կը մկրտէին օրէնութեան, սարկառագները իրենց պաշտօնին բերմանը կ'օգնէին եպիսկոպոսին, Մկրտութիւնը կատարելու համար, բայց ոչ թէ հանդի-

սագիր կենաւով պաշտօնեանքին. և այս օգոստութենէն ակսու սարկառագներուն ևս մկրտութիւն ընկեր, բայց եկեղեցին փութով անոր տուաջքը տուա, զի անոնք նորհուրդին պաշտօնեաները չէին, այլ օգնականները միախցն խորհրդակատար պաշտօնեաներուն: Այժմեան սովորոյթը և ոչ իսկ բրձն բացառիկ կամ յանձնառ կտառը պաշտօնեայ կ'ընդունի սարկառագները, մանաւանք որ ներկայի սարկառագները շատ աւելի սոկաւաթիւն են եկեղեցւոց պաշտօնէից մէջ քանի քահանաները:

367. ԲԱՑԱԼԻՒՆ ՊԱՐԱԳԻՆԵՐՈՒ Մէջ ՈՒԻՆ ՄԵԿՆ ԿՐԱՎԱՐ ՄԿՐՏԱԼ. — Մկրտութեան անհրաժեշտ հարկը աւետարանական փրկութեան համար, ևթէ ոչ ոք ծնցի է ջրոյ և ի նորոյ՝ ոչ կորէ մտանել յարքայութիւն Աստուծոյց (Յովէ. Գ. 5), մարդոց վրայ կը դնէ այնպիսի պարտականութիւններ. որ բոլոր օրէնքներն ու կարգերը և կանոնները չեն կրառ մէկը զրկել մկրտութեան ընդունելութենէն, և ըստ այդք տէն մարդու այնպիսի իրաւունքներ կու տան, որ մկրտութիւն տալու իշխանութիւնը կոմ չարմարութիւնը բոլոր կարգերը և կանոնները ըսնց ընկել կու տայց, Մարգարոյին կեանքին մէջ բազմատեսակ նն այնպիսի տնհրմէշաւ պարագաները և ատկէ յառաջ կու դան մկրտութեան ստիպողական արիթները:

Եկեղեցական կանոնները ի նկատի առնին այդպիսի հարկերը երբ կը հրատական զանց ընկել ամէն օրէնսդրեալ հանգամանքները, օրգէսզի երիխան անկանանք չտեսնեի, մինչև իսկ կը ներեն ընդհանութեալ Պատարագին մատուցումը և մկրտութեանք կատարելէ վերջ գտանալ և շարունակիլ զայն (Բ. Բարսեղի Մլթ): Մկրտութեան անհրաժեշտութիւնը գնհացնելու և նայն տաեն նորհուրդին հիմնական սկզբունքներն ալ զոնց չընկելու համար սրինագրամած է նուև որ օրինաւոր պաշտօնեայ չեղած պարագային, ամէն ոք որ ներկաց է կարող ըլլայց տայլ մկրտութիւնը, տանց ծիսական կարգին, բայց նորհուրդին նիւթովը և ձեռվը, պահելով նաև առաւելութեան հարցը, «որ է ըսնէ

եկեղեցականը նախուզատիւ համարուի աշխարհականէն, ոյքը՝ կնօջմէն, ուղղափառը՝ այլադաւանէն, հուսատցեալը՝ անհուսատէն, միայն թէ ով որ տէ լինի մկրտողը, լրացուին մկրտութեան էական պայմանները, որոնք են Խորհուրդին էութեան պահանջած նիւթը և ձեր, և կատարումքին դիտարարութիւնը, Եկեղեցւոյ կատարածին հոմմեատա, ջանէ լոելեայն կամ մեկնաշական դիտարութեամբ:

368. ԲԱԼԱՌԱԴԻ ՊԱՐԱԿԱՑԻՑ ՄԷՋ ԿԻՆԸ ԿՐԱՎԱՐՄԱՆՑ ՄԻՒՏԻՑԵԼ. — Այս խօսքիրուն հրմական ճշմարտութիւնը երկուանքի տակ չ'ինոր, բայց մէր Տաթևացին ոգի ի բախ կը մաքառի Լատինիներուն գէմ, որոնք վարդապետացին թէ այր մարդ չեղած պարտպայք կինն կը լավագ կատարել նոյնը, և ասուած համար յատկագիր կը հրահրնգնեն նոյն իսկ մանկարաբները մկրտութեան էական տարրերու կիրարկութեան մտուն: Տաթեւացին ճներուած մեծ և յանդուզն հայութիւն չէ կոչէ այս բանը և յառաջ բերած փառակրոգ կը ջանաց գուցնել թէ կիներուն չէ արուած քանանայական շնորհ և ոչ ալ մկրտելու իշխանութիւն: Այդ մասին օրինական արգելքը Հատին Հայրերն ալ կ'ընդունին, մինչպէս Տէրտուուզիոնը կը գրէ և Կարգեկոնի ՚ի. Ժողովը կը սանմանէ որ էկին մարդ ունի յանդդնեսցի մկրտելը (Կանոն Ծ): Սակայն ուրիշ է կիները պաշտօնեայ նկատել մկրտութեան և ուրիշ՝ ըսելը թէ ով որ ազ լինի անհրաժեշտ: Հարկին առջեց կրնայ մկրտութիւն տալ, դրակեսդի կեանոց զովը վասնդուածը անկունութ չելլէ այս ոչխարհնէն և զջրկուի Աստուծոյ արքուութեանէն: Ըստ այսօն իսկ Տաթևացին չէ ըստ է որ էրեխաները անկունուք մեռնին քան թէ կնօջ ձեռն առանք մկրտութիւնը:

369. ՄԱՆԿԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ. — Մկրտութեան ենթական է կոմ նոշն է ընդունողն ալ տեղի կու առն կարեռ իւնչ գիրներու, ո ի մանկումկրտութիւնը իր հակառակորդները ունի: Տարակայն չկաց թէ իրն առանք մկրտութիւնը յապացելու

սովորոյթը կար և բրիստունեաներու զաւակները իրենք ալ երկար տարիներ կը սպասէին աւագանին խորհուրդը ընդունելէ առաջ: Աւ չափ անգամ Քրիստոնութեան տարեկան եղած ատեննին մկրտութիւնը, կային նաև որ ուխտաւորութեան առթիւ Յորդանանի մէջ կը մկրտութիւնը: Բայց խոնդիր է թէ միթէ չափանա հասակը պայման մըն է թէ յոկ բարեպայտական սովորութիւն, և թէ յախնական Եկեղեցին չէր:

370. ՄԱՆԿԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ ԱՐՄԱՆԻՆ ԱՊԱՌԱՋԻՆ ԱՊԱՌԱՋԻՑ. — Անշուշտ Ս. Գրիգոր որոշ կերպով չի գրեր թէ արժան է մանուկները մկրտութեան ընդունիլ, բայց հակառակ ալ չ'ըսեր բնաւ, թէ հարկ կամ ննար չէ զանոնուք մկրտել: Խոկ բացայաց հրամանը և բացարձակ զիրու թէ սեթէ ոչ աք ծնցի ի ջրոյ և ի Հոգոյ ոչ կարէ մատանել յարքուութիւն Աստուծոյ (Յովհ. Գ. 5): Հի խորեր մանուկները, այլ զանոնը ալ նոյն պայմանին կ'ենթարկէ, հետեւուր և նոյն պարտականութեան և նոյն վաւերականութեան: Եկեղեցին բոլոր գարերուն մէջ, իր կանոններովը ամբողութ ալք սովորութիւնը ու թէն ններց որ կարողները պահան ատեն մը, բայց վատագներու, հիւանդութեանց և ամէն կակածելի պարագայից առթիւ խստագոյն պատիժներով պարտք գրտիր պաշտօնեաներուն վրայ մկրտութիւնը տալ երբ որ ալ լինի և ինչ հասակի կամ պայմանի մէջ տլ որ ըլլայ: Բան մը որ պէտք չէին եր պահովաբար, եթէ մանկանց մկրտութիւնը ապազին գործ մը նկատեր: Հին սովորութեան, այսինքն աւողանի խորհուրդին յապազմն սովորութեան ջնջութեանը և մանկամկրտութեան նոր սովորութիւնը իր ծագութը պարզ է թէ առա նախ հարկէն և պատ Խորհուրդին վաւերականութեան հաւատքէն: Եւ

արդարեւ, եթէ սասյդ և աներկեան չըւլար այդ հաւատքը, չեր կրծար սարածութիւն և ընդունելութիւն գտնել բոլոր Եսկեղեցիներուն մէջ, հակառակ անսնց միմիանց հետ ունեցած հակընդդէմ զարդարապետաթիւններուն:

371. ՎԿԱՅՈՒԹԻՒՆՔ Ի Ս. ԳՐՈՅ Ի ՆՊԱՍՏ ՄԱՆԿԱԾՄԿՐՏՈՒԹԻՒՆՆ. — Ի նպաստ մանկամկրտութեան Ս. Գրքէն սա վկայութիւնները կը մէջքերեն ընդհանրապէս էլիդիս ծիրանավաճառը մկրտուեցաւ ինքը և իր տաւնը (Գործք, Ժ. 15), նոյնպէս և Փիլիպիայ բանտապետը մկրտուեցաւ ինքն և ամեններեան (Գործք, Ժ. 33), Կորնթոսի կրիստոս ժողովրդապետը ՀՀաւատաց ի Տէր ամենայն տանը, իւրովէ (Գործք, Ժ. 8): Վեզոսո և կնիք տանն Ատեփանեց (Ա. Կորնթ. Ա. 16): Արդ, այդ խօսքերուն ուղիղ իմաստը այն է թէ յիշեալ տանստէրները կամ տիկինները ընդունեցին մկրտութիւնը իրենց գուակներով միասին, որոնց մէջ անշուշտ մանկաւատիներ ալ կային: Աթէ այս վկայութիւնները վճարկան չհամարուին իսկ, անոնք կ'օգնեն գոյնէ ցոյց տալու թէ զարդարապի բան մը չեր քրիստոնէութեան հաստատից կարծիքը զոր վերեց բացարեցինք: Ու Վեզոսիանները, որոնք կ'ուրանային մկրտնական մեղքը, չկրցան մերժել ընդհանուր եղելութիւնը, որուն վրայ հիմունելով Ս. Հայրերը կը հարցնեն անսնց թէ ինչմէ համար ուրիշն մկրտուն մանուկները եթէ անոնք մեղք չսւնին:

372. Ս. ԳՐՔԷՆ ԲՈՒՐՈՒՆԴ ՀԱԿԱԲՈՒԱԿ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ. — Սոկրինեանները Ս. Գրքէն բազմաթիւ վկայութիւններ կը բերեն հակառակը ցոյց տալու համար, ցոյց անսնց ամէնքն ալ սա միտքին կը յանդին թէ պէտք է նորի հաւատալ և ապա մատչիւ մկրտութեան: Իսկ մանուկներուն անհնար է հաւատայ, ապա ուրիմ և անսնց համար անհնար է ընդունիլ մկրտաթիւնը: Ի միջի այլոց նշանաւոր կը նկատեն հետեւալ վկայութիւնները: Անշահերտեց և մկրտեցէք (Մար. Ի. 19), ուր հաւատայ և մկրտի կեցցեած

(Մար. Ժ. 16), էկեցուացէ մկրտութիւնն, ոչ զմարմնոյ աղոն ի բաց ընկելով, այլ զրարւաք մատաց հանդէս առ Աստուածա (Ա. Գետ. Գ. 21) և ուրիշ այսպիսիները որոնց կարգին կը համարուի առաքեալին ոս խոռքը: Ականանց հաւատայ անհնար է հանոյ լինել (Երբ. Ժ. 6):

Բայց այս բոլոր վկայութիւնները կը վերաբերին միայն մորդկային զործերուն, որոնք պէտք է կամաւոր ըլլան և խզավ ու գիտակցութեամբ կատարուին, որպէսզի մորդուն համար բարեաց արդիւնք համարուին: Այս ամէնք նշամարի է մորքի նշամարութեան և հաւատքի նշամարութեան համար: Բայց առարեր է խնդիրը թէ փրկումի և թէ փրկագործութեան չնորհը, զոր Փրկիւը բոլոր մարդոց համար կատարեց, պիտի չկրնայ տարածուիլ նաև՝ մանուկներուն վրայ, երբ իրմէ հաստատուած պայմանները լրացուին, ու որովհետեւ առոր համար հաստատած է կարգ մը խորհրդական պայմաններ, երբ պայմանները կ'իրականանայ նաև պայմանաւորեալը: Փրկագործութիւնը մանուկներուն ևս կը հազորդուի մկրտութեան պայմանին լրաւովվը: Բօվանդակ խնդիրը կախուած է հաստատողին կամքէն, և որովհետեւ հաստատուել ամբողջական աւանդութիւնը կը հաստատէ անոր կամքը, ի զոր է պատէ պատ մէկնարանութեամբ ընդդէմ լինիլ հաստատուած և նակատուած օրինադրութեան:

373. ԱՊԱՑՈՑՑՆԵՐ Ի ՄԱՍԻՆ ՄԱՆԿԱԾՄԿՐՏՈՒԹԻՒՆՆ. — Աւելացրդ կը համարինք երկարաբանել ի մասին սամանց այն կարծիքին թէ պէտք է մկրտուած մանուկներուն հարցուի, երբ արրունքի հանուին անսնք, թէ պիտի ուղենքն արդեօք հաստատել իրենց կնքահայրերուն կողմէ իրենց մկրտութեան պահուն իրենց անունով խստացուածները ե երբ յօժարին հաստատել մանկութեան ատեն խստացուածները, հարկ է որ ի նորոյ տան հաւատայ գաւաններին և այսպէս թրիստոնեայ համարուին: Այսպէս մանածողները չեն գիտեր թէ ինչպէս կ'ըմբռնեն մանկանց մկրտութեան խնդի-

բԵ, որովհետեւ եթէ Խորհուրդը վաւերահան է արդէն, աւելորդ կ'ըլլայ դաւանութիւնը, իսկ եթէ Խորհուրդը անվաւերէ, դաւանութիւնը չէ կրնար Խորհուրդին տեղը բռնել:

Դարձեալ, կեանքի սօր հասակը արդեօք յարմար կը նկատեն մկրտութեան, տասնամեայ պատանեկութիւնը թէ քառանամեայ երիտասարդութիւնը, երեսնամեայ կատարուն մարդու տարիքը թէ քառասնամեայ փորձառուի մը, ու վերջապէս ե՞րբ վերջապէս վաւերական ու վերջնական պիտի համարեն Մկրտութեան Խորհուրդը: Անշուշա, ծնող մանուկը իւրովի չէ որ կ'ընտրէ հայրենական քաղաքը և ոչ աէ պետական հպատակութիւնը կամ կրօնական հաւատաքը: Այլ ուր որ ծնունդին է սերունդին պարագաները դրան են զինքը, կ'իւրացնէ զանոնք բնական կերպով և այսպէս իրեն համար հայրենիք, հպատակութիւն և կրօնք կ'ունենայ կամովին անարտակոյս և սիրայօժար, և ատիկա իրեն համար կը համարուի հաստատուն, և անոր վրայ իր մանկութեան ատեն կատարուած գործերն ալ ինքնին կ'ըլլան հաստատուած և վաւերական: Իսկ եթէ երբեք որ մը կը բացարձակ կամ քովը ուղէ փոփոխութիւն ընել ոյդ ամէնաւն մէջ, ոչ ոք կրնայ հակառակի իրեն:

374. ՄԿՐՏՈՒԹԻՒՆԸ ՈՉ ՔԷ ԱԶԱՏ, ԱՅԼ ԱՆՎՐԱԺԵԾՏ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՄԸՆ Է. — Մկրտութեան Խորհուրդին ընդունելութեան խնդրոյն մէջ պէտք չէ մռանալ, ինչպէս քանից ըստին, թէ Մկրտութեան Խորհուրդը ազատ Խորհուրդ մը չէ, այնպէս

որ ի գէպ ըլլար զայն ընդունիլ կամ ոչ, ըստ համոյս: Այլ Խորհուրդ մըն է ան քրիստոնէութեան համար ոչ միայն աներամելու իբրև նշան խորհրդական, առանց որուն անհնար է իբրև քրիստոնեայ արձանագրուիլ, այլ նաև իբրև խորհրդական միջոց մը, առանց որուն անհնար է փրկութեան հասնիլ, Աստիք կը հաստատուի Նիկողեմոսի տրուած քացարձակ պատգամովը, զոր քանից յիշեցինք, և որ երկուանքի տեղ չի թողուր, մասնաւնդ երբ նկատի անենք Ս. Հարց կողմէտ անոր տրուած մեկնութիւնը և այն կանոնները, զորս եկեղեցին յօրինած է այդ առթիւ, ինչպէս նաև սովորութիւնները ոչ միայն բուլոր մասնաւոր եկեղեցինքուն, այլև մի առ մի ամէն հաւատացնելի:

Այս փոյթը և ջանքը, որով ամէն մարդ հնատառու կ'ըլլայ մկրտութեան, որպէսզի մանուկները անկնունք չմեռնին, պաշտօնեաներուն սպառնացուած պատիժները, զանցառութեանց համար, և այսպիսի ուրիշ պարտգաներ անկառածելի կ'ընեն զայն: Իսկ այն վկայութիւնները սրոնք հաւատաքին կը բարձրացնեն կարևորութիւնը, առանց ամէնքը այն կէտց մանաւանդ կը շնչառեն թէ արդարութեան և սրբութեան գործերը, և սիրով յաջողած գործերը ևս կարեոր են, ինչ որ մենք ալ կ'ընդունինք, բայց միայն կը պնդենք թէ Քրիստոսի խոռքին համեմատ, նոդիով ծննդեան հետ աներաժեշտ է նաև ջրով վերածնութիւնը, ֆառանգելու համար երկնքի արքայութիւնը:

ՄԱԺԱՐԻԱ ԱՐԵՊԱ. ՕՐՄԱՆԵԱՆ

(Եարունակելի՝ 38)

ՀԱՅԼՏ ՀԱՐՈԼՏԻ ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ

LXXVIII

Օ՛ Հռոմ, Երկիր իմ, Ոզիի քաղաք,
Մըսով որբացեալին ևեզ' պէտք է փարին,
Մեռած կայսրութեանց դուն և մայր միակ
Փուն ազահութիւնն զայող արտերի,
Ի՞նչ են տառապանցն ու վետերն մերին.
Նայեցէք նոնուոյն, (լսէ բոին ձայն)
Խորտակ Դահներին եւ տաճարներին
Դո՛մ, տագնապն որոնց մէկ օր է միայն —
Աւխարին մը կայ՝ մեր ոտին տակ բեկոն կաւէ՝ մեր մարմնին նման:

LXXIX

Ազգերու Նիորէն, ա՞ն, հոն է կանզնած՝
Անորդի, անբազ, վետավն անհիօսուն,
Սափոր մ'իր պարապ, բազկաց մէջ քոռած,
Վաղուց սուրբ փուշն իր՝ տռուած հովուն,
Սկիպիոնին գամբան է այժմ անանիւն,
Դամբարանները անբնակ կը մընան
Դիցազներէն քաջ — Դիբե՛ր, հոսէ դուն
Մէջէն մարմարեայ մի ամայոթեան,
Երիր զըռպդ՝ ծածկոյթ եղիր իր նեղութեան:

LXXX

Գոր, Քրիստոնեայ, հուր, ռազմ, նեղեղ, ժամանակ՝
Աւարի տուին ինչին բաղին էօրնաբլուր.
Տեսաւ ասող առ ասող ան՝ մարող իր փառքն.
Խուժ ինքնակալք հեծեալք կ'դիմէին հոն՝ ուր
Կառքը վեր կ'ենելք դէպի կապիտոլ,
Յան-ցիր անհետք ինկան տաճար, աւտարակ,
Քառ'ս, աւե՛ր ... կրնաս ուրուազծել քափուրն,
(Նեխարաց աղօս լոյս կու տայ լուսնակ)
Եւ ըսկէ «հոս էր, կամ հ...» ուր ցայգ է կրկնակ:

LXXXI

Զոյգ ցայգ՝ դարերու եւ անոր դսեր՝
Տգիտութեան, է ծածկած, եւ այժմ եւս
Կը ծածկէ մեր ուրչին ... կ'առնենք թիր քայլեր —
Ովկիանն իր ցուցակ՝ ասդեռն ունին քարտէս,

Գիտութիւն զանոնիք կը փրռէ ի տես ...
 Հռոմու է իր անապահ՝ ուր կը դեգերինիք
 Ասլքաբումներով յուշերու որ զմեզ
 Կը խարէ եւ մենիք «գտանիք» կը խօսիինիք՝
 Կեղծ-երեւոյթ աւերակի մ'երբ հանդիպինինիք:

LXXXII

Աւանդ հաղաքին այն վսեմազոյն,
 Եր երեք հարիւր յաղթանակներին
 Եւ օրուան, երբոք Պրուտոսի դաւոյն
 Դերսզստիցեց սուրը երկրակալին
 Ու համբաւն առաւ: Աւանդ պատմագրին
 Լիւեայի, տաղին Վիրգիլի, խօսին
 Դիվեայի — որոնցմով պիտ' Հռոմ յառնէր կրկին,
 Մնացածը աւե՛ր — աւանդ աշխարհին՝
 Պիտ' չունենայ ալ ազատ Հռոմի օրուան փայլն աշխին:

LXXXIII

Դուն, կառքն սրուն բախսի անուալ կը երջէր,
 Ցաղքական Միլլա, նուանողդ հայրենեաց
 Ռսոյներն. զայրոյն սխալներուկ դեռ
 Զզգացուած, չառնուած իրաւունին կուտուած
 Վրէծին, արծիւներդ մինչդեռ սաւառնած՝
 Ծերադիր Ասիոյ վրայ — դուն յօնեռվդ կուտակ
 Չնշեցիր Անեադ — դուն Հռոմացի բայց՝
 Մեղեռովզ, խաւիչ ժպտով վար դրիր պսակին
 Խննակալիդ, որ աւելի էր խան երկրային բազն:

LXXXIV

Կրնայի՞ր միրէ գոււակիլ ք'այնինան
 Մահացունեւէն ըզմեզ զերիվեր
 Ընող Հրռումը, պիտ' ըլլար կարկամ,
 'և իր զաւակներէն այնպէս խոնարհուէր ...
 Ան՝ որ յաւերձական խաղաք կ'անուանուէր,
 Կը կազմէր իր զօրքն յաղթելու միայն,
 Երկիրն վէս ուռւովն իր կը բաւորուէր,
 Մինչեւ կ'աղօսնար հորիզոնն անզամ,
 Եր բացած քեւէն — օ՛, ամենազօր կ'ողջունուէր ան:

LXXXV

Միլլան է յաղթօղն առաջին, բայց մեր
 Քրոմուէն է ըզգօն՝ բոնակալն անան,

Որ կ'մերժէր սէնադն, զահը կը տաէլր,
(Կոնդի մ'վերածած) ապստամբն անմահ։
Տե՛ս, ի՞նչ ոճիրներ կ'արժէ մ'ազատ պահն,
Եւ շահիլին համբաւ բոլոր դարերու.
Բախտին ներքենք բայց՝ Մահն պահուած կը մնայ,
Օրն իր, մահուան եւ յաղթանակներու
Տեսաւ զայն զոհ, իր նուսկ տունչին, տէր զոյզ աշխարհներու։

LXXXVI

Լուսնի եռորդ օրն (նախընթացքն որուն՝
Թագէն զատ ամէն ինչ անոր տրւալ)
Հեզ իջեցուց զայն ոյժի զահէն օրն նոյն,
Ու հոդին դարձուց նորէն անոր կաւն,
Բախտն տեսնել չտուալ պետութիւնն, համբաւ.
Ինչ հանելի են, կը մատեն հոգին
Զեռէ կրնանք բերել նիզերով անբաւ.
Դամբան է ուրախ տելն բախտին աչքին,
Մարդն ք'այդէս տեսնէր՝ ի՞նչ տարբեր կ'ըլլար վերջն անոր կեանին։

LXXXVII

Անարկու արձան, ահա դեռ կաս դուն՝
Կիս կերպարանեռվզ բու վեն մերկութեան,
Դուն տեսար մէջտեղն մարդասպաններուն,
Քաւ ոսքին՝ Կեսարն՝ մէջն իր յորդ արեան,
Լոտիկն հանգրինած եփովն օրհասական,
Մեծն նեմեսիսէն, եեզ զօհ ընծայուած,
Մարդոց՝ Ասուծոյ քազուհիէն։ Ան
Մեռա՞ւ, իսկ Փոմիկէյ դուն այօմ ո՞ւր կորած,
Յաղթո՞ղ եղամ տաս արքաներու քէ պուադիկներ միայն։

LXXXVIII

Եւ դուն Հըռումի տանրահար դայեակ,
Էզ զայլ, արոյրէ ստիմէդ կը կարին
Կարը յաղթաբեր դեռ զմբէքին տակ՝
Ուր իբր յիշատակ հնութեան արուեստին
Կաս արձանացած — Մայր Հըզօր Մրժին.
Մեծ Հիմնողդ ծծեց՝ ծիծէդ վայրենի,
Թօմած՝ Հոռոմի Ասծոյ հարաւածէն նետին.
Անդամներն սեւցած՝ փայլակէն եւկնի —
Անմահ կորիւնդ կը պահե՞ս դեռ՝ զրով մայրենի։

LXXXIX

Կը պահես — մեռան որդեգիրներդ ողջ —
 Երկարեայ մարդեր, աշխարհն է քինած
 Անոնց ժիրիմներէն բաղամներ ամբողջ:
 Անոնց նմանու երակ մարդիկ արիւնած,
 Վախցած նոյն վախով, կռուած են, յաղթած,
 Նոյն ընթացքն վարած՝ նեռուէն կապկի նման,
 Անոնց չեն հասած, չեն հասնիր ալ բայց,
 Բացի դեռ ժիրիմ չիշած մարդ մ'ունայն,
 Ինքիրներէն պարտուած, ' իր գերիներուն գերին է այժմ ան —

XC

Անմիտն՝ պետութեան կեղծ — տեսակ մը բին կայոր ինքն
 Հետեւող կայսրին հին, անհաւասար
 Քայլով, վասնզի Հռոմացիին միտն,
 Նուազ երկրային ձեւ ունէր կաղապար,
 Կիրեւրով՝ անզուսպ, զատումով՝ բայց սառն,
 Անմահ բընազրով մ' որ պիտի փրկէր
 Մեղեւէ սիրս մը փափուկ, յանդուզն ալ,
 Մերք Ալկիտսի ան կարծես հլն էր,
 Կղէոպատրայի ոսքին, եւ մերք ան կը փայլէր,

XCI

Ու եկաւ — տեսաւ — յաղթեց, բայց — մարդն այդ,
 Ու պիտի վարժեցնէր իր արծիւք ցած քրիչին՝
 Նըման բազէի վարժ, Քրանսական նակաս,
 Ուր վաղուց ըսկած էր յաղթանակի,
 Խուլ սիրս մ'ունէր չը լսող ինչզինքին.
 Տարօրինակ էր ան արդէն կազմուած
 Խիս քերուրին մ'ունէր — սին փառքի,
 Թէքեւ փառատենզ — նպատակն ի՞նչ էր բայց,
 Ան հաստատել կրնա՞ր արդեօք ք'ինչ էր ուզածն:

Թրգմ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԼՈՐՏ ՊԱՅՐԸՆ

(Ծառանակելի)

Ս Ո Ւ Ր Բ Ց Ա Կ Ո Բ

Հայոց Սաղիմի Սուրբ վանճն Յակոբայ,
Թաղամաս մ'է մեծ,
Հին ժաղաք կոչուած պարհսպներէն ներս,
Ու ամուռ, հաստա՞ կը հանզջի փարքամ
Դժխոյի նրման բարձունքին վերև
Մլոնի լեռան,
Գետինն երկնէին վերածելու չափ:
Խսկ Սուրբ Յակոբայ Տաճարն յանկուցիչ,
Գոհարատուփ է,
Հագուազգիսօրէն բացող իր դուռներն
Այցելուներու աշխերուն գիմաց:

Ներսի իմիկաբոյր մքնողութին մէջ,
Պատերէն առկախ,
Կողի կողի շարուած սրբապատկերներ,
Հայրապետերու, նգնաւարերու,
Հէնաքի նրաք մտեմութեան մէջ
Կը ժալեն անշարժ,
Դէախի երկնէի կայաններ լրսէ:

Միւներն մոմերուն, խորաններուն զէմ,
Բարտիններու պէս շարուեր են կարգով,
Խոկ կանքեղներու շարոցներ արծար,
Կամարներէն կախ,
Քայցր պլաքըլունվ կը վառին անթարք:
Խորաններուն զէմ խաչեր, սկիհներ
Եւ աշանակներ, ոսկի եւ արծար,
Կը բանան իրենց ողերն բացխիիկ,
Ալիք առ ալիք:
Խոկ վարագոյրներ՝ ծածանումին մէջ
Լոյսերու ծածան,
Կը գողան առանց փշելու իրենց
Ծփաններն անշարժ:

Աղօքի ձայներ, խունկի բուլաներ,
Մերք զուսպ, մ' ըք ժայթող,
Կը բարձրանան վեր, ըինելու ամպի
Քուլաներ խարեւած, զմբէքին ներքեւ:

Ա. Մ Բ Ա. Ր Ո Դ Մ

Ինչպէս մօակ մը աշխոյժ, ցուրտ քաղաքի բնակիչ,
Ար վաղ աշման կը փուրայ ժողվել հունձերն իր ասէն
Այ յարդարել ամրաբներն, զանոնի լեցնել իրէ առ իրէ,
Պատրաս ըլլայ որ պաշարն երբ քամինեց փշեն ...

Ես ալ այսօց երբ կ'ապրիմ անառնավերջն իմ կեանքին,
Ցուեր, սէրեւ անցեալին կը հաւատեմ տենդագին,
Զանան բանտէլ զանալով ամենախորն իմ սրտին,
Ար խորշակէն կամ փութէն չսժգունին, չցնդին ...

Անան տկար են, տիեկիծ, ինձմէ առաջ ծերացած,
Խոկ ուրիշներ՝ զունարափ, ոչ տես ունին եւ ոչ հաս.
Ինչպէ՞ս իրենց վսահիմ, ինչպէ՞ս յուսամ, ո՛վ Աստած,
Խարկաններուն դէմ որ զիս պահնեն ամուր ու սրսո ...

Ար երբ ձմեռը հասնի, փիէ ուժգին հովն իր ցուրտ,
Վիեր իրէ իմ սրտին՝ իր մազիլներն անյազուրդ,
Գոնէ կրնամ պատրանեռով ես օրօնէլ իմ հովին,
Աև տեսնեմ դէմքը մահուան, օծուն՝ զոլովը կեանքին:

1984

Գ. ՃԱ.ՐՏԱ.Ր

Զիան արոռներ սրբավայրէն ներս,
Նման հինաւուրց ժամատուներու,
Ժամնուուներ՝ ոսքի
Կ'ունինցրեն աղօրքն, ժամասացութիւն,
Առասաղիներէն կարծես վար իջնող,
Վերցներով այսպէս բեռները նիւթին
Երենց հոգիին, ապա ըզգալու
Ներկայութիւնը իրենց Աստծոյն:

Աղօրքը օյծ է, որ զիտէ բանալ
Ճամբաներ անյայս,
Տեսանելին անտեսին զացող:
Խսկ Հայուն համար աղօրքն ու արցունին
Նոյն ցայտաղիւրէն կը բխին խաղաղ,
Վիշտն վերածելու
Թոյսի եւ սիրոյ եւ ուրախութեան:
Սուրբ Յակոբի մէջ մարդ կը զգայ ինքնինն
Հաս աւելի մօս երկնին անամաք:

Ա.Հ.ՆՈ.Թ.Օ ՄԷՆԱ.ԶԶԻ

ԵՐՈՒՍԱՂԵՄ ՎԻԲԱԿՈՐ

Կը խայբայուիս ժիշ առ ժիչ, ով Սուրբ Քաղաք փառաւոր,
ի թրս ձեռներէ արձակուող զննակներէ ահաւկու.
Եւ ես կու լամ ժեզի հետ զաւակներդ վիրաւոր,
Արոնի եղան նոխազներ՝ ի զին մահուան վրիժառու ...:

Կը յիշեմ ժեզ սակայն ես, ով մայր սիրոյ, սրբութեան,
Երբ կ'օրէիր մեզ երկա՞ր՝ ուու թեւերուդ տակ բարի.
Ու տակաւին ես կը զգամ բարութիւնը հիմաւուց.
Զօր կու տայիր բոլորին, զաւակներուդ խաջարի ...:

Տակայն այսօր ես կու լամ ի տես ցաւիդ անդարման,
Ի տես դէմիդ վիրաւոր ու ուու սիրոյդ պատելի,
Ուր ատենօֆ կ'երբայիր միւս ուու նամբէդ ոսկեման ...:

Արիացի՞ր սակայն դուն, ով իմ մայրս ցաւատանց,
Զի ես զիտեմ որ կրկին դուն պիտօյ յառնես զերք փիւնիկ՝
Խոր վէրիւէկ, խոցերէկ, որ ժեզ պատեն նա՛ր մարդիկ ...:

ՆԱԶԱՐԵԹ Պ. ԶԱՓԱՏԱՐԵԱՆ

Երևան, 1955

ՏԻՐԱՄՈՐ ՏԱՐԻՔԸ ՓԲԿՉԻՆ ԾՆՆԴԵԱՆ ԱՏԵՆ

Այս հարցը ափ առաւ մեր մոքի գույքած էինք այս հարցին, մեր
դրան, երբ անցնող Սեպտեմբերի 8ին,
Տօն Ծննդեան Ս. Աստուածածնի, Կաթո-
լիկ Եկեղեցին բացումը կատարեց «Մարե-
մական տարւոյն», նշելու համար երկնա-
զարմանակը Ս. Կոյսիք ծննդեան:

Մասնօթ է թէ Ս. Գրական բանասէր-
ներէն և Եկեղեցւոյ Հայրերէն շատեր այն
Կարծիքէն են, թէ մեր Տիրոջ ծննդեան
Բաւականի հաշիւին մէջ սխալմանք մը
ոպրդու է: Բայց հոս ալ Կարծիքները
համաժայն չեն, Ոմանք կը պնդեն թէ
Քրիստոսի ծնունդը մեր թուականէն 4
տարի տռաջ առջի տռնեցած է, իսկ ևւ-
րիշներ՝ 4 տարի յետոյ, յենելով աստղա-
դիական հաշիւներու:

Անցեալ տարի, երբ Կաթոլիկ Եկեղե-
ցին նշեց մեր Տիրոջ խաչելութեան և
յարութեան 1950-ամեակը, «Սիռոն» էջե-

րէն մօտեցած էինք այս հարցին, մեր
Յայումաւուրքին վկայութեամբ պաշտպա-
նելով երկրորդ տեսակէտը: Ներկայ Յա-
րելեանը կու գայ աւելի ես ամրապնդես
լու մեզ այս տեսակէտին շուրջ, զանգի
առաջին պարագային, 185ն (2000 + 1984
± 16), 4ը զեղչելով՝ կունենանք 12,
ինչ որ չի կրնար ըլլալ թիւը Ս. Կոյսիք
կեանքի տարիներուն, երբ ծնունդ կու
տար մեր Փրկչին: Մինչ 4ը միւս կողմ
ձգելով՝ կունենանք 20, ինչ որ էր շատ
հաւանաբար տարիքը Տիրամար՝ Երաշլի
այդ գէպքի ատեն: Մնաց որ Կաթոլիկներ
իսուք չեն ըներ 4 տարիներու ժամանք, ոչ
յայսկոյս և ոչ յայնկոյս, և մեր թօւա-
կանի ճշդութեան վրայ էիմուսելով, կը
ներկայացնեն Ս. Կոյսիք իրեն 15-18 տա-
րիկան պարմանաւէի մը, երբ ընդունեց
մեծ աւետիսը և ծնաւ Աստուածուրդին:

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԱՔԵՐ

Ս. ՅԱԿՈԲԵԱՆՑ ՎԱՆՔ, ԵՐՈՒՍԱԼԵՄ (ԺԴ. - ԺԲ. Գար)

ՄՇԱԿՈՒԹՈՒԹԻՒՆ. — Ս. Յակոբեանց Վանքին Միաբանութիւնը, հակառակ Մրրպատեղից ծառայութեան և պահպանման ժամանականութեամբ բեռնաւորուած ըլլալուն, անտես չէ ըրած մշակութային մարզը, ուր եւս արձանագրած է մեծ արդիւնքներ: Ս. Յակոբեանց Վանքին հովանիքն ներքեւ զրաւթեան և մանրանկարչութեան աշխատանքներ կատարուած են շարունակ, թէ՛ Միաբանութեան անդամներուն եւ թէ ուխտաւոր կամ հիւր զրիներու և ծաղկունիկու ծեռքով: Հետեւեալ էջերուն մէջ կը ներկայացնենք ԺԴ. - ԺԲ. դարերու հինգամարդիրամայ շրջանի գործիչներն ու գործերը միայն, եւ այն ոչ ամրողական ծեռվով, որ սակայն գաղափար մը կու տայ այս Աթոռի Միաբանութուն քերած մեծ նպաստին Հայ մշակոյթի կայուածէն ներս:

Ա. — Յալվան Գրիշ եւ Կազմող, 1215ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ, օրինակած է մէկ ձառնընքիր, Ֆնաւոր Ծովհաննէսի փափարով, իբրև լիթատիկ Ս Աստուածածին Տաճարին, զոր կանգնած է Հէռոր ընտրեալ քահանան, ԲԵԴՊէ՛ՀՄ ճանապարհին վրայ. — Զիշտ. Զեռ. թ. 346: Զեռ. Վենետիկի, թ. 204:

Բ. — Սաեփանոս Խեկայն, Գրիշ, 1295 - 1327:

1. — 1314ին, Կիրակոս քահանայի խնդրանրով, Ս. Հրեշտակապետաց Վանքին մէջ աւարատ է ընդորինակումը մէկ Մատուսաւոմի. — Հման. Սրոն, 1967, էջ 247:

2. — 1316ին, Ս. Հրեշտակապետաց Վանքին մէջ օրինակած է մէկ ձառոց: Ստացող՝ Դաւիթ եպո. Երուսաղէմի. — Զեռ. Ս. թ. 271:

3. — 1321ին, Չ Մայիս - Օգոստոս 21, Ս. Յակոբեանց Վանքին մէջ, գաղափարած է Աւետարան մը, Ստեփանոս Գոյներերից անցից ընտիր օրինակէն, Վարդիշխան քահանայի խնդրանրով: Կազմող՝ Մատթէոս քահանայ. և Թորոս Աղքար, թ. էջ 344-6:

Գ. — Ներսէս Աբեղայ Կրակցի, Գրիշ, 1321-41, որզի Աւտարշանի եւ Ընոհմորի, օրինակած է.

1. — Աւետարան, 1321ին, Զորկցի ընտիր օրինակէ, ի վայելումն իրեն եւ ի յիշատակ ծնողացն. — Զեռ. Վաշինգտոնի Կոնգրեսի Գրադարանի, թիւ 4. — Հմանամբեր Մատթէոս, թիւ 12, էջ 227-228:

2. — Խաչի Մարգարէ եւ Թուլիք Առաքելոց, 1321ին. — Հայց. Եղի., 1951, էջ 244: Զեռ. Յ. Քիւրտեանի:

3. — 1331ին, Ս. Հրեշտակապետաց Վանքին մէջ օրինակած է մէկ ձառոց, ֆորադիր. — Զեռ. Ս. թ. 1863:

4. — 1334ին, Ս. Մտեվիանոսի Վանքին մէջ, օրինակած է մէկ ձառոց, ֆորադիր. — Զեռ. Ս. թ. 1863:

5. — 1335ին, Ս. Հրեշտակապետաց Վանքին մէջ, օրինակած է ձառորներ = Յօնանին Զագ մը: Կազմող՝ Մատթէոս Կուսակրօն քահանայ. — Ցիշտ. ԺԴ. Դարի, թ. 338: Զեռ. Վենետիկի, թ. 222:

6. — 1341ին օրինակած է մէկ Աստուածաւունչ. — Զեռ. Վենետիկի, թ. 17:

7. — Բարոն Վարդապետ, Գրիշ, 1322ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է Գրիշ Վայից՝ Կրիզորի Մարտիւրոյ, Կրեւեցի Յակոբոս Երէցի փափարով: Կազմող՝ Մատթէոս. — Զեռ. Երեւանի, թ. 106:

8. — Յալվաննես Գունեցի, Մաղլող, 1331ին ծաղկած է Ներսէս Կրակցիի օրինակած ձառնընից. — Զեռ. Ս. թ. 222:

9. — Կարավես Աբդ. Տիւրիկցի, Գրիշ, 1331ին, 17 Օգոստոս - Դեկտեմբեր 20, Ս. Հրեշտակապետաց Վանքին մէջ օրինակած է մէկ (Աստուածաշունչ Մասնակի) Ներսէսաւան. — Զեռ. Երեւանի, թ. 149:

10. — Կարավես Քնն. Կրմանոր, Գրիշ, որդի Պարոնտափի, 1382-1341, Ս. Հրեշտակապետաց Վանքին մէջ օրինակած է,

11. — Մելինուրիւն Կարուղիկեայց, Մարգիս Վարդապետի, 1332ին. Յաղկող՝ Ներսէս, Կազմող՝ Մատթէոս Կոսնաւոր. + Ա. Մատթէոս, Զեռ. Ս. թ. 319: Բ. Մատթէոս, Զեռ. Ս. թ. 299:

12. — Ձառոց. 1341ին: Զեռ. Ս. թ. 1255:

Հ. — Յովինաննես Շապորեփից, Գրիշ, 1336ին, Ս. Յակորեանց Վանքին մէջ օրինակած է մէկ Հարանց Վարք. — Եիշտ. ժԴ. Դարի, թ. 359:

Թ. — Յովինաննես Գրիշ եւ Կոզմող, 1339ին, Ս. Յակորեանց Վանքին մէջ գրած եւ կազմած է մէկ Աւետարան. — Եիշտ. ժԴ. Դարի, թ. 397:

ԺԲ. — Մանուկյան սնայ, Գրիշ, 1352ին, Ս. Յակորեանց Վանքին մէջ օրինակած է մէկ Քառողջիւր Բարթողիմէոսի, Անդրէասի որդի Մխիթար արքայի համար. — Զեռ. Երեւանի, թ. 2233:

ԺԱ. — Յովինաննես Աբեղյա, Գրիշ, 1354ին, Ս. Յակորեանց Վանքին մէջ օրինակած է մէկ Քանձնաւան. — Զեռ. Հալէպի, թ. 119:

ԺԲ. — Աւետարան Երեց, Գրիշ, որդի Մենեւանի, 1355 եւ 1363 տարիներուն, Ս. Փրկչի Վանքին մէջ օրինակած է ձառընուր մը. — Զեռ. Ս. թ. 1110:

ԺԴ. — Կարապիտ Գրիշ, 1357ին, Ս. Հրեշտակապետաց Վանքին մէջ օրինակած է Աւետարան մը. — Եիշտ. ժԴ. Դարի, էջ 615:

ԺԲ. — Մարտիրոս Գրիշ, 1358ին, Ս. Յակորեանց Վանքին մէջ օրինակած է Հին Կոտարան (մասնակի), Մատթէոս քահանայի համար. — Զեռ. Ս. թ. 1153:

ԺԵ. — Աւագ Երեց, Գրիշ, 1358ին, Ս. Հրեշտակապետաց Վանքին մէջ գաղափարած է մէկ Աւետարան, Ասեփանոս Գոյներերիցանցի օրինակէն, Գրիգոր եւ Արմէն կրօնաւորներու փափառվ. — Զեռ. Հալէպի, թ. 54:

ԺԶ. — Աևեփանոս կրօնաւոր, Գրիշ:

1. — 1360ին, Ս. Յակորեանց Վանքին մէջ օրինակած է, Աստուածատուր կրօնաւորի հետ, Փոլովուծոյ մը, կրօնական բովանդակութեամբ, Սարգիս Միակնցի համար. + Զեռ. Ս. թ. 1615:

2. — 1360ին, Ս. Յակորեանց Վանքին մէջ օրինակած է Աւետարան մը, Թագուրշան դպրի համար. — Թորոս Աղքար, թ. , էջ 437:

3. — 1360ին, Ս. Յակորեանց Վանքին մէջ օրինակած է մէկ Մատոց (Եպիսկոպուական), Սարգիս Եպիսկոպոսի համար. — Զեռ. Ս. թ. 2156:

ԺԷ. — Աւուածաւուր կրօնաւոր, Գրիշ, 1360ին, Ս. Յակորեանց Վանքին մէջ օրինակած է, Ասեփանոս կրօնաւորին հետ, Փոլովուծոյ մը, կրօնական բովանդակութեամբ (Նարեկէն մասեր, Եւայլն). Սարգիս Միակնցի համար. — Զեռ. Ս. թ. 1615:

ԺԸ. — Կիրակոս Գրիշ, 1363ին, Ս. Փրկչի Վանքին մէջ օրինակած է Ասոււածաւուն (մասնակի). — Զեռ. Երեւանի, թ. 560հ:

ԺԹ. — Վարգան Աբդ. Բաբերգի, Կրիմեցի, Գրիշ եւ Սաղլող, 1366-1372, որդի Կիրակոսի:

1. — 1366ին, Ս. Յակորեանց Վանքին մէջ օրինակած է Նարեկ մը: Ստացող՝ Թորոս կրօնաւոր. — Զեռ. Երեւանի, թ. 7091:

2. — 1367-1369ին, Ս. Յակորեանց Վանքին մէջ օրինակած է մէկ Ճաւոց. — Զեռ. Ս. թ. 122:

Ահաւամբկ հատուած մը զիլաւոր յիշատակարանէն: «Ա յայս նեղութիւնս իմ Աւետարանն ի Գողգոթայ մասց եւ չկարցի հանել, եւ բազում նեղութեամբ վշտացաւ հոգի իմ, եւ հատու ակնկալութիւն տեսանել ի բաց զեարութեանն դուռն եւ զևետարանն: Յայնժամ զմուաւ ածի թէ գործան եւ ես անլիշատակ մնացի: Թող Տարբեգիրը, ծաւոց գրեմ, թէ ապրիմ եւ տայ Քրիստոս զիսաղաղութիւն, եւ տեսնու տայ ինծ զևետարանն զայս ինծ ի մարմաւոր պիտս ի կորիս խարճնմ: Աղորմածն Աստուած, որ զամէն բարի խնդիրը կու կատարէ, տեսնու երես մեզ յետ Պ տարոյ հանց ուրախութիւն, զոր այլ լէաբ տեսել, եւ զևետարանն զտա, զիսան եւ զկոնակն եւ զկոստեն բակել էին, եւ ուրախացա ի փառա Քրիստոսի: Եւ վասն առջի ուխտին որ գրեցի զսա Ար. Գողգոթայիս, ոչ կարացի ուխտազանց յինել, այլ ետու զսա Քրիստոսի, ըստ այնմ ըգբոյս ի բոյց բեզ ընծայեմբ, յամենայի կարող Տէրո:

3. — 1372ին, Ս. Յակորեանց Վանքին մէջ օրինակած եւ ծաղկած է Աւետարան մը. — Զեռ. Երեւանի, թ. 6557:

4. — Գրիգոր Ակներցի, Գրիշ, 1367ին, Ս. Յակորեանց Վանքին մէջ գաղափարած է մէկ Աւետարան, անթերի օրինակէ, Ան-

դրէաս փակակայի փափաքով. — Զեռ. Երեւանի, թ. չ303:

ԻԱ. — Գեորգ Գրիշ, որդի Առաքել քահանայի, 1312ին օրինակած է մասամբ՝ Աւետարան մը: Մաղկող՝ Եսայի. — Զեռ. Երեւանի, թ. 7601:

ԻԲ. — Սեսփանոս Սեբատացի, Գրիշ, 1390ին, Ս. Յովհաննու Անապատին մէջ օրինակած է մէկ Մատոց թազման, Ս. Յակոբայ փակակալ Յովհաննէս կրօնաւորի յանձնարարութեամբ. — Զեռ. Ս. թ. 661:

ԻԳ. — Կարապետ Ավելիսացի, Գրիշ, 1397ին օրինակած է ժողովածու մը: — Զեռ. Երեւանի, թ. 9309:

ԻԴ. — Սահակ Աբդ. Ղրիմյի, Գրիշ, որդի Կարապետի, 1348ին, Ս. Փրկչի Վանքին մէջ օրինակած է մէկ ձառընթիր. — Զեռ. Ս. թ. 73:

ԻՒ. յիշատակարանին մէջ կր թուէ այդ թուականին Ս. Փրկչի Վանքին մէջ զանթւող համարէն միեղէն եղայրները, որոնք են, Մատթէոս արեգայ, Մտեփանոս ճրգնաւոր, Յովաննէս Զրքին, Յոհաննէս փակալ, Մելքիսեդեկ կրօնաւոր, Դառնուլ միայնակեաց, Աստուածատուր զոհապան, Յովաննէս ակրօնատ, Յովաննէս Բրդգործ, Արեւ միայնակեաց, Յովաննէս Շամախեցի եւ Յակոր զգիր.

ԻԵ. — Սարգիս Եզո. Երուսաղէմի, 1399ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է մէկ Մեկնի բրիւ Կարուղիկեայց, Սարգիս վարդապեաի: Մաղկող՝ Տաւնական կրօնաւոր. — Զեռ. Ս. թ. 7:

ԻԶ. — Կարապետ Աբդ. Վարդանեցի, Գրիշ, որդի Մտեփանոս քահանայի, 1407ին, Ս. Յարութեան Տանարին մէջ օրինակած է մէկ Հարցմանց Գրիշ, Գր. Տաթեւացիք. — Զեռ. Երեւանի, թ. 918:

ԻԻ. — Ալեքսանդր Աբեղայ, Գրիշ, 1419ին, Երուսաղէմի մէջ օրինակած է մէկ Տօնացոյց. — Երշտ. ԺԵ. Դարի, Ա. մասն, թ. 101:

ԻԼ. — Յովհաննէս Սահաննեցի, Գրիշ եւ Մաղկող, 1411ին, Ս. Յարութեան Տանարին մէջ օրինակած է Մարգիս Արեղայի խնդրանրով, մէկ Մանրումունք. — Երշտ. ԺԵ. Դարի, Ա. մասն, թ. 132:

ԻԹ. — Գրիլու Ա. Վ. Արարեցի, Ենենց, 1415ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրի-

նակած է մէկ Յանախտպառում եւ նուիրած է իր սիրելի բարեկամին՝ Մկրտիչ վարդապետին. — Զեռ. Երեւանի, թ. 8775:

Լ. — Յովհաննէս Էանանայ, Գրիշ, 1416ին, Ս. Յարութեան Տանարին մէջ օրինակած է մէկ Աւետարան. — Երշտ. ԺԵ. Դարի, Ա. մասն, թ. 207:

ԼԱ. — Մանուկ Աբեղայ, Գրիշ, 1417-1419, Ս. Յակոբեանց Վանքին մէջ, Յովհաննէս Աբեղայի հետ, օրինակած է մէկ հոյակապ Ճառընթիր, Երուսաղէմի Պողոս Պատրիարքին հրամանով. — Զեռ. Ս. թ. 1:

Երշտակարանին մէջ կը կարգանք. Այլ եւ յայս ամի Կաթողիկոսն, որ էր նստած յաթոռոն, Գրիգոր անոն, մականուն էր Խանձորատ, վասն ապիրատ ինչ գործ ընդգեցել եղեւ յաթոռոյ, եւ և կիալ տարան զտէր Պողոս նստուցին յաթոռ Կաթողիկոսութեան. եւ եդ յիւրում տեղուոց զիւր խոստովանահայրն զՄաթէոս արեգայն զերակացու գրոց. եւ շատ աշխատեցաւ արդեամբք եւ գործովք, միշտ սպասաւորէր մեզ»:

ԼԲ. — Յովհաննէս Աբեղայ, Գրիշ, 1417-1424:

Լ. — 1417-1419ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ, Մանուկ աբեղայի հետ, օրինակած է մէկ հոյակապ Ճառընթիր, Երուսաղէմի Պողոս Պատրիարքին հրամանով. — Զեռ. Ս. թ. 1:

2. — 1419ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է մէկ Յիսուս Ծիրէ, Յակոր աբեղայի խնդրանրով. — Զեռ. Երեւանի, թ. 1551:

3. — 1424ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է մէկ Մեկն. Կարուղիկեայց Մարգիս վարդապետի: Մաղկող՝ Միմուն Արդ. Մելքիսեդեկ. — Զեռ. Երուսաղէմի, թ. 67:

ԼԿ. — Ամոնէլ Աբեղայ, Գրիշ, 1422ին, Ապրիլ 27-Նոյեմբեր 7, օրինակած է մէկ Ճաւոյ: Մատաղով Կարապետ Կնդագրակցի եւ Յովհաննէս Մաղուրցի աբեղայք. — Զեռ. Անկիւրիոյ, թ. 161:

ԼԴ. — Մկրտիչ Աբդ. Ղրիմեցի, Գրիշ, 1424ին, Ս. Փրկչի Վանքին մէջ օրինակած է մէկ Քարոզգիր Գր. Տաթեւացոյ. — Զեռ. Երեւանի, թ. 2167:

Լ. - Թարոս Աբեղյա, Գրիշ, 1426 թ.-
1465, որդի Աթապէկի:

1. - 1426 ին, Ս. Յակոբեանց Վանքին
մէջ օրինակած է մէկ Յայսմաւուրք. —
Զեռ. Երեւանի, թ. 7362:

2. - 1427 ին, Ս. Յակոբեանց Վանքին
մէջ օրինակած է մէկ Մելիք. Մատուռի,
Գր. Տաթևացոյ, Մելրիսէդ Վարդապետի
համար. — Զեռ. Երեւանի, թ. 5133:

3. - 1433 ին մասնակցած է Տիրատուր
Արեղյայի գաղափարած ճաւացի ընդորինա-
կութեան, գրելով ոփ Յարութենէն մինչ ի
Վարդապառն. — Ցիշտ. Ժե. Դարի, Գ.
մասն, թ. 507.

4. - 1465 ին, Ս. Յակոբեանց Վանքին
մէջ օրինակած է Աւետարու մը. — Ցիշտ.
Ժե. Դարի, Բ. մասն, թ. 298:

Լ. - Վարդոս Աբեղյա, Գրիշ, 1426-
1427:

1. - 1426 ին գրած է գլխագիրները՝
նոյն թուականին Ղրիմեցի Ղազար գրիք
օրինակած Սալմոսաւանին. — Զեռ. Ս. Յ.
թ. 1988:

2. - 1427 ին, ըստ Երեւոյթին Ս. Յա-
րութեան Տաճարին մէջ, օրինակած է,
Գրիշ Տիրատուր Արեղյայի նետ, մէկ Մելիք.
Կարուղիկեայց՝ Սարգիս Վարդապետի. —
Ցիշտ. Ժե. Դարի, Ս. մասն, թ. 396:

Լ. - Տիրատուր Աբեղյա, Գրիշ, 1427-
1433:

1. - 1427 ին, ըստ Երեւոյթին Ս. Յա-
րութեան Տաճարին մէջ, օրինակած է,
Գրիշ Վարդան Արեղյայի նետ, մէկ Մելիք.
Կարուղիկեայց՝ Սարգիս Վարդապետի. —
Ցիշտ. Ժե. Դարի, Ս. մասն, թ. 396:

2. - 1432 ին, Ս. Փրկի Վանքին մէջ
օրինակած է մէկ Գանձարան, Յովի. Արե-
ղյայի համար. — Զեռ. Երեւանի, թ. 8242:

3. - 1433 ին, Ս. Փրկի Վանքին մէջ
օրինակած է ճաւաց մը. — Զեռ. Ս. Յ.
թ. 3292; Ցիշտ. Ժե. Դարի, Գ. մասն, թ. 507:

Լ. - Ղազար Ղրիմեցի, Գրիշ, 1426 ին,

Ս. Փրկի Վանքին մէջ օրինակած է մէկ
Սովորուրան, Մելրիսէթ եափսկոպոսի հրա-
մանով. — Զեռ. Ս. Յ. թ. 1988:

Լ. - Յոկոր Աբդ. Քերկեցի, Գրիշ,
1432 ին, Ս. Յակոբեան Տաճարին մէջ օ-
րինակած է մէկ Մելիք. Սաղմոսաց՝ Գրի-
շոր Տաթևացի, Մարտիրոս Վարդապետի
պատուէրով: Սաղմոն՝ Մելրիսէթ Արեղյա.
— Զեռ. Երեւանի, թ. 1126:

Խ. - Երեւիա Աբդ. Երգեկացի, Գրիշ,
1439 ին մասնակցած է Արծկեցի Գրիշոր
Գրիշ գաղափարած Յայսմաւուրքի ընդորի-
նակութեան. — Զեռ. Ս. Յ. թ. 75:

Խ. - Սարգիս Աբդ. Մելիքենց, Արծ-
կեցի, Գրիշ, Ս. Յակոբեան Տաճարին մէջ,
1439 ին, օրինակած է,

1. - Յայսմաւուրք (17 տետրակ), Ե-
րուսաղէմի Մարտիրոս Եափսկոպոսին պատ-
ուէրով. — Զեռ. Ս. Յ. թ. 76:

2. - Աւետարան մը, Թուրքանտայ ա-
պաշխարողի համար: Սաղմոն եւ Կազմող.
Ս. Հրեշտակապետաց Վանքին մէջ, Գր-
իշմէլիքենց, Արծկեցի. — Զեռ. Անկիրիոյ.
թ. 312:

3. - Ճաւաց մը. — Ցիշտ. Ղալաթիոյ,
թիւ 36:

Խ. - Երիզոր կլիկիիքենց, Արծկեցի,
Գրիշ եւ Սաղմոն, 1439-1441, որդի կլմէ-
լիքի եւ Գոհարի:

1. - 1439 ին, Ս. Յարութեան Տաճա-
րին մէջ օրինակած է մէկ Յայսմաւուրք,
մասնակցութեամբ Երեմիա եւ Սարգիս
գրիշներու: — Պատուիրատու: Մարտիրոս
Արք. Երուսաղէմի. — Զեռ. Ս. Յ. թ. 76:

2. - 1441 ին, Ս. Հրեշտակապետաց
Վանքին մէջ օրինակած է, Գր. Կրօնաւորի
վափաբով, մէկ Յայսմաւուրք. — Ցիշտ.
Ժե. Դարի, Ս. մասն, թ. 597:

3. - 1441 ին, Ս. Հրեշտակապետաց
Վանքին մէջ օրինակած եւ ծաղկած է Ա-
ւետարան մը: Ստացող՝ Ներսէս Կուսակոն
քահանայ. — Զեռ. Անթիկիասի, թ. 64:

ՊԱՏՄԱԿԱՆԸ

ՄԱՍՆԱԿԻՈՐ ՊԱՏՄԱԳՐՈՒԹԻՒՆ Ս. ՆԵԱՆԻ ՎԱԴԱՅԻՑ ՍԵԲԱՍՏԻՈՅ

ԳԼՈՒԽ Ե.

Ցաղացս դիմագույրեան Ցևառն Նիկողոյոսի եւ Ստեփաննասի առաջնոյ եւ Եմաւոնի Ֆաթիսկոպասաց եւ վանս դիպուածօց ինչ եւ ժողովրդ ու յաւուր ենցա:

Յաւուրը յայսոսիկ (ԶԼէ = 1288) 'ի վահս Ս. Նշանի Ցեսուչ նահանգիս Սեբաստիոյ նսաէք Նիկողոյոս Արքակուն, այր նեզ եւ խոնարի բարութ եւ որչափ ինչ ձեռնիան էր բորեկպաշտութեամբ հովուէք զհօտն Քս. ի եւ հոմքիրատոր ոգւով տառնէք գշտաց եւ անձկութեանց, որք յաճախէին յաւուրս սորա, վասնզի եկին հասսին 'ի սահմանս Սեբաստիոյ ելուզակք ոմանք' ապստամբիալ 'ի Սուլթանէն եղադիպոսի' որք, որպէս զրի 'ի ձեռագիր պատութեան իւրում, գերեցին 'ի շրջան կայ եղերաց քաղուքիս 800 ոգիս եւ սպանին 50 գլխաւոր անձինս 'ի քրիստոնէից եւ ապա վաստացեալ 'ի զորութիւն իւրեանց գիմեցին եւ մտին 'ի ներքա քաղաքին եւ գտնականութիւն Սր. Արքանց 'որդիին Սամազարին՝ հարեալ կոտորեաց 'ի նացունէ 500 անձինս եւ գիտակոյս արարիրեալ զրլուր ինչ մեծ 'ի վերաց ճանապարհին եւ զայլս փոխառական արարէ Եւ յետ երկուց տարութիւն մատին 'ի վայրէ մատուցաւ մատերալազմեալ ոչինչ կարաց առնելու յաւուրը Աւագ Աւրքաթիւն, որ էք Ապրիլի 17, դարձ արարեալ գնաց յԱշխարհի դաշտն եւ անդ կստորեալ զօրացն 'ի Բաշխէտէն 'եւ ինչն մազապուր փախեաւ յանդիպոսու Յայսմ նուագի, յեա անձկուռ թեանց գրկեաց Տէր զՍեբաստիոս 'ի կորունմանէ եւ յայսմ հեծելուկոյտ և զօրագումար պաշարմանց ժամանակիդ կարի ինչ տառապանս կրելով գշտացաւ Տէր Նիկողոյոս Արքակուն եւ հասեալ զրաւ կենաց հանգեաւ 'ի Քս. և թաղեցաւ 'ի վահս Ս. Նշանի (ԶՄԴ = 1305): Զկնի մանուան նիկողոյոսի եղաւ 'ի տեղի նորին Տէր Ստեփանոս Արքակուն, 'որ էց պատմաւ և ապա վահաւոր

այր հանճարեղ և կորովաբան և բարւոք հազուէր զնառն յանձնեալ ինքնան՝ 'ի Տեսանէց, Յուլիսը սորա (ԶԵՂ = 1807), հրամանաւ Լեռն արքայի եղեւ ժողովն Սոյց յորում ժողովեցան 41 արքեպիսկոպոսք, 10 վահոնարք, 7 վահոնարք, Լեռն արքայն և Թագաւորանայրին, Հերթում և հղբարք Հեթմայ Ծշին և Ալիխախ, և տասն մեծամեծ իշխանք՝ վասն ընտրութեան նոր կաթողիկոսի՝ յատ մահուանն Դրիգորի, սրբ և ընտրեցին և եղին ըզեկոսանդին կեսորացի Պրօնադորձն, որ և զառաջինն նատեալ էր կաթողիկոսաւ ծւագո Թագաւորն Լեռն և կաթողիկոսի կոստանդին յառաջադրեցին Արքիպուտց ժողովոյն ընդունել և հաստատել 'ի վիճակի իւրեանց զինն գլուխ բանն՝ ըստ դաւանաւթեան և ըստ ծիսի արքարողութեանց համաձայնաւ Հռավայեցաց, զոր սակութ 'ի նոցանէ 'ի հոնոյս արքային ընկույն և պասն վարել 'ի վիճակի իւրեանց ոյնու ծիսի և այսու արքարողութեամբ, և ոմանք՝ սրբէս Սարգիս Յազուն Երուսաղէմի և Ստեփանոս Արքեպոս. Սերբառիոյ և բազումք ընդ նոսու միտրանու և իսպան մերժեցին զանիքաւ հրաման Լեռնի Թագաւորին և յաջորդի նորին Ծշի արքային և կոստանդին կաթուղիկոսի և արքելին զիւրայինն յայօպիսի արքարողութեանց 'ի բաց կալ և ինքեանք կոյին Յեացին 'ի վերայ ուղղափառ դաւանաւթեան Հայոց, անսայթաք 'ի վիրայ անվթար աւանդութեանց Հայաստանեայց Կաթուղիկէ Եկեղեցւոյ անվրէկ և այսպիսի աստամածանուց վարութ երկարեց 'ի կեանս և վաստոկեալ 'ի տեսչութիւն իրեւ ամ 18 հանգեաւ 'ի Բա. Տէր Ստեփանոս Արքեպոս. և եղու 'ի վանս Սուրբ Նշանի (ԶԵՂ = 1818), 'ի սոյն ամի միարան հաւանաւթեամբ քանինայք, իշխանք և ժողովուրդք ընադեցին և եղին Տեսուչ հանգեանքի Սերաստիոյ զՏէր Շմատոն կոտ Միմէն Արքեպոսն, այր խոհեմ և աջալուրջ, որ բարեպաշտութեամբ կառավարէր զիօնովորդն։ Յաւուրը սորա հրամանաւ կոստանդին Հայոց արքայի և Միթարայ կաթուղիկոսի եղեւ ժողովն Սոյց, ուր ժողովեցան 29 եպիսկոպոսունք, մրցոց մի էր և Շմատոն Արքեպոսն քաղզական Սերաստիոյ և եղիդ գլխաւոր վար-

գապեաց և տասն վանահարք և բազում երիցունք, որք միաբանեալ հանին յատեան զրանո զրպարութեանց Հռովմայեցւոց որք արքարեալ էին ազդին մերոյ և ժողովեալ էին 'ի միում զրբայի 117 զլուխ բան մոյորութեանց, զոր 'ի քննութիւն մատուցեալ Արքարիսկուպոսացն, մի առ մի գրիցին զպատասխանիո ընդարձակ յոյժ և արարին գիրք մի յորում խոնական բանիւթ ունայնացուցեալ նանարացուցին զայն ամենայն զրաբանութիւնն է զշարախօսութիւնն նոցին և ցուցին լինել նոցին աղճատանս զառածելոյ մտաց և շաղփանդիութիւնք բանսարկու և բառ արանց, որոց մին այս է թէ Հայք ունին ուանդութիւն այսպիսի զգի թէ ոք իցէ 'ի վտանգ մանու և չ'ունիցի ժամանակ հազորդելոյ 'ի Ս. Խորհրդայն առնէ զձե խաչի ժամամբ 'ի վերայ երկրի և 'ի միոյ ի թեոց անտի խաչին առեալ փոքր մի հող 'ի գետանցն ճաշակէ և այս համարի առ նոսու 'ի տեղի հազորդութեանց. Առ այս ասացին Ս. Հարք ժողովոյն, այդուքի են պատաւանց ընորք և ուկարիմաց, որոց չէ իսկ արքան առաջ պատասխանի, քանզի ո՛չ եթէ զոր ինչ միանգամ խօսին զպաւանք երբեք այս օրէնք իցն առ մեղ, զի ան յայսմ ամի 'յերկրի մերում՝ աւելի քան զտան հազոր քրիստոնեայց կոտորեցին 'ի իւրան սոյց անհաւացի և ո՛չ լուաք յումեք թէ ոք 'ի նոցանէ հազորդեալ իցէ 'ի նոցոյ. Հստ այսմ օրինակի զրեալ պատասխանի ամենայն ստարան բաջազանացն մի առ մի և երգեալ մերժեցին զայն ամենայն ստայօդ բարանջմուն Հռովմայեցւոց՝ որք խօսին զպացէս Հայոց և ապա ձեռն եղեալ ստարպարեցին ժողովեալ Արքեպոս. ունքն միաբան և առարիցին առ Պապն, և ինքեանք գարձան 'ի տեղիս իւրեանց Դարձ արարեալ և Տեսուն Շմառնի Արքեպոս. Ակն 'ի վիճակն իւր 'ի Սերաստիա և կեցեալ բարի վարութ և առաջապահութ կոտ Միմէն Արքեպոսն, այր խոհեմ և աջալուրջ, որ բարեպաշտութեամբ կառավարէր զիօնովորդն։ Յաւուրը սորա (ԶԵՂ = 1839), Ծետ Շմառնի Արքեպոսին նստաւ ԱՄՊՐ Ցիոն արքեպոսութեան 'ի վանս Ս. Նշանի Տէր Ստեփանոս Արքեպոս. Երկրորդ, որ նահատակիցուաց ՊԵՂ = 1847 թուին զորմէ տես 'ի յաջորդ գլուխն։

ԳԼՈՒԽ Զ.

Յաղաց Յահանակուրեան Մըրոյն Անդիան համաստի Արժեպա. ին Մերատիոյ եւ որոց թնդ նմա. վասն դառնալեա հարուածոցն ուր անցին ընդ վան Մըրոյ Նեամի եւ ընդ Մերատիօ:

Ցորժամ էաւ Լանկիթիմուր զբարեխն և եկն 'ի սահման Մեծին Հայաստանու տարածեցաւ համբաւ նորու յաշխարհ տէրութեանն Օսմանցւոց, յորմէ համարձակութիւն առեւլ Պուրհանէտախն անուն ուն 'որ և ասի Պուրհան-Ղազի, աղբատամբեցաւ յԱմիրայէն Սերատիոյ և պան զնա, և ինքն նոտաւ 'ի տեղի նորու, և ժողովեալ զզօրս ասպատակէր 'ի բազում տեղիս, այլ քանզի առ ամեննեսին գտաւ անողորմ, զօրք նորա 'որբէին 'ի քաղաքի աստ 'ի Սերատիա' խորհեցան վատարն ջիւ 'ի նմանէ և կամ 'ի ծածուկ գաւել զնա և բառնալ 'ի կեսաց և էր յայնժամ Առաջնորդ մայրաբաղաբիս Սերատիոյ և Տեսուշ Մըրոյ Նշանի վանուցս Տէր Ստիփինոս Արքեպա. Ի, այր սրբակրան և առաջի մեծամեծար յարգոք, որոյ և կազմաւած մարմանոյն արտաքոյ առ հասարակի հարգի անեղատեսի էր և զօրաւոր իրեւ ազգ եկա Պուրհանէտախն Ամիրայէն զիսորհորդ ապստամբութեան զօրաց իւրց, սմանք 'ի թշնամեաց մատուցեալ առ նու ասեն թէ գրգորի ապստամբութեան է Ստիփինոս Եպս. քաղաքին Զայտ լուսեալ Ամիրայէն փիմեաց 'ի վերայ Սերատիոյ և նուաճեաց զապատամբան և առաքեաց արս խիստ և ժանտարարոյս 'ի սուրբ մենասատն տասիլ զիպս. ն ամենայն ուխտիւն իսկ սուրբ եպս. ն առանեալ կաշտու զօրտկանացն ևս արձակէ կալ զայլ կրօնաւորոն և ինքն տաեալ զծերագոյն երկու արդայս, որոց անուանք էին Սեղբեարոս և Թէսոդորոս, գնաց առաջի բռնաւորին 'զոր հարցառ քննեալ եղիս անմեղ և նուասարիմ զեպիսկոպսսն. բայց նա գրդաւել 'ի թըշնամեաց ասէ ցնա. այդու գիտացից թէ անմեղ ես և հաւատարիմ առ իսկ եթէ դարձիս յօրէնս իմ. Ասէ ցնա սուրբն. Դու զիս կալար իրբե զապստամբ. արդ եթէ ապստամբ եմ սպոն զիս, իսկ եթէ

անմեղ՝ արձակեա՛: Այլ ամիրայէին բարկացեալ ընդ այս պատասխանի նորու, առաւել ևս ստիպէր յուրացութիւն և սպառնայր ածել 'ի վերայ նորին բազում չարիս: Յայնմաժ երեքին նորա սկսան միաբերան խոստովակնել զմենասուրբ զերրորդութիւնն և զիրիստոս Առաւուծ և ապս ասին. մեփ զայլ հաւատոս ո'չ զիտեմք և ո'չ ընդունիմք՝ այլ զայս միայն. և 'ի վերայ սուրբ հոււտոյոյ մեռանիլ պարծանա համարիմք և փառաւորիմք զԱրարիչ մեր զի զայսպիսի աւանդեաց մեզ զուղիզ հաւատու: Ընդ այս ցասուցեալ պիղծ բռնաւորին հրամայեաց հասանել զգլուխն նոցա տուղի իւր. և գահիճն ամենայն զօրութիւնը բարձր բազում անգամ հարեալ զպարտուց Սրբոյ Եպս. ին 'ո'չ կարաց հասանել և նու անդադար օրինէր զփրկիչ իւր. և պղծոյն զայրացեալ 'ի վերայ գահիճն և լուել զքաղցրաբարբառ օրհնութիւնն եւ պիկոպուին, աղաղակեաց մեծաձայն. Պատառեցէք զըերան դորա, ասէ, զի մի լոիցեմք զօրինութիւնս բանիցն: Յայնժամ տորածեալ զնա գահիճք յերկորի, սմանք պատառեցին զըերանն և հասին զնա ընդ մէջ և անդամ անգամ ձաղլեցին. և նու գինանալով զՏեսանէ աւանդեաց զնոդին: Անդ գիխատեցին և զերկու Արեւացյոն և արկին զմարմինս նոցա ընդ գէշ գիտկանց այլոց չարագործաց նորոգ սպաննելոց, եւ Տէրն Քա. ֆառաւորեաց զԱռրօսն, զի լուս պայծառ ցուցացեալ յերկութ 'ի վերայ մարմանոց սրբոցն և զոյն տիսեալ պիղծ բռնաւորին կարծեաց թէ վասն այլազգեացն եղիս նշանն, վասն որոյ ետ որոշել զմարմինս սրբոցն և շնորհօքն Թիրատոսի ընդ սրբոցն գնաց լոյսն, վկայ անմեղութեան Սրբոյ Եպիսկոպոսին և 'ի պարծուս մեր և յամօթ այլազգեացն: Եւ Բողին զմարմինս սպաննելուց սնդէկն կերպուր լինել զաղանաց, բայց սրբոյ եպս. ին զմարմինն գողացեալ հաւատարիմ բազեցիցն ընդ փաւէ մի հողով ծածկեցին: Յետ այսորիկ, առաւել ևս բորբոքեալ բարկութիւնամբ անօրէն բռնաւոր հրամայեաց յաւարի տանու զեկեցին և զվանորայս Գաւառին Սերատիօյ

և սպասաւորք նորա բազում աղիսալի կործ գործեցին, զվանս Ս. Եշանի կուզապեցին և յափշտակեցին զխաչ և զաւետորան և զայլ սպաս սրբութեանցն՝ զոր գտին՝ ի նմա և գօտարազգիս ընակեցուցին յայսր, մինչև հազիւ ուրիմն կարտցին մհեմամեծք Հայոց միջնորդութեամբ ոճանց գագարեցուցանել գործու գառնութեանն և թափել զՄր. վանս՝ ի ձեռաց նոցաւ. Եւ ապա եղ ծանր նարկս՝ ի վերոյ եկեղեցեաց, թող զտուգանս բազում դրամոց զոր էաւ. Այլ փութով խնդրեցաւ վրէծ նորա՝ ի Տեառնէ, քանզի կալւ զնա Սուլթան Գայազիտ և սպան զնա չարտչար (Մեծորեցի Յիշատոկ): Եւ մինչ չ'են ես էր շաւնչ տաեալ Մայրութաղաքս Սերաստիս՝ ի հարուածոց պիզծ բռնաւորին Գուրհնան հատիսինայ՝ յարեաւ այլ ին մրրիկ փոթորկեալ և իրրե զամպ թխուզաս պաշտրեաց զնա՝ որ իսպառ հիմնայատակ որար, քանզի անողործ բռնաւորին Լանկիթիմուր դիմնաց՝ ի վերայ նզօր թագաւորութեանն Օսմանցւոց և էաւ զրոզում մհեմամեծք քաղաքս՝ եկեալ պաշտրեալ զՄերաստիս (յորում ըստ աւանդելոյ պատմագրաց կային աւելի քան զերկոսաստն թիւր մարդիկ) և իրրե ընդդիմուն նմա քաղաքացիքն, դաւահանութեամբ ինծանցու ինազազութիւն ընդ նոսու և երդուաւ չժամանել զնասա՝ ի սուր՝ Նրէ առյօնն զբողոքն, որ նարցէ զձեզ սրագ՝ ասէ՝ սուր նորա մոցէ՝ ի սիրա նորաւ, Եւ իրրե էաւ զբազաքն, զամենայն երիտասարդք վարեաց՝ ի վերութիւն, իսկ զմեծաստևն ետ նախ տանջել և առնուշ զամենայն գոնձն նոցաւ, և ապա

պրկեալ զգոււխս նոցաւ ընդ սաս նոցին՝ ետ հոլովել և արկանել ՚ի մհեմամեծ փոս՝ զոր ետ փորել անդէն. այլ զկանայայս ետ կազել ՚ի վարսիցն յագիս ձիոց և ՚ի գաշտի արշաւեցուցանել, իսկ զմանկունս քաղաքին զամենեսին ետ ժողովկել ՚ի գաշտավայրի կապեալ ձեռօք և առիւք, և կոխան երիգարաց անել՝ իրրե զորայ ընդ կամենալիւք, որոյ վան և աեղին կոչկեցաւ ուսկ հողեր։ այլ զզօրս քաղաքին՝ որք էին իրրե 40,000՝ կենդանուոյն թաղեաց յերկիր, զի երդուայ ասէ վատասանել զձեզ սրով։ Եդիտ ՚ի քաղաքի անդ և զրտողում բորոտու և զնոսու ետ խեղդել, զի թէ՝ ասէ՝ զառողջ մարդիկ չինայեցի գուք զի՞ պիտոյ էք ինձ, բայց նթէ՝ ի տարափունել զախտ ձեր յայլու Գուք թշուառութեամբ մեայք կենդանի և զայլս թշուառուցանէք։ Կործանեաց ուսու և զեկեղեցին քաղաքին և հիմնայատակ սրար զհայտապ մեծ տաեար սրբոց Քուասնիցն՝ որ շինեալ էր 40 գմբէթօք ուր և թաղեալ էին մարդինք նոցաւ Եւ զկնի այսչափ հորաւծոց զորս արար՝ ի Սերաստիս և յայլ ևեղիս, խազաց՝ ի ներքս յԱնաւոլիս, և կոյաւ ՊՍուլթան Գայազիտ, յաւարի էտո զրազում տեղիս և գերեաց զանհամար ոգիօ՝ զոր սմանց թօւին աւելի քան զօ հազար տունս՝ որոց բոզումք են յԱզգէս Զայս, և բզրազումք ՚ի Թաթարաց, այրեաց զամենեսին՝ ՚ի Խորասան զորս և կոչէին Ղարաթար. և ապա գործ արարեալ Լէնկիթիմուրայ գնաց յաշխարհն էօզգէկ ՚ի Սմբառն և անդ ատակեցաւ (Պատմ. Զամշեան, Գ. Հատոր, էջ 429-433):

(Ճարունակելի՝ 5)

ՏԻԳՐԱՆ Ս. ՔԻՐԻԾԵԱՆ



ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄ

1. + Singer's Letters. — 1978ին Լոնդոնում ապրուած Essays on Armenian Music գրքին մէջ կը կարդանք. “Pawstos Biwzand in his History of Armenia states that Saint Sahak in the fifth century was ‘perfectly versed in Singer's letters’, by which we understand some early form of musical notation. Unfortunately we no longer know today what these ‘Singer's letters’ were like ...” (էջ 7):

Փառառու Բաւզանդի Հայոց Պատմութեան մէջ այդպիսի տեղեկութիւն չկայ: Այդ տեղեկութիւնը կը գտնուի Պազար Փարպեցի Հայոց Պատմութեան մէջ: Հեղեալ հատարելապէս հմուտ երգողական տառիքն ձեռվ (Տպ. Վենետիկ, 1933, էջ 40): Եթզողովոն բառը սակայն սխալ ընդուրինակութեան արդիւնք է: Հնագոյն ուղղի բառն է Ենրողողական, որով կ'աւնենանք Շնեղողական տառիքն բացարութիւնը (Հմես. Սիռոն, 1966, էջ 201-2):

2. — Մեկնուրիւթ նօանաց. — Բազմավէպի 1978 տարւոյ 1-8 թիւնին մէջ կը կարդանք. «Մատիանոս նպա» Սիւնեցիի կը կրագրուի կարեւոր մէկնութիւն մը նշանաց, որ կը սկսի Զառաւել հրահց արժանի սոսկոյի գերազանցնուրիւն բանից նախագառութեամբ: Արդարեւ կարեւոր և հազուացիւտ բնակիր, որմէ զժքախառարար հազիւ երկու օրինակ կը յիշուի, և երկուքն ալ Մերսոսիոյ ձեռագիրերեւուն մէջ, երկուքն ալ մեծ ջարդէն վերջ անհետ կորսուածն (էջ 160-161):

Ակնարկուած ձեռագիրներէն մէկը Մերսոսիոյ թիւ 60 Աւետարանն է, որ բարերախտարար չէ կարսուած, և այժմ գտնուի Սրբոց Յակոբեանց Ձեռագրատան մէջ (թիւ 3453):

3. — Ն. Աղոնց եւ Յայսմաւութ. — ԺԱ. - ԺԵ. Դարերի Հայ Վարքագրութիւնը

(1980, Երևան) գրքին մէջ (էջ 53, ծնթ. 28) կը կարդանք. «Զանազան աղքիւրսիւրից յայտնի է, որ անցեալ դարի վերջերին հայկական Յայսմաւութիւնը յատուկ աշխատութիւն է նուիրել ն. Աղոնցը, որը սակայն ժամանակին չէրատարակուելով, հետազույուն կորել է»:

Աղոնցի գրութիւնը հայկական Յայսմաւութիւրում մասին հրատարակուած է 1924ին, Revue de l'Orient Chrétienի մէջ (էջ 211-218), “Note sur les Synaxaires Arméniens” խորագրով:

4. — Նախարած. — Էջմիածին տմառագիր, 1982, ժ. էջ 60. «Ծ 1 անդամ էջի կամ երգի վերջում կրկնութ են ՆՄՐԸ չորս տառերը, որոնք չառ հաւանաբար ներկայացնում են ձեռագիրը գրողի անուան և ազգանուան սկզբնատառերը»: Թիշեալ չորս տառերը պիտի կարգացուին «նոտարատառ», որ կը նշանակէ յանկերդ կամ կրկներդ:

5. — Կորիւն Վարդապետ. — Մաշտոց (Պատմա-Բնական Ծեռամիւն), 1982, երեսն, էջ 207. «Վաճառ ծի թագաւորութեան տարիները նախապէս չեն եղել ընտարաւմ: Կորիւնի ժամանակագրական կորդը հարազարարէն պահպանել է իր նախական ձեռ, և ուէ փոփոխութիւն կամ խմբագրութիւն անանդի է»:

Այս հաւասարումը համոզին չէ:

Կորիւնի գրքին մէջ կը կարդանք. «Եւ արդ լինի համար հուսաց երանելույն ամք քառասուն և հինգ. և ի դըստրութենէն Հայոց մինչեւ ցվախճան Սրբոյն ամք երեսուն և հինգ, որք համարին այսպէս: Թագաւորեալ կրմանայ Պարսից արքայի ամս վեց, և Յազկերտի ամս քսան և մի, և յառաջնումն ամի երկրորդ Յազկերտի որդւոյ Վառմայ վախճանեցաւ երանելինաւ:

Կորիւնի ներկայացնուցած հաշուները որպէսզի լման ըլլային, հարկ էր որ յշած ըլլար նաև Վառմ հինգերորդի իշխանութեան 21 տարիները: Այդ թիւթիւնը սակայն կրնայ բացարութիւնդորինակող գրչի մը վրիպակավ, որ Յազկերտի համար կամ քսան և միաէն ոստում

մը կատարած է Վռամայ շամս քսան և միաբն, և այդ պատճառաւ Կորիւնի ճշդիւ գրած հաշիւներէն պակսուած են 21 տարիները, Հետեարար հորի է Կորիւնի բնագրէն սխալմամբ գուրս մնացած այդ բառերը ևս վառամայ ամս քսան և մին կրկին դնել իրենց տեղը. — Տես Միան, 1962, էջ 39-40, Կորիւնի ժամանակագրական վերջարանը.

6. — Անհուոկանալի տուեր. — Արցախ, 1982, էջ 232, կը կարգանք. ցենդրոնական վարդակից վեր երեք տառերը մնում են անհասկանալիք. — Անսորիւած տառերն են Ն. Թ. Հ., կը պակսի պիզզի տառը՝ քարին կորուուծ ըլլալուն պատճառով, Պակուզ տառը պիտի ըլլար Յ., սրով կ'ունենանք Յ. Ն. Թ. Հ. սկզբնատառերը, և սրոնք կը համառօտեն Յիւ ծուսի խոչին վերտառութիւնը. «Եթուս նազով վրեցի Թագաւոր Հրեից»:

7. — Յովսիկ. — Լոռ Անձելոս տպուած (1982), Յաղագ Քերականութեան Համառուաւ Լուծմանք գրքին մէջ (էջ 73) կը կարդանք. «Գիշատոս զարմացաւ վասն Տեսանն մահուանն և ասաց ցՑովսէփուց նոյն գրքին թիւ 26 ծանօթութիւնը (էջ 212) կ'ըսէ. «Ցովսէփս հրեաների Յակոր նահապեաի սրդիներից ամենակրասերն էր . . .» և լոռ Մատթէսոսի Աւետարաւնին, Պիղառոսի դիմոզը Արեմաթացի մեծատուն Յովսէփն էր (ին. 57) և ոչ թէ Յակոր նահապեաի սրդին՝ Յովսէփ Գեղեցիկը.

8. — Յիատակարտնի հրառաւակութիւն. — Գլածորի Համալսարանը, 1983, Երևան, գրքին մէջ կը կարդացուի (էջ 38). «Զեռագրի յիշատակարանը երկու անգամ հրատարակել է Ն. Պողարեանը, նախ 1933 թ. Սրբն ամսագրում (էջ 416-418), ապա՝ Երուսալէմի ձեռագրերի ցուցակի Զ. հատորի մէջ (էջ 91-92)». — Առաջին հրատարակութիւնը իմ կողմէ կատարուած է, այլ օրուան Սրբազն Պատրիարքին կողմէ, որ ստորագրութիւն չէ գրած:

9. — Ապղլումոս. — Լոռ Անձելոս տրգուած (1983) Հառաբումն Մեկնութեան թերականի գրքին մէջ (էջ 91) կը կարդանք. «Եւ իմաստասէր ոմն ազգաւ Երբայցիցի Ապղլումոս անունննէ: Իր մասին տրուած ծանօթութիւնը կ'ըսէ. «Անդրնազրիւներում տարածում չգուած հեղինակ է . . .» (էջ 328). — Վարդան Արեկեցին ունի սատղերը: «Ապղլումոս իմաստասէրն երբայցիցի ասէ. Եթէ նախ Մովսէս յԱմառածոյ իմաստանացիալ գիր արար քսան և երկու, և այնու գրեաց Ասուուած զատուն պատգամն, և ետ ցՄովսէս (Պատմութիւն, 1862, Վենետիկ. էջ 20). Նման տողեր կան Միխայէլ Ասուրիի մօտ. «Ապղլումոս իմաստասէր երբայցիցի ասէ, թէ Մովսէս արար զգիրն երբայցեցաց (Ժամանակադրութիւն, 1871, Երանակացմէ, էջ 33):

10. — Ծուր և Մայլան. — Նոյն գրքին մէջ կը հանդիպինք սա տղին. «Վա՛յ Քեզ Ծուր և Մայլանննէ» (էջ 273): Թիւ 365 ծանօթութիւնը սամաչէ է. «Ծուր և Մայլան՝ հաւանաբար արհամարինական արտայայտութիւն, վիրաւորանք» (էջ 364). — Ծուր և Մայլան ծանօթ քաղաքներ են. Երեմիա մարգարէն գրած է. «Եւ կորուսից զԾուր և զՄայլանն (ին. 4): Մատթէոսի Աւետարանին մէջ նոյն քաղաքներուն անունները կը տառնուին Տիւրոս և Սիրովն ձևերով. «Վա՛յ Քեզ», Թորազին, վա՛յ Թեզ, Խեթայիդա, զի եթէ ի Տիւրոս և ի Սիրովն եղեալ էին զօրութիւններ որ ի ձեզ եղեն, վաղու ևս արդեք խորդով և մոխրով ապաշխարեալ էր» (ֆԱ. 21): Այլապէս յիշեալ քաղաքները կը կոչուին նաև Ծուր և Մայլան.

11. — Ամայ. — Նոյն գրքին մէջ կը կարդանք գուրձեալ. «Վա՛յ զմեծանչակ և բազմաբոխ քաղաքն Զաքարյ (էջ 361). որ Քաղաքին անունը ճիշդ ձեռվ գրուած պիսի ըլլար զԱքայ, ինչպէս կը գրէ Վարդան պատմիչ, կանխագոյն տոիթով մը. որը զԱքայ էին պաշարեալ (էջ 136):

Ն. ԱՐԲ. ՄՈՎԱԿԱՆ

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

Ժ.Ա. — Ի ԳԵՐԵԶՄԱՆՆ Ա.ՍՏՈՒՌԸՆԿՈՒ.

Թէոփիլօսի աշակերտի¹ Յովհաննու Աւետարանչի²:

Նոր երկինք այսաւր յերկրի³ հաստատեցաւ զերեզման փրկչին մերոյ⁴, եւ զար-
մանալի. տեղին լայնագոյն երևեցաւ, եւ նեղագոյն էր, եւ լայնատարած ցուցաւ⁵
քան զհաստատութիւնն երկնից. զի անտ⁶ փառք⁷ Աստուածութեամբ տարեալ եղեւ: Սա տարաւ զանտա-
նելին երկնից, աս յերկրի երկինք, զերեզման նեղագոյն եւ աթոռ բարձրագոյն. շիրիմ
մնուելոյ, եւ յարութիւն տիեզերաց, տեղի մթագոյն՝ եւ լուսատու խաւարեալ աշխարհի.
արեւմուտք արեգակնն արդարութեան. այն որ լուսաւորեաց զնստեալն ի խաւա-
րաբնակ տեղւոց: երկնից ընակող, որ լի են երկիր¹⁰ փառաւը նորա, այսաւր իջեալ
յանձուկ գերեզմանն, զի զիշեալն գոռիսն ի հանցէ: Բնակեալն ի ծոց Հաւը՝
էջ ի գերեզման, զի զբնակեալն ի գոռը անզրդի մատուցչ¹¹ Հաւը: էջ ի գերեզման, որ
ստեղծ զմարդն ի հողոյ, զի զիողացեալն ապահուութեամբ¹² վիստին նորոցեսցէ.
զլուսատուն արեգակնն, եւ լուսնի, եւ աստեղաց, եւ երեշտակաց, վասն մեր իջանին
ի գերեզման¹³ որպէս յանցաւոր աւրինաց, զի ազատեացն զմեզ որպէս զաւրինադիր¹⁴
ի դատապարտութիւնէ մեղաց, զի արտաքսելոց պարզեւեսցն զբնակութիւն դրախ-
տին որպէս զլստուած:

Ով զարմանայեացս, լիով ի գերեզմանին եւ բաւանդակ¹⁵ յերկինս ընդ Հաւը. եւ
ի բանդէն¹⁶ զիողին ազատէր: Որպէս մեռեալ ի գերեզմանի եղաւ, եւ դժոխք զնա
կենդանի տեսանէր դողալով: Ի նոր գերեզմանի բազմէր¹⁷, եւ ի բարձունս ի բերովքէից
աւրինարանիւրը¹⁸: Եղ կափարիչ մի դրան¹⁹ գերեզմանին, պահապան անարատ գառինն
Աստուեցոյ, որ անքուն ակամի²⁰ պահէ զտիշեար նոր Խորայէլ: Եւ զվէմն որ աւ ծ Յա-
կովր ի որպէս²¹ եւ կանկնեաց²² արձան, եղաւ ի վերայ գերեզմանին, եւ զվէմն կենդանի՝
պահէին, որ անչափիցի²³ ծեռամբ պարսպէ զաշխարհն: Զգութին անկեան, որով բաշխի
եւթնարփի շնորհը եկեղեցոյ, որ հատաւ առանց ծեռին ի սուրբ լի(ա)ռէչն: Վէմ զե-
երեզմանի նորա զիմն բանդին²⁴ տապայեաց, վէմ պնդէին ի վերայ գերեզմանին, եւ
ի վայր շտեմարանը դժոխոցն կործանէին:

«ի վաղիւ անդը, որ ի շարաթն լուսանալը»²⁵

Երէկ ի խային խաւարեցաւ արեգակն, այսաւր գերեզմանաւն լուսաւորեցան
տիեզերը: Երէկ խայն մահու աւանդեաց, եւ մահ նորա լուծիչ եղեւ, եւ զկեանս ի
մարդիկ²⁶ աղբերացոյց: Երէկ խաչեալն զարարած շարժեաց, զրնդհանուր աշխարհն,
եւ ոչ զմի մասն երկրի, բառ սովորութեան ընտառ շարժմանն, որ հրամանաւ Աստու-
եան ոչ զմի մասն երկրի մասն երկրի, իսկ աստ ընաւ երկրի շարժեցաւ, եւ
ծոյ յանդնդային հողմոյն շարժի մասն երկրի, իսկ աստ ընաւ երկրի շարժեցաւ, եւ
վէմ բիմնաւոր անշարժք, եւ բլրածեւ վէմբ պատառեցան, զի ուսցուք թէ որ զՄով-
վէմբ բիմնաւոր անշարժք, եւ բլրածեւ վէմբ պատառեցան, զի ուսցուք թէ որ զՄով-

Բնագեր Հ, էջ հՀՅա-նԱՐ Հմմտ. Զ, էջ 631 ա-638 ա: 2, էջ 265 ա-274:

1 Քեսփիւու աշակերտ :	2 Զունի Աւետարանչի Զ	3 Զունի յերկրի Զ
4 Զունի մերոյ Հ 2 5 երեցաւ Զ Ղ	6 անդ Զ Ղ 7 փառք Ղ	8 Զունի Աւետարանչ Զ Ղ
5 Զունի մերոյ Հ 2 10 երկնիք Ղ 11 անդրդու մատոց Ղ	12 լուպականութիւն Զ, ապահա- 9 բուժանդակ Ղ 13 ի գերեզման, ով Տէր, Զ 14 բուժանդակ Ղ Զ Ղ	15 բանտէն Զ Ղ
6 Զունի մերոյ Հ 2 17 աւրինարաներ Ղ	18 մի ի գրաց Զ, մի ի գրանց Ղ	19 անձամբ Հ,
7 Զունի մերոյ Հ 20 Զունի իւղան Ղ	21 կանկնեաց Ղ 22 չափելի Ղ	23 բանտին Ղ
8 Զունի մերոյ Հ		

գոյրն հերձեաց, և զտաճարն պահեաց, եւ պարիսպը եւ տունը յերուսաղէմ ոչ կործանեցան: Խսկ եւսերի ժամանակազիր ասէ, թէ բազում բաղաքը ի յլսիա ընկամեցան:

Ով զարմանալիեացս, մինչ տրարածք խաւարաւն տրամէին. գործ ծեռաց նորա²⁵ ի դժոխս ուրախանային²⁶, զի խաւար ի միջաւր(եայ)էին²⁷, որ աղաղակաւ ծայնիւ խնդրէին զմիմեանս²⁸, եւ ոչ ոք զմերծաւորն կարէր տեսանել, զի ծանիցուր զնա Տէր երկնի եւ երկրի, արեգակն մթապատ ծայնէր աւետիս լուսոյ մեծ ծազման տիփերաց, որք նստէին²⁹ ի խաւար աղջամուղ, անկեզուն ի յերկնից բարբառէր, զաւետիս փառաց Քրիստոսի, եւ լսէին ի խորս գժոխոց ստուերապատքն, զմշտնզնիաւոր առաւաւտուն³⁰ փառացն երեւումն ասելով. զարարին իմ կապեալ տեսի, եւ ես ի լուսոյ խաւարեցայ, որ զարդարեացն զիս գեղապանձ³¹ լուսով զալս ընակչաց³² երկրի լուսաւորել, այսաւը փակեաց զլուսապարգեւ աչս մարմնոյ իւրոյ, զոր տեսանելով իմ փակեցան լուսասփիւռ զրունք տեսութեան իմոյ, ուստի խաւար ծածկեաց զամնայն արարած, եւ հոգուցն ի գժոխս լոյս մեծ ծագեաց:

«Գերեզմանը բացան եւ բազում մեռեալք յարեան:»

Ցաւրինակ հասարակաց յարութեանն, զի ծանիցուր թէ յորժամ լուիցեն զծայն նորա տինզերը եւ յառնեն ի գերեզմանաց. երեսնամեայ մեռեալք յարեան ի գերեզմանաց՝ յարզարոցն, զի կատարեսցի բանն Տեառն՝ թէ եւ ի մեռելոց որ յարիցէ եւ ոչ նմա հաւատայր: Սրդ մեռեալ ընդանի. մերծաւոր կամ հարազատ սիրելի, ոչ ունէր³³, որ ճանաչէր զնա, ոչ յարեաւ, զի մի ի մտանելն ի բաղաքն առաջաւը կարծեսցին կամ զեւ համարեսցին³⁴, այլ զոր ճանաչէին անուամբ բաղաքացիքն՝ զնոսա յարոյց:

«Եթես յարութեանն մտին ի բաղաքն ուուրբ:»

Ընդէ՞ր արդեւք, վասնզի նախն³⁵ պարտ էր անդրանկանն մեռելոց Յիսուսի բազմաց երեւել. եւ ապա այլոցն, որ կերպարանակից եղն մահու նորա եւ յարութեանն, զորս տեսեալ իւրաքանչիւր ոք³⁶ զազգակից իւր, յառաջ բան զերեսուն ամն մեռեալ, եւ ճանաչէր եղբայր զեղբայր³⁷, եւ հայր զորդի, եւ որդիի զծնուզս իւրեանց: Իրեւ տեսին զնոսս բաղաքացին զարմացան, հարցանէին զնոսա, դո՞ւ ես այս անուն, այս անուան որդի, որ այսափի ժամանակս մեռեալ էիր, եւ եղար յայսմ զերեզմանի: Եւ յարուցեալքն ասէին. այո՛յ³⁸, ես եմ: Եւ բաղաքացիքն դարձեալ հարցանէին. զի՞ է ծեզ, ո՞րպէս յարեայր, կամ ո՞վ յարոյց զծեզ: Յարուցեալքն ասէին. Յիսուս նազաւրեցի զոր դո՞ւ խաչնէցէք³⁹, նա գոչեաց ի խաչին եւ սարսեցին բարապանք գժոխոցն, որպէս ի ծայնէ առիւծու, անասունը կամ երամը կարաւուց⁴⁰ ի շարժմանէ թեւոցնէ՛տ արծուոյ. յարձակեալ աստուած ահրազ զօրութեամբն խորտակեաց զդոխոց, եւ երակիցաց զաւութեամբ բաքութեանն իւրոյց⁴¹ զմահ, եւ եհան ի գերեզմանացն, եւ զամնայն հոգին յափշտակեաց ի գժոխոցն, եւ վերածեաց ի զրախտն. եւ զմեզ առարեաց այսր:

«Յիսուս կարդաց ի ծայն մեծ. Հայր, ի ծեռս քո յանձնեմ⁴² զհոգի իմ:»

Բաժանեցաւ հոգին ի մարմնոյն, աստուած ային հրամանաւ⁴³, այլ աստուածութիւնն անորոշելի էր ի հոգուն եւ ի մարմնոյն, զոր աւրինակ ոսկի եւ արծաթ ընդ իրեար խառնեալ, եւ ի հրոյն արտաշիկագոյն, եւ⁴⁴ զտիակ հրոյն առնուն, եւ հուրը երեւի ի սպիտակութիւն արծաթոյն, եւ ի դղնութիւն ոսկոյն: Եւ յորժամ ի միմեանց որոշեաց⁴⁵ զարծարին եւ զոսկին, հուրն անքակ մնայ: Այնպէս հոգին, եւ մարմինն միացաւ աստուածութեամբն: Թէպէս ի միմեանց բաժանեցան, այլ աստուածութիւնն

25 Նորա ոք 2 26 Արքախային 2 27 ի միջորէիւն եղա. 2 28 ի միմեան 2
29 ոյք նոսիք 2 2 30 Զաւնին՝ առաւաւտուն 2 2 31 գերեզկապան 2 2 32 բնակաց 2
33 Արդ մեռեալ, որ ընտանի կամ հարազատ մերծաւոր սիրելի և դրացի ոչ ունէր 2 2
34 Զաւնի կամ գեւ համարեսցին թ 35 Զաւնին՝ նախ 2 2 36 Զաւնին՝ ոք 2 2 37 Զաւնի զեղբայր 2
38 այո՛ 2 2 39 խաչեցիք 2 2 40 կաքաւաց 2, կաքաւաց 2 2 41 թես 2 2
42 բաշութեամբ 2 2 43 իւրով 2 2 44 աւանդեմ 2 2 45 իւր աստուածային հրամանաւն 2
46 է 2 2 47 զատանես 2 2

անորիշ մնաց ի հոգ(ւ)ին եւ ի մարմինն, կամ որպէս ասր. եւ այձենի խառնեալ ի ծիրանի ներկի, եւ որոշես զրուրդն եւ զայծենին. իսկ գոյն ծիրանոյն ոչ որոշի: Եւ Աստուածութիւնն անհատաբար ի մարմինն եւ ի հոգին Քրիստոսի ի գերեզմանին⁴⁸, վասն որոյ ապականութիւնը ոչ մերծեցաւ ի տէրունեան⁴⁹ մարմինն, այլ⁵⁰ ընթացեալ ի վերայ նորա մահ եւ ապականութիւն. կարծելով ոտսկ մարդ. եւ բմբռնեալ յԱստուածութենէն նորա՝ կիզաւ անբաժանելի Աստուածութեամբն: Յարձակեցաւ դժոխք եւ պետք ի վերայ հոգւոյ նորա, որպէս ի սոսկ մարդոյ, եւ պարտաւորեցան յԱստուածութենէն, եւ փսխեցին զամենայն ըմբռնեալ հոգին յԱզամայ: Ով զարմանալիքաց, արտրիխն մեռաւ եւ արարածք կենդանացան, ստեղծաւլն մահացաւ եւ ստեղծուածք անմահացաք⁵¹, որպէս⁵² զմարդ զշրթունսն իր փակեաց, եւ որպէս վԼստուած զգեզմանս երաց:

«Ժողովեցան բահանայապետքն եւ փարիսեցիքն առ Պիդատսս, եւ ասեն:»

Տէր, քանզի զծեր չար կամս⁵³ կատարեաց. վասն այնորիկ զճմարիտ տէրն ուրացարութ⁵⁴, զի սկսան տագնապել կասկածանաւ, բ⁵⁵ ի խորհուրդս իւրեանց այնմ զոր սպանին, չար ի վերայ չարի փութաբին յաւելուր յանձինս իւրեանց, ամենայն ուրեք մոլորութիւնն յանձինս կոռուի: Եւ կամ⁵⁶ լինի զատազով նշմարտութեանն: Միտ զիր, պարտ էր հաւատարիմ լինել, թէ մեռաւ եւ թաղեցաւ, եւ յարեաւ: Սյա ամենայն ի թշնամիցացն հաստատէր, զի վկայութիւն դրմողին⁵⁷ հաւատարիմ է եւ զարցաւոր:

«Յիշեցար զի մոլորեցուցին այն ասէր մինչ կենդանին էր:»

Անարէն բահանայրէ զարինացն տուողն, որ ի Սինեայ միզապատ ամպովն խաւսէր ընդ Սովոսիս, որ սեամբ լուսով առաջնորդէր հարցն ծերոց, արձակելով ի փարաւութիւնն յանձնէր ծառայութենէն, որ ընդ ծովս ցամաքաթեւ առաջնորդէր, եւ անվնաս անցուցանէր որպէս ընդ դաշտս⁵⁸ ծալկաւէտ, եւ կերակրէր երկնատեղ(հ)աց մանաւային:

«Թէ յետ երից աւուրց յաւենմ:»

Ո՞ւ զիտես, ով պիզ երեայ, մինչ զայդ խաւսէր ի Գալիլեայ, եւ ինքն զմնուալսն յարուցանէր, էր⁵⁹ ոչ զիտես, զի ասէր՝ Արդի Մարդոյ մատննոց էր եւ յիտ երից աւուրց յարիցէ: Ապա ուրեմն զիտէն զրարիսն, եւ գործէին զարիսն առ նաւ խանձու փառ ասիրութեանն:

«Հրաման սուր զգուշանալ զերեզմանին երիս աւուրս, գուցէ գողացցին աշակերտըն:»

Զամենայն յարութեան գործս նոցա աստուածային խնամքն ուղղէր մեզ ի պատճառս քարեաց, զի թէ լուեալ էին՝ թերեւս կարէին հայթայթել թակարդս բանիցն: Նոյն մեծարարքառ հաստատեաց զյարութիւնո առ ամեննեսեան: Ծ' անարէնք, զիա՞րդ հնար էր գողանալ զնա, որ նստի ի քերովրէական աթոռ ընդ Հար եւ Հոգուոյն Սրբոյ, զոր ոչ կարէն նրեշտակը տեսանել յերկինս, որ կամաւ եղաւ ի գրի ներբեռնումն, զի զլլդամ իւրայաւ բն յերկինս թռուացէ:

Հրամ. Ա. Յ. Մըծունի

(Եսու.՝ 21)

48 որոշիր Նոյնպէս Աստուածութիւնն ի մարմին և ի հոգին Քրիստոսի, անբաժանելի: 49 ի տէրունոյն Ղ 50 Զունին՝ այլ Զ կ և անհատաբար ի գերեզմանին, Զ Ղ 51 ստեղծուածքն իւր Զ, և ստեղծուածքն իւր անմահացան Ղ 52 իւրը Ղ 53 կամսդ Զ կ 54 սւրացայք Զ Ղ 55 հասկածանք տաղնապել Ղ 56 Զունի կամ Զ 57 գերշին Զ Ղ 58 դաշտ Զ Ղ 59 Զունին էր 60 զարութիւն Զ Ղ

ՀՐԱԶԵԱՑ ԱՃԱՌԵԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԻՑ ՎԻԵՆՆԱՑԻ ՄԽԻԹԱՐԵԱՆՆԵՐԻՆ^(*)

Հրատարակող՝ ՄԱՐՑԻՐՈՍ ՄԻՆԱՍԻԱՆ

Որեւ անձի նամակները կապուած են նրա կենսագրաւթեան հետ:

Հրաչեայ Աճառեանը եղել է մեր ժամանակների հոյ բազմավաստակ լեզուարաններից և բանասէրներից:

ա) ՀՐԱԶԵԱՑ ԱՃԱՌԵԱՆ

1876 Մորտի 8ին ծնուել է Պոլսի Սամաթիս Նոր - Թաղում: Հայրը եղել է համեստ կօշկակար արհեստաւոր և հոգացել է զեց հոգինոց ընտանիքին: 1889ին ժամանել է հանրայայտ կեդրոնական վարժարանը (Թաղային տարրական դպրոցն աւարտելուց յետոյ): աշտկերտել է գրող Եղիս Տէմիթիսականին և նոխիկին Միխիթարեան, բանասէր Մատաթիս Գարագաշեանին: 1893-94 ուսումնական տարրում ուսուցիչ է կեդրոնականի Նախակրթարանում և Գարող - գիւղի Արամեան վարժարանում: Յաջորդ ուսումնական տարրում դասուանդում է Կարիկի Սահասարեան վարժարանում և կազմում նրա հայերէն ձեռագրերի ցուցակը, որ էշանգէս Ամսորեայն հրատարակում է 1896ին: 1895-97 Փարիզում հետեւում է ընդհանուր և համեմտատական լեզուարանութեան դասընթացքների, յատկապէս անուանի լեզուարան և հայգէտ Անթուան Մեյէյին աշտկերտելով: 1897ին, արեկազէտների 11րդ գիտաժողովում, կարգում է երկու փոքրիկ զեկուցում և արժանանում հայոգէտ Հայուրիի Հիւրշմանի ուշադրութեան: Ընդունում է Փարիզի Լեզուարանական Ընկերութեան անդամ: Լեզուարանական պարագմունքներն աւորում է, բայց համալսարանական վկայական չի ստանում: 1898 թ. մէկ կիսամետկ լուսում է Հ. Հիւրշմանի դասախոսութիւնները Ստրասբուրգի (այս ժամանակ Գերմանական քաղաք) համալսարանում: 1898-1902 ուսումնական տարիներին Փոանսներէն և Թուրքերէն է դասուանդում Ս. Էջմիածնի Գէորգեան Ձեմարանում, ինչպէս նաև Հայերէն աղաղարաններից և գանձուաններից պատրաստում է իր Տաղարանը, որ յետոյ անտիպ նույների է Հ. Ն. Ակինեանին: 1902-1904 ուսումնական տարիներին ուսուցիչ է (հաւանաբար Ֆրանսներէնի) Շուշիի Թեմական գպրոցում: 1904-1906 ուսումնական տարիներին (երեկի) Ֆրանսներէն է դասուանդում Թաւրիզի Արամեան վարժարանում: Յաջորդ տարեցրջանին՝ Նոր Բայյազէտի Մխսկան կպրոցում, իսկ այնուհետեւ, 11 տարիներ, մինչև 1918, Նոր Նախիճանի Թեմական գպրոցում: 1918ին հայ կամաւորների շարքում է Կարիկի աշխատաբան համար, բայց զինագագար է հոչակում: Նա ապաստանում է Պարտիստան, Բաքուի Կոիւներուն մասնակցելուց յետոյ: 1918-19 ուսումնական տարրում դասաւանդում է Թեհրանի հայոց վարժարանում, իսկ 1920-23 Թաւրիզի կենտրոնական վարժարանում:

Ամենուրեք, ապրուստի միջոց ուսուցչական աշխատանքին զուցընթաց, Աճառեանը հրատարակում է հայերէնագիտական յօդուածներ և ուսումնախօսութիւն-

(*) Սոյն թիւով կը սկսինք հրատարակել Հայ մեծանուած լեզուարան Փրօֆ. Հ. Աճառեանի նամականին, զոր ծանօթ լեզուագէտ - բանասէր և Սիրուի աշխատակից Փրօֆ. Մ. Մինասեան, Ֆրանսայն, իր գովել կը ցուած արժէքաւոր ժանօթագրութիւններով, յլած է Թերթիս իմրաքառական նամակները, թիւով 27, յուսած են Վիճնայի Միխիթարեան Հայուրեան, ինչպէս էին երկու տարիներ առաջ մեր հրատարակած հայ երածշատութեան քուրմին՝ Կամիսա Վիճնասեանին: — Մեր շնորհակալութիւնը բազմամուտ փրօքէսէօքին:

ներ վեհաբեկում, Վիեննայում, Թիֆլիսում, Մոսկովյայում, Երեմի էլ աեղում, Ամստենդամում է Օր. Արևուտեակի հետ, որը Նրան օդնել է գործերի մաքրագրութեամբ: 1923 թ. Օգոստոսի 30ին, Երկու տարուայ տառանումից յետոյ, ընդունում է Երեանի ժողովրդական (յիտոյ՝ պետական) համալսարանի դասախոսական հրաւերը և մեկնում Երեան, ուր մինչև մահը՝ 1953, դասաւանդել է հայ լեզուարտնութիւն, հայոց լեզուի պատմութիւն, պատմա-համեմատական քերականութիւն, Ֆրանսերէն և Պարսկերէն, ինչպէս նաև պատրաստել է լեզուարտնութեր:

1925 Յունիսի 20ին մահանում է կինը: Նոյյն տարին ստանում է պրոֆեսորի, 1933 ին՝ բանասիրական գիտութիւնների գոկոորի, իսկ 1936 ին՝ գիտութեան վասակառոր գործիչ ամերուս: Նոյյն տարին ամսուաննում է Օր. Սաքիայի հետ, որը միշտ գուրգուրացել է նրա վրայ: Որդեգրում են մի փոքրիկ ազդկայ՝ Բնարիկ անունով: 1937 ին Կ'ընտրուի Գիտուուղակիայի Գիտութիւնների Ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1943 ին՝ Հայաստանի նորաստեղծ Գիտութիւնների Ակադեմիայի թղթական անդամ:

Հր. Աճառեանը ամրող կեանքում զգուշութեամբ խուսափել է որևէ մէկին գիրաւորելուց անձնական կամ գիտական խնդրով: Լինի բանաւոր, լինի գրաւոր: Առաւել մէծ զգուշութեամբ խուսափել է քաղաքական վէճներից: Այսուհենդեռ, Սովետական Միութեան մէջ անհատի զաշտամունքի դաժան տարիներին, նա ամեններ շարունակ բանում ենթարկուել է նարգագնութեան և վերջապէս ազատ արձակուել, աւելի բախտաւոր լինելով Երեանի համալսարանի որոշ դասախոսներից, որոնք հանհիմ կերպով ունեցրենիայի են ենթարկուելու, ինչպէս գրել է Լ. Պ. Դարիքջանեանն իր ընթացանի Պատուկան Համալսարանը՝ աշխատաթեան մէջ (Երեան, 1965): Գիշառութեան մէջ նուազ վնասակար էր Նիկողայոս Մատի և Լեզուի նույն Աւանուելք, որին, ակայան ուրիշ զեղուտրանների հետ զոյ է գունաւում Հր. Աճառեանը. Նրան հնացանում են դասախոսական աշխատանքից մինչև այդ ուսմունքի վերցումը Մոսկուայից: Նրա պաշտօնական կենսագրականներում այս մասնութիւններից մտայի յիշատակութիւն չկոյ ի հարկէ:

Այսուհենդեռ, Հր. Աճառեանը միայն Երեանում կառավարութեան կողմից լոյն հնարաւորութիւններ ստացաւ իր մէծագոյն գործերը գրեյու և հրատարակելու, ինչպիսին են ՀՀայերեն Արմատական Բառարան, ՀՀայոց Լեզուի Գաևութիւն, ՀՀայոց ԱՇԽԱՑՈՒՅՆՆԵՐԻ Բառարան, ՀՀայոց Գլուխացութիւն Հայոց Լեզուի ևն.՝ որոնք բազմանաւոր աշխատութիւններ են և մայուն որդէք ունեն:

Հր. Աճառեանն առանց հիւանդանալու քնի մէջ վախճանուեց 1953 թ. Ապրիլի 16 թիշերը, Այժմ նրա անունն է կրում Գիտութիւնների Ակադեմիայի Լեզուի ինստիտուտը, ինչպիսի՞ օրինակելի կեանք:

Բ) ՍՈՑՆ ՆԱՄԱԿԻՆԵՐԸ

Մինչև 1923 ին Երեանում հաստատուելը և գիտական ձրջանակ մտնելը, Հր. Աճառեանի կեանքն անցել է այնպիսի խույ տեղերում, ուր չի եղել մէկը, որի հետ կապել է այնպահ իսկ անցել է այս տարի լեզուարտանական գրուցէր լեզուարանական հարցերի շաւրջ, չի եղել հայ կամ տար լեզուարտանական գրքերը վաճառող գրախանութիւններում: Անսահ առ տրամադրին գիտական աշխարհի հետ կան գրքեր վաճառող գրախանութիւնները, ինչպէս վկայում են նրա գեռեւ աննիր կապերը պահպանել է նամակագրութեամբ, ինչպէս վկայում են նրա գեռեւ աննիր կապերը պահպանել է նամակագրութեամբ: Գրել է նաև Միխիթարեան երկու Միքրանութիւնութիւնը և պագրուած նամակները: Գրել է նաև Միխիթարեան երկու Միքրանութիւնութիւնը և Բազմազէպ պարբերականներում և առանձին գրքերով:

Ստորև ժամանակագրական կարգով հրատարակուող 27 նամակներն ուղղուած են եղել 1898 ից առ 4 Նոյեմբեր 1936, Վիեննայի Միխիթարեան Միքրանութեան հետեւալ Հայրերին. —

1. Հայր Յակոբոս Տաշեանին, նամակներ 1-2:
2. Հայր Թովմաս Կէտրկեանին, նամակներ 3-6:
3. Հայր Համակեակ Համբարեանին, նամակներ 7-10:
4. Հայր Ներսէս Ակինեանին, նամակներ 11-15, 18-23, 25-27:
5. Հայր Ա. Մարտիկեանին, նամակ 16:
6. Վիճնանայի Մխիթարեան բոլոր ձայրերին, նամակ 17:
7. «Հանդէս Ամսօրեայցի տեղակալ խմբագրին, նամակ 24:

Բոլոր նամակների ինքնազբերը վիճնանայի Մխիթարեան վանքի գիւղաւում են, իւրաքանչիւր զարգապեսի յատկացւած տուփերում: Արբանայր Գեր. Գրիգոր Վ. Մանեանի սիրայօժար արտասութեան ու Դիւանապետ Հ. Օգոստինոս Աէքուլեանի անձնութեր օգոստեան և սրբամատեան համակերպի շնորհիւ հրատարակութեան նպատակով յուսապոտեէնսեցինք տակայ բոլոր նամակները, սակայն սրբուն չեն տայիս, որ սապուած բոլոր նամակները չեն պահպանուել: Այսպէս զրինակ՝ Հ. Ն. Ակինեանը իր ՀՀրաշեայ Ամսօրեան յօդուածում մէջբերել է Փորիդից 1896ի Յունաւարի 7/19ին գրուած մի նամակ, որին չնանդիպեցինք (ՀԱ, 1953, էջ 451): Նամակները հրատարակում ենք առանց որեւէ փափոխութեան կամ կրծատման, յարգելով ուղղագրութիւնը, մասն ծանօթազբութիւններով: Նամակներում բանասիրական կամ լիզուարանական խնդիրներ չեն լուծուել, այլ նրանք գործնական, կենսագրական բնույթ ունեն:

Խորին չնորհակութիւն ենք յայտնում Արբանայր Գր. Վ. Մանեանին և Հ. Օգոստինոս Աէքուլեանին, որոնք ոչ միայն թոյլատրեցին հրատարակումը, այլև յանձն առին վերանայել մեր թերի լուսապատեէնսերից մի քանիսը Երախտապարտ ենք Մխիթարեան վանքին, որ անկորուստ է պահում զոհողութիւնների գնով ձեռքբերուած հայկական մասունքները:

ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻԱԱՍԵԱՆ Ժընե ի համալսարան

1.

1. Հ. ՅԱԿՈԲՈՍ ՏԱՇԵԱՆԻՆ:

Արթասրուրդ, թ յուլիս [18]98

Գերապատիք Հայր,

Մեծաւ չնորհակալութեամբ լսկով այն նամակրանքը զոր նոււաս անձիս համար կը առածէք, նամարձակեցայ ուզարկել Ձեր Գերապատութեան մի օրինակ իմ դուզնագեայ աշխատութենէս և ներկայ նամակով խնդրել միանդամայն Ձեզմէ բան մը՝ որուն կատարման յուսով եմ թէ Նորին Գերապատութեամբ բան զիս զնուասաս նախանձախնդիր է:

Յայտնի է Ձեզ որ ասկէ չորս տարի առաջ կարին եղած ժամանակս պատրաստուած էի Սահմանադրութեամբ ծեսագրացուցակը որ յիտոյ մաս մաս ապունցա ի Հանդիսից և որ այժմ ևս առանձին պիտի հրատարակուի ըստ Գեր. Հ. Գրիգորիս: Գրտէմքեարեանի ինձ գրած առանձին մի նամակին: — Բայց յուցակը պատրուստած ժամանակս կունենալով նայ տառաձեկերու անուանակութեան մասին այն եանօթութիւնները, զորս այժմ չնորին Ձերդ Ալկանդրին հնայ հնդրութեան վրուց, ունինք, մի քանի սիսակներ կը կասկածիմ որ սպրդած ըլլան նոյն ցանկին մէջ է: Այս սիսուները կը կայսանան մի միայն երկաթագիր գրերու տեսակին վրայ: Ժամանակին ես միայն այնպէս գիտէի թէ երկաթագիր խաչոր երկաթագիր միայն միծութեան համար է: իսկ միջին երկաթագիր կը նշանակէ միայն կար երկաթագիր: Խոյնպէս և փոքր երկաթագիր: Առանց Բ կամ բ ձեռերու մէջ խտրութիւն դնելու: Հետեարար իմ ցանկին մէջ ամէն անդամ որ երկարացիր անունը կայ, վեր-

սուռվութեան կարօտ է։ Պարտ է ինձ աւելցնել սակայն թէ մասցեալները բոլոր, սուռյդ և խղճամիտ կերպով պատրաստաւած է։ Ըստ որում Նորին Գերապատուութիւնը կորին պիտի այցելե, անշուշչ նաև Սանաեարեան վարժարան և և եթէ Նորին Գերապատուութիւնը որ և ից տեսակէտով կ'ուզէ հիմունի սոյն ձեռագրաց գրի տեսակին վրայ, խանարհարար կը յայտնեմ թէ ի խոնեմու, թիւն լաւագոյն է մի անգամ ևս աչքէ անցընել. ես ի կորին իւրաքանչիւր ձեռագրի սկիզբը (43 հատը միայն) փակցուցած եմ թուզթ մը որուն վրայ նշանակեալ է գրին տեսակը, թուան կանը, գրիչը են. նոյնպէս ձեռագրին արտաքին կողքին վրայ շատ խոշոր թուան նշաններով փակցուած է Ձեռագրին թիւը. Եթէ այս թուորը չպատռաւեցան չքանդը անխոնինմ, անուռումնասէր պաշտօնէից և տեսչաց ձեռագով, ցարդ մայուս են Անշուշտ վարժարանը ստացած է նաև ուրիշ ձեռագիրներ, ինչպէս որ իմ գերջի սրիրս ուրիշ ձեռագրի մը, թիւ 44. և այժմ ստացուն են նաև Բուզանդ Փաւոսոսին հին ձեռագրի մը! Հիմնալիք բան, եթէ սուռյդ է. կ'իմանամ թէ այս ձեռագրին մէջ վաֆրանուր բառը գրուած է միշտ վագրաւար (գ և աչ ղ(ատ)). որ եթէ սուռյդ է, սըրութագրեն պէտք է միւս վողը ձեռքը բառարանաց մէջ և դնել զայս պհլ. զուրց բառաէն. պրո. ԿՇ, ինչպէս կ'ըսէ Հիւրցման, Ալբեմ - եմէ Նորին Գեր.ը ուզէ սոյն ցուցակին վրայ բանասիրական կամ նազգական տնօսւթիւններ հիմնել, զ'աղաւիմ իրեն որ բարեհանձի մի անգամ աչքէ անցնել ձեռագիրները ինքնին կամ եթէ ժամանակ չունիք, զայս առաջարկել (և սորվեցնել) Սանաս. վարժարանի ներկայ հայկարանին պր. Խաչատուրեանի, որ անշուշտ յանձն պիտի տանէ, երբ Հայոց ներկայ ամէնէն աշխատաւոր բանասէրը առաջարկէ։

Ներեցէք ինձ նաև հետեւալ տեղեկութիւնը տալ Նորին Գերապատուութեան կարին կան նաև հետեւալ ձեռագիրները. 1. Զեռագիր Շէկ-Աւետարան կոչուած որուն ուրիսի կ'երթան. կը գոնուի հայ աղքատ մէկուն տունը: 2. 2 ձեռագիր կարնոյ մեր Շինուց գիւղի եկեղեցին, որոնցմէ մին շատ հին է, Բագրատունեաց ժամանակէն¹⁰, բայց ոչ Սանաս. թիւ 1ին չոփ հրնու. 3. Նմանապէս բառականին ձեռագրիներ են առ Պարուրեան Էֆէնսի, որ ունի նաև հնադիտական ուրիշ հաւաք քածոյներ. Առաջին երեք ձեռագրոց յանկը ես շինած էի, բայց այժմ Տրապիզոն բանարկեալ են - երեք տորիէ ի վեր - իմ միւս գիրքերուն հետ, + Պալլարեանի ձեռագրիները տեսած իսկ չեմ։

Աւելի կորեար է հին գերեզմանատունը որ կը գտնուի լիռնակի մը վրայ Խաչկավանքի գիմացը, անգ կը գտնուին աւելիք քան աւթ հարիւր - մինչև 1000 տարուած հնաթեամբ (կարծեմ) տապունաքարեր, արոնց վրայ գեղեցիկ պատկերներ են կան. այսպէս միսյն վրայ ջութակ մը հետպի, միւսին վրայ գաշօյն մը, երշա Գերմանացցց գորեջուրէ գաւաթներուն նմած գաւաթ մը են. Առոնք ուլ բախու, նուն ինչ որ կար գեռ ուրիշ արձանագրութիւն՝ ի նմին գերեզմանատուն երինակած էի ես, բայց ի Տրապիզոն բանարկեալ են: - Եթէնմ զերջապէս Խաչկավանքի փաքը իկեղեցւոյն խորանին ետեղ գուրուն անցնած կարմիր քար մը, որու համար ժողովուրդը (և քահանայն ալ) կ'աւանդէ թէ Ցունաց կայսուն նուեր է. սոյնպէս և մի քանի արձանագրութիւններ պատերուն մէջ հիւսուած քարերու վրայ և մին իտչքարի մը վրայ Խաչկավանքի քակի սանդուխին բով որ ունի 800 տարուած հուսւթիւն. Այս բոլորն յայտնելով Զեր Գերապատուութեան, կարծեցի կատարած հուսւթիւն. Այս բոլորն յայտնելով Զեր Գերապատուութեան և հայ ըլլալ Զեր հաճելի գործ մը, որ այնքան հետամուս էք հայ հնագրութեան և հայ բանարկութեան։

Հաճեցէք ընդունել իմ ամենախորին յարգանքներս։

Զերգ Ն. Շ. 11
ՀՐԱՋԵԱՑ ԱՌԱՄԵԱՆ

¹ Հ. Յակոբս Յանեան (18 հ - 1933), բեղմաւար և ականաւար բանակը, Վիեննայի Միաբարեան Սինդիկատութիւնից: Նենք միայն օռուցակ Հայերէն Զեռազրաց Սատենագարանին Միաբարեանց ի Վիեննաւ, 1895, 1164 մեծադիր էջ, ցարդ իր տեսակին մէջ չգերազանցուած: Աւսումն Դասական Հայերէն Լեզուի Անդիք Ժամանակաւ, 1851, 724 մեծադիր էջ և Ալկնարկ մր Հայ Հնագրաբեան վրայ, 1868, 109 էջ, որով սկիզբ գրեց Հայերէնի հնագրաբեան: Միծ և արժանի համարում է վայել և տամասկի Ներպացի տարապատի ինդուարանների և բանակերների շրջանակությունում Ֆանատիզմ Անթանալ Մեյէն Նրանից հայերէն և հայ հին դրականաթիւն է սովորել Վիեննայում 1810ի ամրագջ ձևուր:

² Ֆրանսիայի Ալյաս և Լուի (Ֆրանսիայի իշխան - Լոթարինցիա) գաւառները Գերմանացիների հողմից գրաւուել երև 1870ին (ազգատարաւել են 1918ին և 1945ին): Սորապուրդը Ալյասի մայրաքաղաքն է, վազուց աւնեցել է համալսարան: 1888ին այստեղ գաւառներում եր հրանագէտ և անօսակի հայոցէն հերթանացի լեզուարան Հայոցի Հիւրցմանը (1848-19(8)): Հր. Անանեան Նրա հետ ծանօթացել եր 1807ին Փարիզում, Արևելագէտների 11րդ դիտածովով, որ ինքն էլ հարացացի եր ինեւացի երկու զեկուցում (որպէս Ա. Սեյէի աշակերտ) և արժանացել Հերցշանի աշշակառիթաներ, որը նրան հրահրել է Սորապուրդի իր գաւառին ուսիւնները լուսու: Հիւրցմանը Մեյէն հետեղած է Անդի (այսուեւու փրփանակ Հր. Անանի) խօսրդատուն և քննիչը հայերէն սուսպարանութիւնների կնճուտ հարցու:

³ Կարին կամ կեզօնմ, մինչև 1915 պատմական Հայաստանի հայշատառ քաղաքներից: Կեդի և հայկական գրչութեան նշանաւար կենարան, աւնեցել է մշակութային կեանք և մի քանի գարեւարաններ:

⁴ Սամասաւեան վարձանը եղել է Կարինի հայկական գործացներից մէկը: Հիմուել է 1881ին, այս թաւականից ինչ ունենալով գրադարան - բնիքը յարան և հայերէն ձեռագրերի ժողովածու: որ դոյացել է Խուրատուութիւններից և գնումներից:

⁵ Հ Հր. Անանեան, մաքատի Հայերէն Զեռազրաց Սանասարեան Վարժարանին ի Կարին, 1900, 37 մեծադիր էջ, անխուսութեան և տեսուել է Հանդէս Ամսորեայում (այսուհետ 2Ա), 1896, թ. 1-12: Ինչպէս առաջած է Առաջարանում, Անը ցացակը կազմել է 1895ի ամռանը, աղա մեկնել է Փարիզ՝ ուսունիու:

⁶ Հ Հանիկը բոլոր նամակներում վիեննայի Միխիթարեան Միարանութեան հանդէս Ամսորեայու համասկրական հանդէսն է, հիմուեա 1887ին որպէս ամսագիր: և որը շարունակած է որպէս տարեգիրք:

⁷ Հ Յակ. Քաշեան, Ակնարկ մը Հայ Հնագիտութեան վրայ, Վիեննա, 1898, ԽախուԱ, 1897, Թ. 2-12 և 1898, թ. 1-6: Տեղինակը էջ 43-49ում տարեգրակել է Գրիսոգիր երկաթագիր, Միշին - Մեռապեան երկաթագիր, Փաքը երկաթագիր, Անցման դիր, Բալորդիր և Խոտրդիր անսակներ հայ գրչագրութեան մէջ:

⁸ Հ Արքանի Փաւուու, սովորաբար Փաւուու Բազանի (համ Բիւզանի), Արդ գարի առաջին հետի հայ պատմագիր, իսկ ըստ որչ բանասերների (ինչպէս նորայը և Բիւզանդացի) նրա Պատմութիւններու հայոց գիրը նոյն ժամանակ թարգմանուել է Ասորերէնի: որ իր նամակում տրբառապէտ տեղինութիւններից մի քանիսը (ձեռագրերի վերաբերեաւ) Անը յայտնել է նաև ձեռագրացացի առաջարանում, որ սառագրել է 1898ի Դեկտեմբերի 6 օր:

⁹ Վաղարշը միայն բուզանդն անի այս բառը (հ. դոյր., գլ. ծե հ. ի). Վաղը բառը բացատրուում է որպէս տապար, փաքը կացին կամ սորի մի տեսակու:

¹⁰ Բագրատուննաց ձամանակ, ձեռագրացացակի առաջարանում՝ Ամբատ թ.ի ժամանակ գրը ուսած էր Հայ Բագրատուններու թագարարութիւնը կամ պետութիւնը գոյատուել է 885ից 1048:

¹¹ Ձեռագրացացակում Սանասարեան վարժարանի թ. 1 Զեռագիրը Աւետարան է, գրը ուսած 980ին:

¹² Ե. Ե. Նշանակուն է նույաս ծառայ, որ այն ժամանակներում քաղաքագարական արտայայտութիւնն է եղել Կայ նաև արի նամակներում:

(Ծարունակելի՛ 1)

ՄԱՐՏԻՎՈՒ ՄԻՆԱՍԵԱՆ

ՀԱՄԱԼՈՏ ԵՒ ԲԱՂԴԱՏԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ՄԵՐ ԵՒ ԳՈՅՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՏՕՆՍՑՈՅԵՐՈՒՆ ՎՐԱՅ ԵՒ ՍԱՂԻՄԱԿՈՆ ՍԻԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ

Աւագ Խօթնեակը կը սկսի Մաղկառ զարդի Նախօրեակին, Ղազարու յարութեան յիշտասկով, երբ մեր եկնեցւոյ մէջ կը վերակսի երգեցողաւթիւնը պահոց սկիզբէն գաղրած հանգստեան շարականներու Լոռինաց մօտ ստկայն, Աւագ Խօթնեակը կը սկսի օր մը առաջ՝ Աւրբաթ, Խօրն յաւու Ա. Ասուու ածունի տօնութ(๑), երբ կը պատարագեն Գողգոթայի իրենց բաժնին մէջ գտնուող Տիրամօր Փաքք բայց փառաւոր արձանի դիմացի սկզանին: — Կէսօրէ եաք Յօյներ Զիթենեաց լեռ բարձրանալով, Համբարձման պրավոյրին վրայ կը կատարեն Նախօսնակ Ալւխաւորաց Համբարձման: Երիկնադէմին ալ թափօրով կ'այցելին նոյն բարձունքին վրայ դանուող Դալիլիս վանքը(๒), հետևողութեամբ Զատկի տոթի Ա. Երկիր ֆաժանած ուժաւորուներու:

Յաջորդ տաւառ, Յիօսասկ յարութիոն Ազգարու, թէ՛ Յօյներ և թէ՛ Լոտիներ հանդիսաւութիւն կը կատարեն Ս. Գրական մէծ այդ գէպքի կատարման վայրին մօտ: Ղազարոսի գերեզմանը կը դառնուի Երաւագէմէն արևելք, Երիշովի ճամբուն վրայ, Բնիթանիտ — այժմ իր

(๑) Այս տօնը կը գրենեն Խաչվերաքի վայրդայնին (Տն Սեպտեմբեր), զայն շքելորէն հանդիսաւորինով իրենց Պատրիարքարանի տաճարին մէջ: Այդ ցաւուերէն են Տիրամօր կրածը Եփիպտոս փախուստի ատեն, ի համար քառանորդայ գլաւեանական ատեն: Այս տօնինի եւս նըստ քա իսկ անձն անցը ուորը նախագուշակութեան պահուն, երկաստանամեայ Գրիսոսոր փնտուելու շփոթանքին առիթով: Գողգոթայի ստորանին զդացածը ևնուած:

(๒) Կ'ենթագործի կառուցած ըլլալ այն վայրին վրայ, ուր Յիսոս, յան Յարութեան, համաձայն իր խոսքաման, երկաստանատաքալներուն: Այի եալ վանքը վերջին շըրջանին գարձած է բնակավայրը իրենց Պատրիարքներուն: Հոն թագուաւու հնանակ վերջին երեւ իրենց հանդուցեալ Պատրիարքներէն:

անունով Ազարիյէ — կոչուած գիւղակին մէջ և սեփականութիւնն է խոյամաց, Երկուքն ալ ունին իրենց հեղեղեցիները յիշեալ պրավույրի դրացնութեան մէջ: Տարօրինակ է որ Լատիններ այդ օր փոխանակ հօն պատարագելու — զայդ կը կատարեն Մեծ Պահուց Ե. Հինգշտրթի օրը, Եռենաց կողմէ Ամենամասնի Հինգշտրթի կոշուած — կը պատարագեն անկէ Արեմուտքը կոշուած դիւզակի եկեղեցւոյ մէջ: Իսկ Յօյներ Համբարձման պրավույրին մէջ պատարագելէ ետք թափօրական գնացքով այցելութիւն կու տան ՀՀորեգորիոյ մեռեալը գերեզմանին:

Կէսօրէ ետք, Ս. Յորութեան Տաճարէն ներս, երկե յարանուանութիւններն ալ կ'ունենան հանդիսաւոր մուտք(๓) — մեր մօտ ծանօթ իրը Հըրաչափառ:

Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքի յիշաւակի օրը Մաղկագրէ կոչելու յարուկ է միայն մեզի: Բայրու միւս եկեղեցիներուն մօտ ան ծանօթ է Արմաւենակաց Կիրակի (Palm Sunday) անունով: Ակսարկութիւնը կ'երթաց անշուշն արձաւենաց ոստերուն, որոնցով ճամանկունք Երրայնցւաց գիմաւարեցին Աստուածուրդին: Իսկ մեր կոշուածը կ'ակնարկէ ծա-

(๓) Հըրաչափառի կարգը կետեալուն է: Խամ Լատիններ, յետոյ Յօյներ և ապա Հայեր և Ասորիներ իրենց անհանգէս մուտքը կը կատարեն Յօյներէն ետք և Հայերէն առաջ: Երուսաղէմ այցելելու բախտը չունեցաղներուն համար թերես աւելորդ չըլւայ ըստ թէ մինչ Լատինը մուտքէն ետք ժամանելութիւն չեն կատարեր, այլ միայն Ցարքինական Արաւածեակաց այցելութեան մեծաւանդէս թափօր, և մինչ Յօյնէ կը կատարեն մրայն հանդիսաւոր երկարատե ժամերը գութիւն — ներառեալ հացերու օրհնութիւն — ժամանակը կ'այցել կը մեր Երեւանի Երկար լէ մեր Եկեղեցւոյ մէջ) և թէ՛ Բափօր (անշուշն ոչ այն վան հանդիսաւոր)

իկներուն, որոնցմավ զարդարուած կ'ըլոցն արմաւենեաց ոստերը, ու մանուանդ մանուկներուն ձեռքը տրուածները: Տօնին անուան ուսմէկերէն մէկ տարբերակն է նաև Սառզարդուը, հաւանաբար գարնան եղանակին ծառերուն տերեներով զարդարուածին ակնարկու: Խսկ ժամագրքի մէջ տօնին տրուած Միծի Ալղոյութեալին բացառութիւնը կ'ակնարկէ անոր Ցունարէն անուան:

Հատինք ունին ձիթենիներն ու արմաւենիները որնելու կարճ արտրուաթիւն մը, զոր կը կատարեն Ս. Գերեզմանին դիմաց: Ապս Պատրիարքը զանոնք կը բաժնէ նախ եկեղեցականներուն և յետոյ ժողովուրդին և թափօրը կը գտնեն Ս. Պատարագէն առաջ, զոր կը մատուցանեն Ս. Գերեզմանին վրայ Զատկի տարբերութիւնը մէկ շաբաթ եղած պարագոյն: Այդ օրէն և ամբողջ Աւագ Շաբթու ընթացքին Հատինաց Պատարագները կ'ըլլան աւելի երկարաւակ, որովհեակ իրեն ծոշու Աւետարան կը կարդան Քրիստոսի չարշարտնաց վերարիեալ բույր համար ներուները Մատթէոսի Աւետարանէն, մօս երկու գլուխ, մատութենին մինչև հոգին աւանդելը: — Ցոյնք այդ օր Պատրիարքական Պատարագ կը մատուցանեն իրենց բաժնին մէջ^(*) և ապս կը գտնենան թափօր: Խսկ մեր թափօրին, որ աեղի կ'ունենայ անէ անմիջապէս ենք, կը հետեւն Հպաց և Ասորւց թափօրները: Նոյնը կը կրկնուի Ճարաթ, վկուսաւորեայէն անմիջապէս ետք, ինչպէս նաև երբակի, Զատկի լուսարացին կատարուած թափօրներուն: Այդ օր Հայեր կը կատարեն իրենց ամենէն երկարաւակ — Ե-Ղ ժամ և հանդիսութիւնը յիշեալ Տաճարէն ներս, գրաւելով նաև յետ միջօրէի առաջին ժամը: Մադկազարդք միակ օրն է նաև, ուր թափօր կը կատարուի բնիկ Երաւանականէմացի Հայոց թագավորացին եկեղեցին նկատ-

ուած Ս. Հրեշտակապետաց Եկեղեցւոյ մէջ, նուև մէկն է քանի մը հանդիսաւոր օրերէն, ուր Միտրանութիւնը երգախառն թափօրով կը վերագանեալ Մայրավանք, սկսելով Հայոց Թաղի ժուտքէն, ու կը բարձրանայ Պատրիարքարան:

Կէսօրէ եաթ, մինչ մեր Եկեղեցին կը կտուարէ իր ամենէն խորհրդաւոր արտրուաթիւններէն մին, իրեն միտյն յառակ Գութբացէնի կարգը^(*), Հատինք կ'ունենան երկարածիկ թափօր — Երաւանական մէծագոյն բացեթեայ արարուաթիւնը տարուածան —, քայելով Քրիստոսի Հետաքերունց վրայէն: Թափօրը, զոր կը գլխաւորէ Պատրիարքը և օրուն կը մասնակցին, ոտուարաթիւ հոգեւորականներէ և մայրապետներէ զատ, Երաւանականէն և շրջակայ քաղաքներէն եկած գլուխացաններ և բոզմաթիւ ժողովուրդ, ինչպէս նաև զրօսութիշիկներ, իր սկիզբը կ'առնէ Երաւանական արեւելքը գտնուող Բեթբագէ դիւզի եկեղեցիէն, ուր, ըստ Աւետարանին, մեր Ծէր նստաւ ու ի վերայ աւանդէի իշոյց, և անցնելով Զիթինեաց լեռնէն կ'իջնէ Գեթիսիմանի ձոր ու անկէ կը բարձրանայ հին քաղաքի պարիսպէն ներս գտնուող Ս. Աննայի վանքի (Կառուցուած Տիրամօր ծննդեան տեղեւոյն վրայ, գրացնութեանը մէջ Պրոպատիկէի աւազանին) ընդարձակ պարտէզը, ուր տրուած օրնութեանը (benediction), որուն ընթացքին ամէն ոք կը ճօնէ ի ձեռքին ունեցած արմաւենինի ոստը կամ ձիթենին ճիւղը, վերջ կը զանէ մնծաշուգ

^(*) Ս. Հրեշտակապետաց Եկեղեցւոյ մէջ և ու կատարուի Թոթրացէն, ըլլալով տարւոյն միակ օրը, ուր զոյդ հանդիսութիւններ կատարուին յիշեալ եկեղեցւոյ մէջ: Խսկ Մայր Յաճարին մէջ կատարուած արարուաթեան աւարտին աեղի հանենայ հանդանակալթիւն՝ ի նպաստ Ազգանիքի (Երեսանան) ազդային թագավորաւարանին:

Մինչեւ քանամեեակ մը առաջ, Հատինաց մօտ ևս կար սրբանկարներ — ինչպէս նաև խորաններու վրայի խաչերը — ժածկելու սովորութիւնը: Միայն թէ պայտ կը կատարէին Մեծ Պաւուց Ե. Յարաթ օրը և ոչ պիզրէն, և կը բանային երկու չարաթ ենթայ, այսինքն Ասագ Յարաթ օրը, վկուսաւորեայէն ետք, և ոչ թէ Մադկազարդի երեկոյեան:

հանդիսութիւնը, որ երբեմն կը խափանաւ ուր եղասակի խսութեան պատճառուս:

Յոյնք այդ տաեն մթադոյն և ածկոց ներզագ - ի նշան ագոյ - կը պատեն իրենց սեղանները, և այդ և յաջորդող երեկոներուն կը կատարեն Ցիրոջ չարչարանաց յիշտառկին նորիքուած քիչ մը երկարաւա արօրողութիւն:

Աւելի ուշ, Ասորիներ իրենց աւագ սեղանին մածկեալ վարոգոյրը բանալու հանդիսութիւն մը կը կատարեն, տեսակ մը մանրաւանկարը մեր Դուռըցքին:

Աւագ Խօթնեակի զեց օրերը կարելի է բաժնել երկու հաւատոր մասերուս. Առաջին կէսը կ'անցնի տանց մածաշուք հանդիսութիւններու, Լատինաց մօտ է միայն որ ձայնաւոր Գատարագներ կը մատուցուին այդ երեք օրերուն, Խաչի մանապարնի ճրդ և Տրդ կայաններուն և Գեթամանի պազիիբային մէջ յաջորդարար. Մեր մօտ Խեազ Խելուաերին յիշտառկն է չորցած թզիւոյն, որ անպատզ բլլարուն՝ ընդունեց մեր Ցիրոջ տնէծքը՝ Այսոր Երաւազիչ վասաւոր մուտքի վաղ զորդարանին (Ստոր. ԽԱ. 18-22). Նկատուած է նաև «Յիշտառկ արարչագործեան աշխարհի»: Այս ենթադրութիւնը զուրկ է սահայն հաստատուն հրմէ:

Տարօրինակ է որ այդ երեք օրերէն միացը, որ մասնաւոր գէպքի մը յիշտառկին կապուած չէ, Աւագ Խօթնեաբին, մասնաւոր կոչումով մը երեկի մեր Օրացոյցին մէջ - «Յիշտառկ տասն կուռան աց», - հաւատարար յիշեալ առակին այդ օր պատճեած ըլլալուն նորդրութեամբ, Այդ օր Ս. Պատարագ կը մատուցանենք Ս. Յարութեան գաւթիւն արենակողմը գտնուող Ս. Յովհաննէս Աւետարանչի մատրան մէջ, որ վերջերս վայելչապէս նորդուեցաւ, Մատուցը փոքր ըլլալուն, գովիրներ կ'երգիւ գաւթիւն՝ բացօդեայ, Աւստի, անձրեստ օդի պարագային, այդ Պատարագը կը մատուցուի Տաճարէն ներս, ուր և կը կատարուի ուխտաւորաց յառակ թափօր(*):

(*) Գաւթիւն այդ մատրան մէջ Ս. Պատարագ կը մատուցուի նաև Զոր Աւետարանչաց տօնին, եւ Եսքաթ օբը զինի Խաչվերաց:

Կէսօրէ հաք, աւագ սեղանի ոտքին դրուած կ'ըլլան 10 մոմեր, ճը յուցեալ և ճը անլոյս, ի յիշտառկ հինգ իմաստուն և հինգ յիմար կոյսորուն:

Աւոգ Չուեկոսպբին յիշտառկն է մեր Ցիրոջ մատութեան, աւելի ճիշջ՝ Յուղայի նախուածեանութեամբ այդ մասին առնուած նախաքայայիբուն (կը նկատուի նաև «Յիշտառկ Քրիստոսի օծման կնոջ Ճեղքով»: Ակնարկութիւնը կ'երթայ անշուշտ անուշանու իւզզի օծման, զոր մեր Ցիրոջ բնդունեց Բնթանիս մէջ՝ Մարիամի Ճեղքամբ - բառ ոմանց՝ Ղազարոսի Փայրը, ըստ այլոց՝ Մագգաղինացին): Այսոր յիշտառկն է զոր կը կատարեն Լատինիք Կեսօրէ հաք, Տեղերայ Service = Խաւարի արարողութիւն կոչուած, Ս. Գիրկազմանի առեանին մէջ, որով կը սկսի շարքը իրենց չորեքօրեայ հանդիսութեանց: Յուղորդ երկու յետմիջօրէններուն ևս կրկնը-ող այդ արարողութիւնը կը բազկանաց Սովորաց լման գրքի կղանակաւորեալ ընթերցումէն, ամէն տասը Սազմոսի - Թիսով 150 - տարատին մարկիզ մին 15 լուցեալ մոմերէն՝ խոչոր աշամակի մը վրան կրուած, Աւտարախ, ճնրուգիր՝ իրենց ափերով կը խինն աղօթագըրքերուն կամ նատարածներուն: Այդ օրը տեղացիներու կողմէ կոչուած է Յիւնի Պաշեկոսպին, ակնարկելով այս սիւնին, որուն վրայ կապուելով գանակուծուեցաւ միեր Ցիրոջ խաչելութենէն առաջ, Երեք համայնքներուն ալ - Յոյն, Հայ, Լատին - կը յատակինին իրենց մօտ գտնուածը համարել իսկուանը: Այդ օր բազմաթիւ ժողովուրդ կու գոյ համբուրեն սիւնը, Լատինացը կը գտնուի իրենց բաժնին մէջ, Յուղու աւելի թուխ, կորճ և հաստ, Գողգոթայի ստորսաը՝ իրենց սեփական Պազմաց մատրան մէջ, իսկ մերը գութի Ս. Յովհ. Աւետարանչի մատրան մէջ, Պատիներ և Սաքի Չուեկոսպբին իրեն կը եանչնան այդ օրու:

Յոյնէր իրենկնամուտի աղօթքի աւարախ կը կատարեն մէթի օրչուութիւն, ինչ որ Լատիներ կը կատարեն յաջորդ աւարախ, Ս. Պատարագէն եսք և թափօրէն անմիջապէս առաջ: Այդ ճէթէն կը զործածին ստեղերու լոււացումին:

Աւագ Հինգօքրի. - Եւրոպացիք այդ օրը կը ճանչնան երեկ Maundy Thursday: Maundy բառը զոյք իմաստներով կ'երեկ բառարանի մէջ, ա) օճախուացի և բ) ողութափեան բաժնում, կոթողիկներու մօտ ծանօթ է Ս. Հաղորդութեան կամ Խոհեմուգիներու Հինգօքրի անունով (ակնարկութիւնը նոյն երկոյշեան մեր Փրկչին կողմէ հաստատում Ս. Հաղորդութեան նորհութիւն է), մինչ Օրթասուցներու հոգմէ կոչուած է Լուացումի Հինգօքրի (ակնարկութիւնը անշաւած և միանալուայցի արարողութեան է), իսկ Ղպտիք զայն կը ճանչնան սրպէս նոր Ալիսի Հինգօքրի ի գէպ, բայնք թէ միայն մեր նկազեցին յատուկ է Ս. Համարկը կանխոզ եօթնեակի իւրաքանչիւր օրը պիտակի Աւագ բառով, Առաջին երեք օրերուն համար միւս Եկեղեցիները ունին Սուրբ Նօրենակի Երկու տարի (և յաջորդարար Երեմուքրի և Զորենօքրի) բացատրութիւնը: Ղպտիք Պատերի Բշ.ը և Գշ.ը կոչումը կու տան առաջին երկու օրերուն:

Կրօնական հինգ տարրեր հանգ իսուսքիններ կը գրաւեն մեծագոյն մասը օրուան ժամերուն: Անոնք կը սկսին առաւտեան կանուխ, Ալպաշխարողաց կարդով և կ'աւտարտի կէս դիմերուան մօտ, ցիստարման» երկարատե ու տրամախորհուրդ արարողութեամբ: Երկոյշեան ժամերութիւնը այդ օր կը կատարուի կէսոքէ տառչ. իսկ հանգիստուր Ս. Պատարագի ընթացքին կը կատարուի ընթերցումը Ս. Բարիղ Հայրապետի Ս. Հաղորդութեան սանչելի ծառին: Նոյնը կը կատարեն նաև Ծովնք: Շտաերու Ս. Հաղորդութիւն ստանալու նախընտրած օրն է Աւագ Հինգօքաբթին:

Աւագ Եշ. օրը Լուսինք կը զարդարեն Ա. Գերեզմանը և 24 ժամ զայն կը պահնեն իրենց տրամադրութեան տակ: Առաւտեան իրենց հանգիստութեանց աւտարտին, Ս. Յարութեան Տաճարի գուռը կը փակուի և արդպէս կը մնայ մինչև յաջորդ տառօտ, յիշեալ զարդարանքներու քանդումը: Ա. Գերեզմանին վրայ մատուցուած հանգ իսաւոր Ս. Պատարագէն ետք, ամպնովանիի տոկ բանուած Ս. Ակինով Բափօր կը դառնան, որդէ ետք Ս. Ակինը:

Կը դնեն Ս. Գերեզմանին վրայ, ուր կը մնայ քսանչորս ժամ(*):

Բայց անառարկելիօքն օրուան ամենէն փառաշուաթ հանգիստութեան է Ալուսայուայշն, զոր կը կատարեն բոլոր Եկեղեցիները այդ օրը Յոյնք զայտ կը հանգիստուրեն առաւտառուն, Ս. Յարութեան Տաճարի գաւթիմ մէջ (ուր ժայր աստիճան խճողում կ'ըլլոյա)՝ բացօղեայ, բարձր պատաւանգանի մը վրայ Պահը թերեւ թուի տարօրինակ: Քանի որ միր Տէրը երեկոյեան, ընթթիք պահուն է որ կտարեց լուսացումը: Դպտիք զայն կը կատարեն միջօրէին, իսկ մնանք և Լուակինք՝ յետ միջօրէին ու Առորիներ՝ երեկոյեան գէմ: Մայր Տաճարին մէջ կտարուած մեր Ալանալուայշն ներկայ կ'ըլլուն բազում օտար հրաւիրեանեներ և պետական գէմքեր, ինչպէս նույ Անկիթան նպա.ը, որ ապա, Աւագ Առանի բիմէն, խոյր ի գլուխ, Աւետարան կը կարգայ Անգլիերէնով: Քիչ ետք, Ֆրանչիսկեաններ, իրենց Մեծամարին (Կիւսթոս) գլխաւորութեամբ, մօտակոյ Սիրուի վերջին Ընթթեաց վերնատան մէջ կարճ արարողութեան մը ընելէ ետք, կ'այցելին Ս. Գլխադդրի մատուած, ուր ձնայր մերը, Անգլոյն քիզ, Մարիամը և աֆոռք Հօրը արտասանէլէ ետք կը մեկնին նոյնը կոկնելու Ս. Հրեշտակամիտուաց Եկեղեցին, Քրիստոնի բոնարի մատարան մէջ և ապա կ'երթուն Ասորւց վանք: Իրենց վանքը դարձին՝ Կիւսթոսը, Ս. Պատարագի ընթացքին, 12 աշխարհականներու ստքերու յուացումը կը կատարէ, մինչ երեք ժամեր տառչ, դռնինք Ս. Յարութեան Տաճարէն ներս, Պատրիարքը լուսացած կ'ըլլոյա արդէն ստքերը 12 վարդապետներու, Երեկոյեան մօտ, փոքր թափօրով մը կ'այցելինք Քրիստոնի զորդ բանակերը՝ Ս. Հրեշտակամիտուաց և Ս. Փրկչի վանքերը: Առաջինին գաւթիմին մէջ կը գանուի ձիթենիի ծառը, որուն վրայ կապուեցաւ Տէրը գոտավարութեանի տուած:

(*) Յօյն Եկեղեցւոյ մօտ չկայ ամպհօվանիի գործածութեւն: Մեր և Լուսինաց մօտ կայ այդ միայն, բայց մէկ տարբերութեամբ: Մինչ մինչ Ս. Խաչափայտի մասսանքին անսնք և Սկլերն համար կը գործածեն զայն:

Գիշերը կը կատարենք և մաւարժան կարգ», 4-5 Ժամ տևող: Յայնք ևս նման արարողութիւն մը կը կատարեն Ս. Յարութեան Տաճարին մէջ, որ ստկայն չերեկարիք մինչեւ օրուան վերջին ժամերը: Զատիկը միասին եղած տարիներուն զայդ կը կատարեն իրենց Մայրավանքի եկեղեցին մէջ, Տաճարին դուռը Լատիններէն փակուած ըլլալուն: Այս վերջինները մէկ Ժամ աւել և Հոլի Հօր կոչուած արարողութիւն մը կ'ունենան Գիթսեմանիքի պատվիրային մէջ, հնա՞ ուր մէկ Տէրը աղօթեց և ապա Յուղայի ցուցմունքով ձերբակալուցցաւ խորհրդաւոր այդ գիշերին:

Աւագ Ուրբար. — Քրիստոնէին համար ասրայն ամենէն տիսուր օրը: Լատիններ ժամապահութիւն կը հրահնանգեն: Եւրօպացիք Good Friday քիչ մը տարօրինակ անունը կու տան անոր, մինչ աեղացիք ևնդոյ Ուրբարը կը կունեն զայն: Բայցը կրոնական համատութեանց վրայ գրոշները կրաստող կը ծածանին այդ օրը և զանգերու ընդհատ զօղանչը բուելի կ'ըլլայ ատելի: Ա. Յարութեան դուռը բանալու իրուսւնքը Յանաց է այդ օր, զայ կը կատարեն և եթէ Զատիկը միասին ըլլայ անշուշտ և Լատինաց Գողգոթայի վրայ կատարած երկֆոմեայ հանդիսութեան (որուն ընթացքին Ս. Սկիհը կը վերցնեն Ս. Գիրեզմանին վրայէն ու զարդարուեցներ կը քանդեն) աւարտին, ինչպէս Հայոց է իրասւնքը դուռը բանալու յաջորդ առաւօտ: Այդ օրէն աեւելի խճողում չէ տեսներ և ԱԽ չի ծանապօրհցը, ուր նախ Յայներ և ապա, կէսօրւան ժամերուն, զանազան (տեղական և ալիսաւար): Խամբերով և առաւել հանդիսուարութեամբ, Լատինց կ'այցելն կայաններէն իրաքանչիւրը, երգախառն թափօրով վերադառնալով Ս. Յարութեան Տաճար, այցելելու համար անկէ ներս գտնուուղ Ծ կայտնները ևս ի Գողգոթայ և Ս. Գիրեզման:

Մենք չունինք նման սովորութիւն, այլ կէսօրը քիչ անց Ս. Յարութեան մէկ վերնատան մէջ կը կատարենք և ԱԽ կատարեան կարգ: Վոր նախապահ կը կատար ի Ս. Յարութեան մէկ կը կատար աւել ի Ս. Յարութեան մէկ կը կատար աւել և առաջ: Իսկ Զանազան մայն արարողութիւնը նայն Տաճարէն ներս կը աւել մօտ հինգ ժամ:

Մեր արարողութիւնը տւարտելուն, Տաճար կ'իջնեն Յունաց Պատրիարքն ու Միաբանութիւնը, իրենց բաժնին մէջ կատարելու Յիսուսի հոգիի աւանդաման կարգը, որուն աւարտին ընթացք կ'առնեն Թաղման թափօրները: Տարօրինակ է որ հինգ համայնքներէն մերը միակն է որ այդ մէծ եղիւթեան յիշատակը չի հանդիսաւորե՛իր պատմական տեղուոյն վրայ, այլ ի Ս. Յակոբ, ուր դասին մէջ խորհրդանշական հոգիստոսի գագաղոց մը յարդարուած կ'ըլլայ, եկեղեցական սպառներով և ծաղիկներով զարդարուած քառակուսի արարուածք մը, որուն դիմաց Միաբանութիւնը, ծնրադիր և գիտարաց, Ասուրը Ասուրածը կ'երգէ: Էջմիածնի Օրացոյցին մէջ կայ ևերէ եղանակի ախուժելի ե՛ զրափօրն ի զուրու կատարի բայ թափման թափօր դառնալու սովորութիւնը խորթէ մեր Եկեղեցին համար: — Ա. Յարութեան Տաճարէն ներս առաջին թափօրը գրաւարած միակ թափօրը՝ ամբողջ Տաճարը (բացի Խաչդիւտի այրէն) ընդու գրկող: Մութիւն՝ կու գուն թրանչիսկեանք: Գիւնաւորութեամբ կիւսթուին, որոնք Քրիստոսի կաւէ արձանիք մը խաչի վրայ բնեածն կը շրջին, Դողգոթայի վրայ իշեցնելով զայն խաչին և Պատանաւողիի քարին վրայ, օծելէ ետք՝ գատարակի մը մէջ դրած՝ փոխադրելով Ա. Գիրեզման: Զանազան լիգուններով Աւետարան աւ կը կարդան: Տեղացի Յոյներ այդ միջոցին թափօր կը դառնած Տաճարի բակը Յառնաց Միաբանութիւնը աւելի ուշ կ'իջնէ Տաճար, և Ժամ մը աւել ժամերգութիւնէ ետք կ'անցնի թափօրի: Չորս եպիսկոպոսներ, բռնած ծաղիկներով լեցուն օթոցի մը չորս ծացրերէն, կը հետեւին թափօրին, որ երիցա կը գառնայ Ս. Գիրեզմանին շարք և կ'աւարտի, առնց միասին եղած ատեն, կէս գիշերէն ժամերկէս անց: Բարեկապաշտ և Ախտաւորներէն սմանք դիշերը կը լուսցնեն Տաճարէն ներս, տեղ բռնեալու համար Ալուսաւորեայի հանդէսին:

Գ. Ճ.

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ ՇԱՐԱԿԱՆԱՑ

Այս շրջանին ձև պատկանում եկեղեցը բար բնդունած այլ որբութեանց նուիրած երգերը, որք են Խոչի, Աստուածածի, Արրոց, Մարդուրէից, Ննջեցելոց պատկերաւոր շարականները, Եկեղեցւոյ, Ս. Հովուաւորչի Արդւոց և Թռուանց (Էմբրոնացունը), և Հովիժամեանց:

«Լզքեց քաղաք Ասոււծոյց», 445, Տոպանակի շարական;

«Ի Թարոր լիրին» և «Քրիստոս Աստուած մեր», 452. Վարդապահին;

«Եկրինք ցնդացեն», 453 և «Աւրախացիր պահ Կուսից», 454, Այսիպէս;

«Ճառապայթ փառաց» և «Այսօր որ էն ՚ի յերկին», ևն. ևն.՝ Վարդանուանց, Ղեղնդեանց, Հովիժամեանց, ևն. ևն..

Վերոբերեալ օրինակներից կարելի է տեսնել այն տարբերութիւնը, որ կաք այս երկորդ շրջանի և տառջին շրջանի շարականների մէջ: Մինչդեռ տառջին շրջանի շարականները պարզ նկարագրուեն երգեր են, երկրորդ շրջանի երգերի մէջ որոշուած են Հօր. Որդւոց և Ս. Հոգւոյն յատկութիւններն ու յարաբերութիւնները առ միմինս, և վերջապէս շեշտուած են գուսանական կէտերը:

Գալով միւսներին՝

Խոչի շարականների մէջ խաչն է փուարանուած իրեն որբութիւն, իրեն բարեիսոս և նմաննեցրած է Հին Ուխտի Յակովու տեսիլքի հետ:

Սրբոց երգերի մէջ, նոցտ Եկեղեցւոյ համուրանատիւ իշխանութիւն, իշխանութիւն և գործերն է փառ ուրանուած, նոցտ բարեիսոս բանուած Աստուածոյ առաջ՝ մարդկանց մնդքերը ներեւու: Խոկ մարտիրոսաց և Խնջեցելոց շառարկանների մէջ՝ փառարանութիւն, իշխանութիւն և գիմունն, գալուստ և վերջին գատաստանի պատկերներն են: Մասնաւոնդ զդալի է այս վերջինը, որպահեալ վերջին դատաստանի պատկերը լրացնելու համար յառաջ է բերուած այն սոսկալի պատկերները, որոնք պիտի կրեն մնդաւուրները:

Երրորդ շրջանի շարականների մէջ նկատելի է Կոթուիկ Եկեղեցու մասնուած աղդեցութիւնը Եկեղեցան շրջանուած: Այդ աղդեցութիւնը, որ իսկապէս սկսուած է Երկրորդ շրջանի վերջիրից, գլխաւորաբոր Ս. Հոգւոյ և Աստուածածնի գաւառնական կէտերին է վերաբերուած:

Ս. Հոգւոյ մասին Կոթուիկ Եկեղեցին առքերւուած է Հայկականից Արտոնով, որ նա ընդունուած է Ս. Հոգւոյն բղխումն Հօրից և Արդուոց, մինչդեռ մեր Եկեղեցին ընդունուած է ի Հօրէ: ըստ Ասետարանական բանի բանին: «... զոր եռ տառքեցից ձեզ ՚ի Հօրէ, զնազին ճշմարտութեան, որ ՚ի Հօրէ ելանէ: նա վկայեսէ զառն զի՞ քաղաք Քահանապէս Հասինք մեծ աղդեցութիւն ունէին Հայոց վիրոյ Հնիուած Երկրորդից յատոց, մոնուանդ Օշինի մատմանակ:»

Այս աղդեցութեան արգիւնք համարուած եմ ևս Ս. Հոգւոյ Գալստեան տառն ջին աւուր շարականներից Բ2. Ճայու, 383 րդ էջ, որ և յառաջ եմ բերուած ամբողջապէս սուրբ:

1. — Ար ՚ի Կարաշարժ ՚ի յաղբերէն յառաջ բլիսեալ անհասաբար ՚ի յուրիս որբապէս սուրբ հոգին ...:

2. — Որ յանսկիզբն և ՚ի միշտ ՚ի յէէննոյնագոյ ընութեամբ անորից բանամամար ի յինդոյ արարչակից Ս. Հոգին ...:

3. — Որ ՚ի վերայ ջուրցն գուով գույցոյց զարարան անջրպեան ՚ի Հօրէ եւ յինդոյ իօխանակից Ս. Հոգին ...:

Ընդդեւոյ բառերը մօտաւորապէս, մինչև անդուած յայնապէս ցոյց են տալիս այդ աղդեցութեան արգիւնքը:

Այդ աղդեցութեան հնաեանքն է Ս. Աստուածածնի շացցուած առները, այդի միարեաների բազմօրեայ դառնապէր, եւ այս շառ պարզ պատեսառվ. որովհեան Աստուածածնի պաշտամունքը Կոթուիկ Եկեղեցւոյ մէջ վերին տաքիւնի զարդ

գացած էր, նոյնիսկ միջին դարերում, ամենամեծ և միակ առողջ ու բարեխօսը կաթոլիկ Եկեղեցու համար Աստուածածինն էր Հաւանական կը Կարծեմ, որ Աստուածածնի չառ տօները, որպիսիք են Ծնընդհան, Յանձնի Ընծայման, Վերափոխման, ծննդացն՝ Յովակիմայ և Աննայի տօները այդ Կրիկիայի թագաւորութեան ժամանակի են: Ինչպէս զերն էլ յիշուեցաւ, Վարդան Պատմիչը Կիլիկիա գտնուած ժամանակ, Յովակիմայ և Աննայի տօնէին կատարում, և որին պատուիրում է Յակովը Կլայքիցին նոցա յիշատակին շարական յօրինէ, որը և հրառում է «Որ Նախիմացը», որի մէջ մտցրել է Թագաւորի և կաթողիկոսի համար մազթողական խօսքեր: Կը Կարծեմ, որ այս տօնը հէնց այդ Ժամանակն էլ հաստատուած լինի: Մի փոստ ես միշտ աւելի կը համազէ այս բանի մէջ, այդ այն է, որ Աստուածածնի տօների Կրգերից շատերը պատկանում են երրորդ շրջանին: Օրինակ՝ Տերզեցէք որդիք Սիոնի, էջ 1, գալաֆարներն, գուշանական սկզբունքները, այլարտնութիւններն ու նմանութիւնները, Յոյց են տալիս, որ երրորդ շրջանի է: Անեսնաց Շիր տուաքեցերցը (էջ 13): Նոյնպէս:

Այդ Ժամանակին է պատկանում Առաքելցը՝ Գիւրոս-Պօղոսի տօնի հաստատումը և շարականը: Այդ շարականից Կաթոլիկութեան հոգր է չի չում: Մեր Եկեղեցու դաւանութեամբ Գիւրոսը գլխաւոր առաքելու չէ, չէ նոյնպէս արքայութեան փոկու: Բայց մենք շարականի մէջ (էջ 89) «իլուի օսւրը հաւատոյց, ուիմ»

Աստուած բազումողորմ, խնայեալ յարարուծ քո, Հայր ամենակալ:

Արեգակն արգարութեան, ծագեալ՝ ի հոգիս մեր զլոյց հշմարտութեան և ողորմեալ:

Տուր մեզ, Տէր, զիսազալութիւն և փրկեալ՝ ի նեղչաց մերօց հոգին հշմարտութեան և ողորմեալ:

Քնայ զայել է, Աստուած, օրհնութիւն զօրհանապազ:

Զնայր և զորդի և զսուրը հոգիդ գոհութեամբ բարերաննեցուք:

Զերբորդութիւն միասնական, գումար և զմի աստուածութիւնդ:

Եկեղեցւոյց, ոփակողն արքայութեան երկնից Ս. Առաքեալ Պետրոս և ան. բացադրութիւնները կը գտնենք: Նոյնոր կարելի է առանել մանկունք, էջ 21, «Որ արքիտոնաշշի մէկ»:

Այդ Ժամանակի տօներ են Յակովաց և Յովհաննա (Որդւոց Որոտման), Ս. Սորգոսի, Քառասուն մանկանց, Կիրակոսի և մօրն՝ Յուղիտայց:

ԾԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ

Մի երրորդ միջաց էլ կայ շարականների ժամանակը որոշելու, դա բարբառի կամ լեզուի ուսումնակրութիւնն է: Առաջ համար մենք պէտք է դիմենք մատենադիրների լեզուին, որից յայտնի կը լինի թէ մինչև ժէ: զարը հայոց գրոց լեզուն ինչպիսի փոփոխութեանց է ենթարկուել:

Եւ դարս լեզուն կոչւում է Ռոկեննիկ, իւր պարզութեան և ճկունութեան համար: Այդ շրջանը տեսում է մինչև Էլ-դարը: Պարզութիւնը երկուում է նրանից, որ եթէ աշխարհութարի թարգմաննենք: ոչ մի աւելորդ բառ չենք մտնի կամ պակացնի ճիշդ թարգմաննելու համար:

Ռոբեն, առաջին շրջանի շարականներն էլ պէտք է ունենան պարզ, անսեթեմ լեզու, յատակ ոճ, մտքերի չափ բառեր: Իսկ բավանդուկութեան մասին առել ենք, որ պատմական-ուսուցողական նկարագիր է:

Այդպիսի օրինակներից յառաջ կը բերեմ ստորև Ս. Մեսորդի պատշխարութեան շարականներից՝

Շատերին ողորմող Աստուած, քո արքածներին խնայի՛:

Արքարութեան արեգակ, մեր հոգը մէջ ծագեր ճշմարտութեան լոյս և ողորմի՛:

Է՛ր, առուր մեզ խաղաղութիւն և հոգի ճշմարտութեան, և փրկիր մեզ մեր նեղիներից և ողորմի՛:

Աստուած, ամենայն օր քեզ վայել և օրհնութիւն:

Հօրդ, Որդւոյդ և Սուրբ Հոգւայդ գոհութիւնով օրհնենք (ողիկնք):

Միարժն երրորդութիւնդ և մի աստուածութիւնդ զովենք:

Այսպէս են օրի նեղութեան իմում օգնեան ինձ, էջ 120, զպմառուածն իս. բայէլի, էջ 122, զպանդիմ 'ի բազմութենէ, էջ 123, ենու նոյնպէս նորենացու Յայտնութեան շաբականներից' «Ուրախացի՛ր, Սրբուհի», էջ 18, Անկանիմք

Ովկ սբանչելի և սեսիլ անւասր, զարարիչն երկնի և երկրի այսօր տեսաք 'ի խաչին:

Տեսեալ զՏէրն 'ի խաչին, խաւարեցու արեգուն, և վարագոյր տաճարին ցեղոյր վերաւստ մէջ 'ի վայր:

Անարգարար խոչեցաւ Տէրն 'ի մէջ 'ի յանօրինաց, զի լոյսի գիրն որ առէ թէ՝ ընդ անօրէնս համարեցաւ:

Առաջ բերած շաբականների բավանդակութիւնը նոր կատարանից է. նոյն իսկ խօսքերից շտաբը Աւետարանի խօսքերն են, Այս հանգամանցը բացատրուեցաւ իւր անզաւ. վերսիշեալ օրինակները պարզապէս կը հաստատեն բավանդակութեան մասին առանձներս:

Ուրեմն, բոլոր այն շաբականներն, որոնք գրուած են պարզ, անսեթենթ լեզուով, առանց այլարանութեանց, գըրուած են Ե. - Ը. գարերում:

Բ. ՇԲՁԱՆԻ ԼԵԶՈՒՆ

Ութերորդ գարուց սկսած, Հինգերորդ գարու սսկեղնիկ լեզուն քաղաքական վիճակի հետ ենթարկուած է աւերիչ հոսանքի: Այդ գարում, Արաբները ողոգելով Հայստանը, վերջնականապէս տիրուած են նրան, Այս տիրապետութիւնը իւր ժանր և ճնշիչ ազդեցութիւնը ունեցաւ ինչպէս կեանքի: նոյնպէս գրականութեան վերայ: Արարը հարուային, տաք կլիմայի ժողովուրդ լինելով, լաւ երեակայութեան տէր էր. ունէր բանածովծական լեզու, ճոխ և հարուաս բառարանով, մտքերի արտայայտութեամբը լի՛ այլարանութեամբ և գարձուած քննորդ: Արաբներէնում, գրութեան մէջ պատահում ենք բառերի կուտակման, խըրթնութեան և ամէն ինչ արտայայտութեամբ սեթենթած, զարդարած: Այս բոլորը անդրադարձաւ ինչպէս Պարսից, նոյնպէս Հայոց լեզուի վերայ: Բաց ենք

առաջի քո, Աստուածածին, էջ 20, Շերինուրդ մեծ և սբանչելիի, էջ 23. կամ Խորենացու գրած մեծացուցէներից որը կամենանցք: Ա. Սահմակի «Արծաթսիրութեամբ մայեալ Ծուդառ, էջ 254, «Ով սբանչելի և տեսիլ ահաւոր» , էջ 256:

Ովկ (ի՞նչ) սցանչելի (զարմանալի) և ահաւոր տեսիլ (սոսկալի), երկնքի և երկրի արարչին այսօր տեսանք խաչի վերայ:

Տիրոջը խաչի վերայ տեսնելով, արեգակն խաւարեց և տաճարի Վարագոյրը վերեկ մինչև վայր պատառաւեց:

Անօրէնների մէջ Տէրը անարգարար խոչեցաւ, սրպէոզի կատարուի գըրուածքը, որ տուում է. — անօրէնների շարքում հաշուեցաւ:

Յավիաննէս լ. Դրասիխանակերացու Պատմութիւնը, և ինչ ենք կտնուած. — Բառակի կուտակուած, խրթնութիւն, այյարանութիւն, աւելի բառեր քան թէ մտքեր: Հարկաւ, այդ ժամանակուած հիւսուած շաբականներն էլ լիզուի նոյն ախտարն պիտի սնննային և յիրսուի այդպէս էլ է: Այս շրջանի լեզուն գրականութեան պատմութիւն մէջ իրաւամբ կոչւած է արուեստական: Այս շրջանում մի հանգամանք էլ 'ի նկատի պիտի առնուի, այդ այն է, որ, այդ շրջանում կրօնուկան զգացմունքները հայածանքների պատճառված աւելի են աճում, զարգանուած, հայեցքները ընդգարձակուած են, որը բնականաբար ազդուած է շաբադրութեան ձևի վրայ: Այս շրջանի գրուածքի իմաստը բառերով չպիտի հասկանանք, այլ գուշակնիք՝ այլարանութիւնները վերլուծելով: Ամենալաւ օրինակներ են Գրիգոր Նարեկացու Շղղերգութեան Մատուաննը, կամ Աստուածայայտնութեան վրայ գրած գանձը: Այդ շրջանում է, որ սկսուած են շատերը այրենական կարգով գրել:

Որ աւելի բառեր են ժան մտքեր, այդ պարզ կ'երեւայ այդ շրջանի մի որեկ գրուածք աշխարհաբարի թարգմանելուց: Այդ շրջանի շաբականներից կարելի է մատնանիշ անել հետեւալ օրինակների վերայ: — «Սրբութիւն Սրբոց», էջ 422, Գետագարձի հանգստեան շաբականները՝ «Անսկիզբն Աստուածա, էջ 683, բազմերամք վեհագունից», էջ 684:

Յառաջ բերենք վերջինս ամբողջութեամբ, աւելի պարզ կացուցանելու համար:

1. — Բազմերամք վեհագունից հոյլքն յոդնախումբս հղոնակէին, երգս առեալ մատուցանեն զերաժշտականաց զերտնաւէտ հոգեղջէն հնչմունս, քեզ էմմանուէլ, որ ծնար տղայտար և վերածեք զազդոմարդկան Հօր յարդեպութիւն։ աղաչանօք հայցեմք ՚ի քէն զնչնջեցեալուն մեր ընդ ոռւրս քո հանգս։

2. — Գնդգեղեալ գովին զեղ դերապայծառ գունդք հոգեղինացն, հեղարար թւապարեալ պարունակեալ ծածկեն ըզգէմ յանձնի փառաց բոց. քեզ ևն։

3. — Զնոյն և մեր երգեմք քեզ բարունական ձայնիւ զերգս հոգենորս. առբերելով քեզ պատարուգ սկի, կնդրուկ և զմուռու և զնալուէկ. քեզ ևն։

Զետագիրների համեմատութեան ժամանակ, № 1573 մագաղաթեայ անթուական շարականի մէջ գտանք ըրազմերումքին շարունակութիւն կազմող երեք տուն հանգստեան շարականը, որ կարմըրադեպով ներկած գլխագրով կը սկսի, ուստի և համարում ենք ՚ի հնումն գործածուղ հանգստեան շարական։

1. — Աւրենարանող ձայնիւ երգեմք քեզ ՚ի բարձունս, Հայր անոխակալ, որ ՚ի բացեղէն արավերէց միշտ աւրէնարանիս անլաւէի ձայնիւ, հոգիք ննջեցելոցն աւանդի տո քեզ զերանանգուցի սրբոց հանգս և զմեր ննջեցեալուն ընդ սրբոց քայլու սիրողաց։

2. — Անոխակալ միրով քա, Որդի Աստուծոց, հաճեցար բառնալ զմեզս աշխարհի քո խոչելութեամբ. հոգիք ննջեցելոցն աւանդի, ևն։

3. — Յաւէտ անշէջ մշտաշարդ հոսումն և անպառ աղբեր, անծախարար բարեաց կենդանանս վասկ և աղբեր բարութեան, հոգիք, ևն։

Հետեւեալ օրինակից կարելի է պարզ դաղափոր կազմել ժամանակի ունեցած հասկացութեան ժամին, վերջին դատաստանի, Քրիստոնի Բ Գալուսեան վերաբերմամբ։

1. — Մեծ և ահեղ է օրն գատաստանի և գողումն առաջի բեմին, ՚ի լսել զայն փողոյն և զննչումն ահագին հրոյն։

2. — Սորոսակմամբ սասանի երկիր և դողան տրարածք, և Գարբիէլ հնչեցուցանէ զափիզերալուր զրաբրառ փողոյն և հոգիք զգենուն զանապական մարժինս։

3. — Խոչն փալի յարեւելից եօնապատիկ պայծառ խան զուբակին. ողյօնուանն արդարն եւ մեղսուրն ծածկին յանսուեր լաւոյն եւ նառազայր սուրբ խաչին առաջի էն գայ մատէ զեղի ենց իշեւանի, ՚ի յայնմ առուր աներին ողորմեաց հոգեւաց մեր ննջեցելոցն։

Որքո՞ն զսեմ, որքո՞ն հոգերուղին և որքո՞ն հոգեղդղորդ խօսքեր են։

«Անագին է օրն գատաստանին և գողումն առաջի բեմին. սարասին իրեշտակիք, սասանի երկիր, բանին դրունք երկնից, բարբառին հրեշտակիք, բանին զերեղմանք, բորբոքի գեհեան . . . Գալուսերին երկինք որպէս մագաղաթ. զերագոյն գոչէ փող Գարբիէլեան . . .»

«Որ փառօք Հօր հանդերձեալ է ՚ի դատել զերեկիր և բիւրաւոր բանակի վերին զուարթնացն կարապետք լինին դաւասեան նորս . . . Որ անագին զողմամբ զարիսւրեցուցանէ զարարածու ՚ի գալբանական իրոյ և քաջանչող ձայնիւ փողոյն համահաւաք զննջեցեալուն որ յԱղամայ . . .» (էջ 652-3, Հարցի Դ.-Զ. ոռւները)։

«Փալոց է Միածինն փողով և փառօք Հօր և զնողեղին բնութիւնս երեղէն նորդէւ կուտաւորին հանապարհք արդարոց և բիւրաւոր բանակս հրեշտակաց ամպովք Ընթանան։ ՚ի վերինն երուսաղէմ թոչին ամպովք ընդ առաջ Տեառն յօդու և այնպէս յամենայն ժամ ընդ Տեառն լինին (էջ 660, «Տէր երկնից»)։

Կրկին յառաջ բերելով նախընթաց օրինակներից մէկը, ՚ի ընդգծենք նայնաւորին իմաստով բառերը, և գընի կամ նոյն իմաստով բառերը, և կը թարգմանեմ, թողնելով ճոխութեան համար դրուած բառերը։



ՍՏԵՓԱՆՈՍՔԻԱՇՏԵՑԻ

Պր. Սիմոն Սիմոնեան շահնեկուն հատոր մը կը դնէ գրասէրներու ձեռքը և բանաէրներու սեղանին վրայ: Գիրքին կողքին կը կարդացուի: Վերը ընուրայալ ծաղկուց մը, Ստեփանոս Դաշտեցի, Ուսումնասիրութիւն և Տաղեր, ներքեց ժամակուած՝ նազար Յօվետանի եօթը անտիբ Տաղերը: Գիրքը տպուած է Գյուրութ, 1981ին, Աւան Տպարանը, և կը բաղկանայ 136 էջերէ:

Անաւասիկ համարին բովանդակութեան համառօս պատկերը: Ներածական խոռք՝ էջ 7-8, նարայայտ տաղսսաց մը՝ Ստեփանոս Դաշտեցի՝ 9-38, Ստեփանոս Դաշտեցի տաղերը՝ 41-74, նազար Յովետանի անտիբ տաղերը՝ 77-105, Սունթագրութիւններ՝ 107-119, Անթիլիոսի ձեռագերը՝ 120-127, Վերջաբան՝ 128-129, Մատենագիտութիւն՝ 130-134:

Տաղերուն հեղինակը՝ Ստեփանոս Դաշտեցի, տրուպ աշխարհական մը, ծնած է մէկ: Դարու կիսուն և ապրած է մինչև յաջորդ դարուն առաջին քառորդը ենթագրաբար (1650՞-1725՞): Ան որդին էր աէր Բարսեղ քահանայի: Հայրենիքին մէջ որոշ չափով ուսում ստանալէ յեալ մէկնած է Հռոմ, աւելի զարգանայու նպատակով: Երջագայած է նաև ևի Հընդիկու, ի տանն Պարօսից և Յունաց:

Ստեփանոս գրոծ է քանի մը երկեր,

սրոնք տառուածարանական, վիճարանական բավանդակութիւն ունին: ինչպէս,

1. — Մախաղ Փշրանաց,
2. — Խնդիր Ուղղութեան,
3. — Կոշտոկ Ճշմարտութեան,

Դաշտեցի տաղերը — թիւով 16 — գտնուած են միակ ձեռագեր մը մէջ, որ սեպականութիւնն է Անթիլիոսի կոթողիկոսուրանին գրչագրատան: Այդ տաղերէն հինգը երգիծական, պարուաւկան բավանդակութիւն աւնին, իսկ տաղը իրատական, իմաստաօիրական:

Ստեփանոս իր տաղերէն հինգը գրած է գրաբար, իսկ մատցաները ժողովը բական աշխարհիկ լիցուով: Կ'արժէ յատկապէս նշել թէ իր լիցուն լաւ ատաղձ կ'ընծայէ հայկական բարբառագիտութեան համար:

Դաշտեցիի խրատական - իմաստաօիրական ստանաւորները աւելի հաօկնութիւնը ձերձնուած են աշխատէն իսկապէս գնահատելի ին Պրոֆ. Մօրուս Հասրաթեանի տուած բացատրութիւնները զանազան բառերու և ատացուածներու մտուին:

Պր. Սիմոնեան իր այս բազմուշխատ հրատարակութեամբ նոր դէմք մը կ'աւելցնէ հայ տաղսսաց աշխաներու վաղանդին վրայ, ինչ որ անտարակոյս շահ մըն է հայ գրականութեան համար:

Գիրքին իրեւ Յաւելուուծ հրատարակուած նազար Յօվետանի եօթը անտիպ տաղերը — սրոնցմէտ երեքը Ողբերգութիւն են — իրենց կորդին կը ներկայացնեն արժէքաւոր յաւելում մը այդ արդէն իսկ լու ծանօթ տաղսսացին գրական վաստակին վրայ:

ՆՈՎԱԿԱՆ

Բաղմերամբ վեհագունից հոյլին յոդանախումբ եղանակին, երգս առեալ մատուցունեն զերածտականսաց զերանաւէտ հոգին հնչմաւն, քեզ կմժմանուէլ, որ ծնար տպայաբար և վերածեր զաղցսմարդկան Հօր յորդեգութիւն: աղաջանօք հայցմք 'ի քէն զնջնիցեալոն մեր ընդ սուրբ քո հանգ':

Այս մի քանի օրինակները կարծում եմ մի մօտաւոր գաղուփար կը տան թ: Երջանի խրթին և նոխ լեզուի: Այլն այս շրջանի շարականներից կարելի է հանել երեակայութեան ճսխութիւնը այլարա-

վեհագոյնների շտա երամեները երգելով մատուցանում են երաժշշաների երանաւէտ հոգին էն հնչիւններ քեզ, էմանուէլիդ, որ տղայի նման ծնար և մարդկային ազգը Հօր որդեգիր արիր: Աղաջանն վներում ենք գեղանից, մեր ննջեցեալներին քո սուրբերի հետ հանգատացուր:

Նութիւններից, դատաստանի նկարագիրը Քրիստոնի թ. Պալուստը, հրեշտակների, արդարների և մեղաւորների գիճակը, մի խօսքով՝ ժամանակի դաւանաբանութիւնը: (Նար. 6)

ՎԱՀԱՆ ԲԺԾԿԱՆ

**«Դ Է Մ Ք Ե Ր · Ո Ր Ո Ն Ց Ե Տ
Գ Է Մ Ա Ռ Դ Է Մ Ե Կ Ա Յ»**

Հեղինակ՝ ԽՍԱՀԱԿ Խ. ՎՐԴ. Պ.Ա.Ա.ՐԱՐԵՎԱՆ

Տ. Խառնակ Մ. Վրդ. մէկն է Հայց-
Եկեղեցոյ ժամանակովից ամենէն զար-
գացած ու օժտեալ պաշտօնեաներէն, թէև
չանժանացած և Եկեղեցւոյ Խշխանաւորակի
դիրքին ու ախտղոսին, ան նոգեռական
իր բազմապիսի պարտականութիւններու
ընթացքին — Երուսաղէմ, Անթիլիաս,
Ամերիկա և Եգիպտոս — աւելի քան
քեռասուն տարիներու միջացին, ժամա-
նակը գտած է սպասարկելու նաև Հայ
Դպրութեան, թէ բանաստեղծութիւննե-
րով — իրմէ ունինք, Աւայնաւ ասորա-
գրութեամբ (իր ծածկունունը), «Միսրիկ
Ֆաւիլը հատորիկը և ԱՄիսաքի ու այլ
պարերեականներու մէջ ցրուած բազմա-
թիւ կատորներ — և թէ կրօնական ու ի-
մաստասիրտկան խորքերու վրայ բան-
ուած արձակ էջերով, Խնդրոյ տարկայ
հատորը — անկէ մասեր հրատարակուած
են Գանիբէի Ալքես օրաթերթին մէջ —
փաստը կը բերէ իր անվիճելի տաղանդին:

Գիրքը, 552 էջեր հաշուազ, լոյս տե-
սած է 1980ին՝ Գանիբէ, Տպարանի անուն
չերկերը, Հուռանաբար Ալքան է, որուն,
ինչպէս ըսինք, աշխատակիցներէն է Հա-
դիշնորէ հեղինակը:

Յուածարանին մէջ, Աւ. Եափուճեան
անտեղի գովեստաներ շռայլած է հեղինա-
կին, գիրքնահուտանք մը ակնյայտնիօթէն,
կը ներկայացնէ զինք ի միջի ու լուս իրրե-
բանասէրը Երեսուն տարի է որ հայերէն
թէրթ կը կարդանք, բայց իր ստորագրու-
թեամբ բանասիրական էջի մը չենք հան-
դիպած են ներկայացնէ զինք Վ. Թէքե-
եանի բարերար ազգեցութիւնը կրած բա-
նաստեղ, բայց Թէքեանի սէին պար-
զութեան ու գանձութեան հետքն անդամ
չկայ Աշտիշտի մալթ ու Ժանաւածապատ
տողերուն մէջ, կը ներկայացնէ զինք սր-
պակ խմբագիր ԱՄիսաքի, բայց իր գրու-
թիւնը այս և թէ քանի մը ամբխներու
համար միայն, 1956-57ին, վանական
տագնապի և Շնորհք Արքեպոսի (այժմու
Պատրիարք Թրքանայց) խմբագրապե-

տութեան որերուն, մաս կազմած է պաշ-
տոնաթերթիս խմբագրութեան:

Մարդերը, որոնց հետ շփման մէջ
մտած է Հայր Խոանակի, ընդհանրապէս
մեր կրօնական ու աղդային կեանքի մէջ
անուն ու վարի շահած անձնաւորութիւնն-
ենք են, պատրիարքներ, ուսուցիչներ,
գրագէտներ ևն, որոնք փնտուած ան-
հատներ եղած են իրենց շրջանակին մէջ
և հետք մը Բողած՝ գաղթաշխարհի մեր
պատմութեան մէջ։ Հօն են Դուրեկան և
Թորգոն Պատրիարքներ, Վազգէն և Յով-
սէփեանց Վեհափառներ, Օշական ու Շա-
հան Պէրպէրեան և ուրիշներ։

Մարդկային ընկերութեան, պատմու-
թեան կամ զէթ իրենց համայնքին կամ
անմիջական շրջանակի կեանքին վրայ
որոշ հետք ու դրշչմ կած մեծնողի անձ-
նաւորութիւններու կեանքը միշտ ալ եղած
է նիւթ ուսումնասիրութեան, և անոնց
ժամանք գրուած յօդուածները կամ հատոր-
ները միշտ ալ կարգացուած են ոնյագ
ենատաքքրութեամբ ու մեծ հաճոյքով,
մանաւանդ երբ անոնք լոյսին բերել կը
ջանան սաւերոս երեսները իրենց բազ-
մարկուն կեանքին։ Դուրեկան, Գուշակ-
եան, Օշական, Ծ. Պէրպէրեան և ուրիշ-
ներ կը զառուին իրենց նմաններէն ու
շրջանակին, ըլլալու համար գագաթներ,
որոնց կը մեան յուած լուսախնդիր աշ-
քերը յստորդ սերունդներուն, անոնց
օրինակով ըստ առաջնորդուելու ըզանքովը
առգարուն խոստամալից նորանասներուն։

Հայր Խանակ ամրոգչապէս իր լու-
սարձակին տակ է տած վերայիշեալնե-
րուն կերպարը, սեսենիլով զանոնք յստոկ
աւ կարկառուն գիծերով, անոնց անու-
րանալի արժանիքներուն ու առաքինու-
թիւններուն ընկերացնելով յանախ տկար
ու մութ կողմերը անոնց նկարագրին,
որոնց զոյսաթիւնը, ինչպէս ամէն ման-
կոնացուի նմանապէս այդ տիտաններուն
մօտ ալ հաստատելի է։

Յատկանեական է Թորգոն Պատրիարքի
բատկացուած գլուխը, ուր Եղիշնակը իր
անձնական հանգիպումներն ու անոնցմէ
կրուած տպաւորութիւնները վերակաչե-
նով, վեր կ'առնէ արժանիքները մեծանուն
եկեղեցականինց սրուն օրով, ինչպէս

կ'ըսէ, Ս. Աթոռոյս ժառանդ. Վարժարանը բոլորք իր սոկեղարք:

Նուազ ուշագրաւ չեն գլուխները, նուրուտած վերջին շրջանի մեր մեծագոյն եկեղեցական գէմքերէն և աթոռակալներին երկութիւն - Եղիշէ Դուրեան և Գարեգին Յօվուէփիանց. Հակառակ որ առաջինը ճանչնալու տոիթը չէ ունեցած, առոր կերպարը շատ ցայտուն ու իրերեցած գուրը կու գոյ գրքին էջերէն:

Փոքր գլուխ մըն ալ նուրիած է Տիրան Արքազանին, չափազանցեալ և անտեղի գովիսաներով յագեցած: Տեղ ուռած է նաև Եղիշարդի (Ս. Աթոռոյս Գահակալը) ձօնած իր քերթուածին:

Թորգու և Մեսորպ Գառարքներու օրով վանական - ճանաւանդ ժառանդ. Վարժարանի - կեանքէն ներս կայցած անցուգարձերուն ժանրանկարն է յիշեալ հատորը, և այդ է պատճառը որ հաճոյակավ ու յափշակութեամբ կը կարդացուի բոլոր անոնց կազմէ, որոնք եղած են այդ շրջանին Ս. Յօվոնի ու անոր խնկարայր կոմմարներուն ներքեւ:

Գրքին վերջին կէսը յատկացուած է ժառ. Վարժարանի ևսկեղարքու երկու մեծ ուսուցչապետուն - Յ. Օշական և Շ. Գէրպէրեան, Վերջինին հանդէպ ժառանդ - որուն նուրիած բաժինը ամենէն երկուրն է - Եղիշնակը ունի պաշտամունքի սահմաններուն մօտեցող սէր:

Գրքին վերջին բաժնին մէջ, Հայր խանակ փորձաքարի կը զարնէ վաստակը Յ. Օշականի և Շ. Բ. Գէրպէրեանի, բան մը՝ որ վեր է իր համեստ ոյժերէն, ու կը փորձ զուգահերթ ընել երկութիւն մեզի ժառանդ ձգածին միջն։ Լոս պէտք է յայտնել թէ Թերել են այս առթիւ իր գործածած արթեշափերը և իր դատաստ. տանիները՝ խախտ. ու անվաները, երբ կը փորձէ նոյն փլունի քրայ թերել երկութիւն ալ, տեղ տեղ չքաշուելով նախապատօւթիւնը տալ ճանանին: Այս, կ'ընդունինք բազմանորն այս վերջինին երախարաժան աշխատանքը իրեր իմաստաէք, երգահան, իրաւ արուեստագէտ և սերունդներու դաստիարակ, բայց գատաւով գիրի և գրքի ճամբով մեզ իրենց կատածէն, անդունդը չափազանց մեծ է երկութիւն

միջն և Հ. Խանակի ու նմաններու հրացիկ էջերով չի լցուիր ան:

Հ. Խանակ ունի առայգ ու պատկերաւոր սէ: Մակայն իր միացը անպայմանորէն ինքնատիպ, չըսելու համար բացաւ իկ կերպով արտայայակալու մեջապարտ ցանկութիւնը յաճախ իր նախողաբառը, թիւնները դարձուցած է մանուածառպատ, կազ կամ բանազբուսեալ: Թերի է մանաւանդ առողջունութեան նշաններու գործածութիւնը: Բանանք, պատահարոր, գրքին 484րդ էջը ու կարգանքը. և թէ նմանցըննենք եկեղարքական զօրաւոր կայանի մը մարդը, որ կը գոյց գէպի մարմին հոսանքի կոնակները ...: մարդը բառին հեռացումը նմանցնենքն ինչ շփոթ կը ուղղէ մաքրու ժառ:

Էջ 31, օրսի, կը կրկնեմ ...: Ըսին կրկնութիւն չէ՞ միթէ:

Էջ 219. ևսիւ եռքէն՝ Փարիզ վրան Ալաւանտեանիւ: Զեղի կը թողում կոկել նախագահութիւնը:

Էջ 485. մկանուծոյ այս պատկերը որ կար իր հոգիին վրայ զրոշմուած, զայն պատուեց ...: Աստուծոյ պատկերն է որ պատուած է զինք (կրնամյ, ի՞նչ սըրապազգութիւն) թէ ինքն է որ պատուած է զայն: Անուստիկ այնէն ետք զայնի կրկնութեան առթած շփոթը:

Ցպագրութիւնը խիստ անխնամ է, անտեղիօրէն գլխագրուած կամ տաղադարձով սխալ կիսուած յաճախադէպ բառաերէ զատ պակաս չեն նաև ուղղագրական վրէպներ: Գրաչարական վրիպակներ՝ պահանջութելի: Չ'երեւիր անոնց թանկը:

Կրկնութիւններ ալ անպակաս են, կարգ մը գէպիկը արարեր գուստիններու տակ տակ կրկնուած են, երբեմ աննշան փոփոխակներով: Մեղանչումներ կան տեղ գէպիկը լարայարութեան կամ ճշգրտութեան առնչութեամբ: Անոնցմէ է Կիւրեղ Մ. Վրդ. Խորելէ կեամի մէկ գուէէի առաւելութեամբ Պատրիարք ընթարքիւրի: Երականութիւնն է ծ գուէէի:

Ոճին արուած աւելի խնաժք և զգացումներէ աւելի տրամարանութիւն առաջնորդուելու ողջմասութիւն գրքին ընթերցումը պիտի վերածեալ ին խսկական վայելթի:

Գ. ՃԱՐՏՅԱՐ

ՅԻՄՈՒՆ ՏԱՐԻ ԵՐԱԾՈՅ

**Տ. ԵՂԻՇԵ ԴՈՒՐԵԱՆ ՊԱՏՐԻԱՐքի
ԱՅԻՒՆՆԵՐՈՒ ՓՈԽԱԴՐՈՒԹԻՒՆԸ**

12 Յուլիս, Հինգարքի առաւտառն կանուխի կատարուեցաւ Հօնքելոյս Տ. Եղիշե Ա. Պատրիարքի աճիւներուն փոխադրութիւնը իր նոր գամբարանին մէջ:

Հողքին շուրջը զետեղուեցան բուրգառ խնկամաններ, Ա. Պատրիարքին (Տ. Թորգոմ Արքեպո.) առաջնորդութեամբ չորս վարդապետներ մինչ տօդին ննջեցրց շարականներ կը հոգերգէին, անդին չորս ուրիշ վարդապետներ գերեզմանը պարպել կու այսին հոգէն: Երբ երեան եկան աճիւնները, մաքուր կատախ, փիրունի և վեղարի մէջ պատանուած, զորս վարդապետները գրկամրած վերցուցին իրենց ու աճիւնուն արցունքներուն մէջ, բուրժամբ անսուշահասութեամբն խնկոց, և ամփոփելով նոր գագտղի մը մէջ, ամէնքն ի միասին փոխադրեցին զայն Ա. Փրկչի մատրան առեանը, Ըստհույս հոն ժամանեցին ամրող Միարանութիւնը և աշակերք: Քանինայաթաղի հակիրճ կորդ մը կատարուեցաւ հոն. ապա Շնուսով բուրելովքի համախամբը երգեցողութեամբ, գագողը առաջնորդուեցաւ իր նորակերտ խճածի դամբարանը, ուր ամփոփուեցաւ ամէնուն վերակրկնուած արտասուլից արտաւոթեան մէջ, «Դուք անձն իմ ի հանգիստ քոյն երգելով սրտմանոյց: Գերեզմանին կնքուտէն վերջը, Ա. Պատրիարքը զգածուած բառերով սպիկուումն ըրաւ իր հոգեծնողին յիշատակին ու տղաք և միարանք երգեցին իր սեակէ նեկուրչը»:

ՄԱՀ ԿԱՐԱՎՈՒՏ ՄԵԼԳՈՆՆԵԱՆԻ

Գ. 24 Յուլիս. — Հեռացիր հասած լինելով երեկ իրիկուն թէ մեռած է բարերար կարապետ Մելգոննեան, իր և Միաբանութեան փափաքին վրայ՝ Արք. Պատրիարքը պարտականութիւն նկատեց այսօր մեկնիլ եղիպառու, անձամբ մասնակցելու համար Ա. Աթոռոյու մէծ երախտաւորին յուղարքառութեան, յԱղեքանդրիւ իրեն կ'ընկերանար Գաւազանակիր

Տ. Եղիշե Վրդ. (այժմու Դահակալը Ա. Աթոռոյու): Ա. Պատրիարքը Գաղայէն անցած միջոցին, տեղւոյն փոքրաթիւ գաղութը, առաջնորդութեամբ Պր. Յ. Արակնեանի, փութացած էր ողջունելու Ա. Պատրիարք Հայրը և ընդունելու նորին Մրագնութեան հայրական օրնութիւնը:

Ե. Ամենապատուութիւնը 28 Յուլիս, Շաբաթ օր, վերադարձու Ա. Աթոռ, Շոգեկառքէն իջած էր Լիտայի կայարանը:

(«Սիան», 1984, Է. Ցարի, Օգոստ, Թիւ 8, էջ 250-251):

* *

Ծր. 11 Օգոստ. — Երեկոյեան ժամերգութեանն ետք, ամբողջ Միարանութիւնը հաւաքուեցաւ Պատրիարքարանի մէծ դահութիւնը, ողջերթ մաղթելու Ա. Պատրիարք Հօր, որ առաջական դարձանումի համար Եւրոպա պիտի մեկնի: — Ցաջորդ ապաւոտ, Ա. Պատրիարք Հայրը, իր հետ ու նննալով Գաւազանակիր Տ. Եղիշե Վրդ. Տէրտէրեանը, Հայֆա գնաց, անկէ նու նոտելով Եւրոպա մեկնելու համար:

Ա. ՀՐԵՇԱԿԱՎՈՒՏԵԱՍ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՍԱԼԱՅԱՏԱԿՈՒՄԸ

Ա. Հրեշտակապետաց Տեսուչ Հոգչ. Տ. Վահան Վրդ. Գէորգեանի նախագահաւթեամբ, և Երուազէմացի Պր. Մերկեր Մերկերեանի, Գէորգ Սահակեանի ու Գէորգ Գէննէսեանի (Մուլիթար) անխոնջ ջանաբերուն շնորհիւ, լրացաւ Ա. Եկեղեցւոյս առլոյատակմոն գործը, որ ծրագրուած էր նախորդ Տեսուչ Հոգչ. Տ. Աղջաննէս Վրդ. Աստաւորեանի օրով և գումար մընալ հանգանակուած այդ նպատակին համար, Երուազէմացի եկեղեցառէր ազգայիններէ: Տ. Վահան Վրդ. յաղողեցաւ այդ գումարը բարձրացնելէ. Պ. 117.045ի, 16 կիրա ալ իր կողմէ նուիրելով:

12 Օգոստոսի Կիրակին, Հօնքենանդըստեան մասնաւոր պաշտօն մատուցուեցաւ նոյն եկեղեցւոյ մէջ, հանգանակուածին մասնակցող բարեսիրաց ննջեցելոց հոգւոյն ի հանգիստ:

(«Սիան», 1984, Է. Ցարի, Սեպտեմբեր, Թիւ 8, էջ 287-288):

Ա Յ Ա Վ Ա Ր Ա Վ Ե Խ Ա Ր Ա Վ Ե Խ

ՆԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

● Կիր. 1 Յաւլիս. — Բարեկենան Ա. Լուսաւորի պահոց: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարսթիւն, մեր վերնամատրան մէջ ։ Փամարան էր Հոգչ. Տուսան Արդ. Ալճանեան:

● Արդ. 2 Յաւլիս. — Նախատօնակին ի Ս. Յակոբ Նախադրուեց Գերշ. Տ. Կիրեղ նպաս:

● Եր. 7 Յաւլիս. — Ա. Գրիգորի Լուսաւորին (Գիւնչիարց): Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Մակարայ մատրան մէջ, ուր ըստ աւանդութեան թաղուած է մասնաւոք Ս. Լուսաւորչի փամարան էր Հոգչ. Տ. Առնիկ Վրդ. Մանկառարձեան:

● Կիր. 8 Յաւլիս. — Ըստ ոսկորսթեան, Ա. Պատարագը մատուցուեցաւ քաղաքին արքմանաւ բաժնեան մէջ գտնուող Ս. Գրիգոր Լուսաւորի Կեկեսեան մէջ ։ Փամարան էր Հոգչ. Տ. Խորեն Վրդ. Յավակիմեան:

● Դշ. 11 Յաւլիս. — Նախատօնակին ի Ս. Յակոբ Նախադրուեց Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեղու Գողանեանեան:

● Եշ. 12 Յաւլիս. — Ա. Պարտիանց փարզապեան մերց Օսմանիայ և Մեսռապյ (Տօն ազգայի): Մայր Տաճարի Աւոր Անդանին վրայ Ա. Պատարագը մատուց Հոգչ. Տ. Կամիտաս Վրդ. Երպէտթեան:

● Եր. 14 Յաւլիս. — Ա. Տրդանյ բազաւորին մերց, Աւստին միլիոն և Խորվիխուոյ: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գրիգորիի: Փամարան էր Հոգչ. Տ. Դուսան Արդ. Ալճանեան: — Նախատօնակին ի Ս. Յակոբ Նախադրուեց Գերշ. Լուսարարապետ Սրբազնը:

● Կիր. 15 Յաւլիս. — Գիւն Ֆիոզ Ա. Ասուածածինի: Ա. Պատարագը մատուցուեցաւ Կիթօն մանիի: Ա. Պատաւարան մատաւարան մէջ, Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ: Փամարան էր Հոգչ. Տ. Առնիկ Վրդ. Մանկառարձեան էրթ ու գարձի թափօրները գլխաւորեց Գերշ. Լուսարարապետ Սրբազնը:

● Արդ. 20 Յաւլիս. — Նախատօնակին ի Ս. Յակոբ Նախադրուեց Գերշ. Լուսարարապետ Սրբազնը:

● Եր. 21 Յաւլիս. — Ա. Երկուսան առաքելոց Քիսսոսի և Պօղոսի երեսանանորոյ առանդույն: Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Պօղոսի վերնամատրան մէջ ։ Փամարան էր Հոգչ. Տ. Զամբարձեան Վրդ. Քերիմեան:

● Կիր. 22 Յաւլիս. — Բարեկենան Արդարագի պահոց: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարսթիւն, մեր վերնամատրան մէջ ։ Փամարան էր Հոգչ. Տ. Խորեն Վրդ. Յավակիմեան:

● Ուր. 27 Յուլիս. — Նախատօնակին պաշտուեցաւ Մայր Տաճարին կից Ս. Էջմիածին մատրան մէջ Հանդիսապեան էր Գերշ. Տ. Կիրեղ նպա. Գորիկեան:

● Եր. 28 Յուլիս. — Յիշաւակ Յավանակին: Ա. Պատարագը մատուցուեցաւ Ս. Էջմիածին մատրան մէջ ։ Փամարան էր Հոգչ. Տ. Կամիտ Վրդ. Երպէտթեան:

— Մայր Տաճարին մէջ պաշտուած Գայքառասկի կութարպատճեան մէծաւանդէս Նախատօնակին և անոր կցւած Տերպանդրոր զահակալութեան արքդադրի հանդիսաթեան Նախագաւաց Գերուշնոր Լուսարարապետ Սրբազնը:

— Երիկնադէմին, Մայր Տաճարին մէջ կապարւած և կեկսցէի և Հակման կարգիրուած Նախագաւաց Գերշ. Տ. Կիրեղ նպա.:

● Կիր. 29 Յուլիս. — ՎԱՐԴԱՎԱՐԱՆ (Տօն Այլակիպուրեան Տիուն): Օրուան և անդաւուր Ս. Պատարագը՝ Մայր Տաճարի Աւագ Անդաւուրին վրայ մատուց Հանդիսապետ Գերշ. Տ. Գորդիկին Արքեպիսկոպոս:

— Կէսօրէ եաք, Մայր Տաճարին մէջ պաշտուած Անդաւուաննին Նախագաւաց Գերշ. Տ. Կիրեղ Ապկակապոս:

● Բց. 30 Յուլիս. — Յիշաւակ մենեկոց: Մայր Տաճարի Ս. Գիւնադիրի մատրան մէջ Ա. Պատարագը մատուց Հոգչ. Տ. Գուստավ Արդ. Գերշ. Տ. Կիրեղ նպա. Նախագաւաց և կոկիւանդաստեան պաշտուածներին, որ կրկնուեցաւ գաւիթը, Երանաշնոր Տ. Կիրեղ Պատրիարքի շիրմին մօտ:

● Ուր. 3 Օգոստ. — Նախատօնակին ի Ս. Յակոբ Նախադրուեց Գերշ. Տ. Կիրեղ նպա.:

● Եր. 4 Օգոստ. — , Թաղէսի առանձին և Սանհիսոյ կութին: Ա. Պատարագը մատուցուեցաւ Ս. Գիւնադիրի մատրան մէջ ։ Փամարան էր Հոգչ. Տ. Հանդիսապետ Վրդ. Քէշիկեան:

● Կիր. 5 Օգոստ. — Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարսթիւն, վերնատան մեր մատրան մէջ ։ Փամարան էր Հոգչ. Տ. Ռուբէն Վրդ. Յավակիմեան:

● Եր. 11 Օգոստ. — Աղուց և բռնան Ս. Գր. Լուսաւորչին: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գիւնադիրի մատրան էր Հոգչ. Տ. Կամիտաս Վրդ. Երպէտթեան:

● Կիր. 12 Օգոստ. — Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ Փամարան էր Հոգչ. Տ. Գուստավ Ասուածածին: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Կամիտ Վերափամաննին առաքելութիւնը, Նախագաւածութեամբ Գերշ. Լուսարարապետ Ս. Հօր:

● Բց. 13 Օգոստ. — Այսօր սկսան Ս. Կոյսի Վերափաման տօնը կանխող հանդիսաւոր Ս. Պատարագները, Տիրամօր Ս. Գերեզմաննին վրայ ի Ս. Ասուածածին:

● Եր. 18 Օգոստ. — Եկիսօսի Ս. Թողովոյ (431): Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Աստուածածին, Ս. Կոյսի գերեզմաննին վրայ: Փամարան էր Հոգչ. Տ. Գուստավ Ալճանեան:

• Կիր. 19 Ծբռտ. - Թաքրեկեղան Ս. Ազգութածին լսածոց: Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Շամարթին, մեր վերեամատըն մէջ ժամանակը էր հորշ. Տ. Աւան Վրդ. Դարիոյդ եանց:

• Ուր. 24 Ծբռտ. - Նախատօնակը պաշտամացաւ Մայր Յանարին կից: Ս. Էջմիածին մատըն մէջ Հանդիպուեան էր Ներշ. Յ. Կիրեղ Սպոր. Դարիկեան:

• Եր. 25 Ծբռտ. - Տօն Եպակարի Ա. Խօմիածին: Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Առառածածին: Ժամարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան:

- Կեսօրէ եաք, Պատր. Փախանցըդ Գերշ. Տ. Կիրեղ Սպոր. Գլխաւորութեամբ, Միաբանութիւնի ինքնալարքներով իլու Գերամանի ձորց ու Հարաշափառով մատուց շործեց Ա. Կոտածածնայ Տաճար, ուր պաշտամացաւ երեկոյեան ժամերդաւթիւն և նախատօնակի:

- Գիշերակղրէն, Նայ որքավայրին մէջ պաշտամաց տեղանցիք և հայման Կորպորան և կար զարդէ մը եաք անեան յաջորդող գիշերային և առաւտեան ժամերդաւթիւններուն նախադանից Հոգչ. Տ. Աւան Վրդ. Դարիոյեան: Արարողութիւնները աւարտեցան ուշ գիշերին:

• Կիր. 26 Գրոտ. - Ավելլիվանն Առ ԱՌ. ՁԻԱՎԱՐԱՆՆ: Առաւտաւն, գարենալ Ներշ. Տ. Կիրեղ Սպոր. Գլխաւորութիւնը և ինքնալարքներով, Միաբան Հայրեց մէկնեցան Գերամանի ձորց ու Հարաշափառով մատուց գործեցին Ա. Կոտածածնայ Տաճար, ուր Տիրամար Ա. Գերեզմանին վրայ օրուան հանդիպուեցի Ս. Գատարագը մայոց. Ս. Կոյոյ Ներարարն ըարեանանք Բանին քարոզեց և Անդասանին նախադանից Գերշ. Լոնդիսպատեան Մրրազանը:

- Կեսօրէ եաք, Մայր Յանարին մէջ պաշտամաց Անդասանին և նախատօնակին նախադանից Գերշ. Լուսարարազեան Մրրազանը:

• Բ. 27 Շբռտ. - Թիզմանի մինչաց: Դիշերպատին ժամը 1:30ին, Միաբան Հայրեց և Վազգուրդ իշան Գերամանին ծագըւ Տիրամար Ա. Գերեզմանին վրայ պատարացեց Հոգչ. Տ. Կամիուար Վրդ. Եկացեանին:

• Կառաւառան, Մայր Յանարի Ա. Գլխաւորի մատուց մէջ պատարացեց Հոգչ. Տ. Ասկի Վրդ. Ռոդիեան: Ապա, Գերշ. Տ. Կիրեղ Սպոր. Նախադանից Հոգեւանգուեան պաշտամանքին, որ կինուեցան քարիք, երանաշնորհ Ծ. Կրերից Պատրիարքի շիրմին մատ:

• Եր. 1 Սեպտ. - Է. Ջ. Ջ. Անեափիմանց Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխաւորի Ժամարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Վրդ.:

• Կիր. 2 Սեպտ. - Է. Ջ. Վերափիման: Բառ առջրութեան, Ս. Գատարագը մատուցուեցաւ Ա. Մարտիրոս Տաճարին մեր վերեամատան Երաշիւարը Ա. Կոտածածին մատըն մէջ, Գատարագին էր Տաճարին Տեսութե՛ Հոգչ. Տ. Վաղարշ Վրդ. Խաչատրաւեան:

• Բ. 2. 3 Սեպտ. - Նախատօնակին ի Ս. Յակոբ Նախագահց Դերշ. Տ. Կիրեղ Եպիսկոպութեան:

• Գլ. 4 Սեպտ. - Ս. Յովակիմայ և Անայի: Բառ սովորութեան, Ս. Գատարագ մատուցուեցաւ ի Ս. Աստուածածին, Հայր Յօվիսէփի գերբազմանին վրայ: Գատարագին էր Տաճարին Տեսութե՛ Հոգչ. Տ. Հայրիկ Վրդ. Քալյանեան:

• Եր. 5 Սեպտ. - Ս. Թավակիմայ և Անայի: Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Ալիսագիր: Ժամարարն էր Հոգչ. Տ. Յուրէն Վրդ.:

- Նախատօնակին ի Ս. Յակոբ Նախագահց Դերշ. Տ. Կիրեղ Եպու.:

• Կիր. 6 Սեպտ. - Գրիտ Կուլյ Ա. Ասուածածին: Ս. Գատարագը մատուցուեցաւ Գերշեամանին Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Տիրամար Ա. Գերեզմանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Համբարձում Վրդ. Թէիշեան: Երթ ու դարձի Խափորները գլխաւորից Գերշ. Տ. Կիրեղ Սպոր. Հոգեւանքը և ագիները համար Հինգչազարի, 6 Սեպտ. Բնակարան մաքրութեան մասնակցող բրեկուուշ արիններու և օրինրդներու հանգուցեալ պարագաներուն և պարէզըն մէջ կողեսուրը որուեցաւ ձամարի Տեսչին կողմէ:

• Եր. 15 Սեպտ. - Առակենց Յակոբայ և Եմաւանի: Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխաւորի: Ժամարարն էր Հոգեւանքը արիններու համար Հինգչազարի, 6 Սեպտ. Բնակարան մաքրութեան մասնակցող բրեկուուշ արիններու և օրինրդներու հանգուցեալ պարագաներուն և պարէզըն մէջ կողեսուրը որուեցաւ ձամարի Տեսչին կողմէ:

• Եր. 16 Սեպտ. - Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարամիւմ, մեր վերեամատարան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Վրդ. Ալմանեան:

• Կիր. 17 Սեպտ. - Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխաւորի:

• Եր. 18 Սեպտ. - Նախատօնակին ի Ս. Յակոբ Նախագահց Գերշ. Լուսարարանը:

• Եր. 19 Սեպտ. - Ս. Գլխաւորապես Գերշ. Տ. Գարեփին Սրբազնի գլխաւորութեամբ, Միաբան Հայրեց և այս անքան մէկնեցան Գերամանի ձորց առաջ ու Հարաշափառով մատուց գործեցին Ա. Կոտածածնայ Տաճար, ուր Տիրամար Ա. Գերեզմանին վրայ օրուան հանդիպուեցի Ս. Գատարագը մատուց Հոգչ. Տ. Աւան Վրդ. Զաւեկեանի եպիսկոպոսակն զգեստաւորմանը:

• Եր. 20 Սեպտ. - Նիկոլայ Ս. Ժաղովունի: Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ Նախագահց Եպիփան Ս. Ժաղովունի Վագոնը (1866): Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Դիակիպիր Ժամարարն էր Հոգչ. Տ. Կամիուար Վրդ. Յովակիմայ Ալմանեան:

• Կիր. 21 Սեպտ. - Նենեկ Ս. Ասուածածին: Առաւտաւն, Լուսարարապես Գերշ. Տ. Գարեփին Սրբազնի գլխաւորութեամբ, Միաբան Հայրեց և այս անքան մէկնեցան Գերամանի ձորց առաջ ու Հարաշափառով մատուց գործեցին Ա. Կոտածածնայ Տաճար, ուր Տիրամար Ա. Գերեզմանին վրայ օրուան հանդիպուեցի Ս. Գատարագը մատուց Հոգչ. Տ. Աւան Վրդ. Զաւեկեանի եպիսկոպոսակն զգեստաւորմանը:

• Եր. 22 Սեպտ. - Նիկոլայ Ս. Ժաղովունի:

• Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Դիակիպիր Ժամարարն էր Հոգչ. Տ. Կամիուար Վրդ. Յովակիմայ Ալմանեան:

— Ամեն. Ս. Պատրիարք Հայրը նախագահեց Մայր Տաճարին մէջ պաշտուած Խոչվերացի Նախատօնակին, որմէ ետք Ս. Խաչի մատունքը բափորով փախադրեց Աւագ Սեղան:

— Երբէն նագէմին, Մայր Տաճարին մէջ կատարուած ևեկեցչի և Հակման կարգիրուն նախագահեց Գերշ. Տ. Կիւրեղ Եպու:

* Գեր. 30 Սեպտ. — 306 Վերաթռն Ո. Խնչ. (229): Օրուան հանդիսաւոր Ս. Պատրիարք՝ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատուց և խաչի խորհուրդին շարժ քարոզեց Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպիսկոպոս: Հաս ովզութեան, հոգեւանդաստեան պաշտօն կատարուեած աշդիք և Ս. Աթոռաւոր բարերար Մելգոնեան նըրաց հոգիներուն համար, Նախագահութեամբ Գերշ. Տ. Կիւրեղ Եպու:

— Անօրդ ետք, Մայր Տաճարին մէջ պաշտուած Խոչվերացի մէջ վնաշատանին նախագահեց Ամեն. Ս. Պատրիարք Հայրը:

ՊԱՇՕՆԱԿԱՆՔ

Հետեւալ դէղբին յիշասակութիւնը մոռցած էինք միանալ հախորդ թիւնով տալ: —

• Ել. 12 Ապրիլ. — Կիսօրէ տալի, Պատական նախարակ Մայր. Քարոզ Գերիք, ընկերակարեամբ Լատինաց Պատրիարքին և Ֆրանչեսկանց կիւրեստին, հանդիսաւոր բափորով մուտք գործեց Ս. Յարաւիթեան Տաճար, որու մուտքին դիմաւուրեցաւ երեք յարանաւանութեան ներկայացուցիչներէն Ո. Աթոռաւոյ կողմէ ներկայ էին Պատր. Փախանորդ Գերշ. Տ. Կիւրեղ Եպու: և Աւագ Թարգմանչ Հոգի, Տ. Սկան Վեր. Դարիպետան: Բարի դաշտառեան համերէ և Սրբազն Պապին համար կատարուած մաղթանքէ ետք: բարձրասուրիան հոգեւորական ծանօթացաւ զանազան համարնենք ներկայացուցիչներուն:

• Ել. 4 Յուլիս. — Երեխոյեան, Ամերիկայի Միացեան նահանգաց Անկախութեան 20թդ տարեղարձին առթիւն, Ամերիկան Ընդհանուր պատուին կողմէ, Հիւլյատասարանի պարտէցին մէջ տրուած ընդունելութեան ներկայ դանուեցան Գերշ. Տ. Գարեգին Արքեպոս., Պատր. Փախանորդ Գերշ. Տ. Կիւրեղ Եպու, Հոգի. Տ. Սկան Վեր. և Տիար Գերդ Հինդլեան:

• Ուրո 6 Յուլիս. — Ս. Ախուսի երեց Միացանեներէն Հոգ. Տ. Յավուէֆ Եղիոր Մայր Տաճարուն առթիւն, Աւագ Մամուս, որ իր տարիէ մը ի վեր կը մասր Ս. Աթոռ, Վերադարձաւ Եղիուսու:

* Բջ. 9 Յուլիս. — Պատր. Փախանորդ Գերաշուրէ Տ. Կիւրեղ Եպու: փախադրուեցաւ Ֆրանչեսկան հիւանդանոց, ենթարկուելու հաւ մար վիրաբուժական գործազւութեան: Վերադարձաւ ապաքինած երկու շարաթիւներ ետք:

* Եր. 14 Յուլիս. — Երեկոյեան, Ֆրանչեսկան Յիւլյափիսութեան 195թդ տարեղարձին առթիւգ, Ֆրանչեսկան Ընդհ. Հիւլյատասարանի պարտէցին մէջ սարքուած ընդունելութեան ներկայ դանուեցան Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպոս., Հոգի. Տ. Սկան Վեր. և Տիար Գերդ Հինդլեան:

* Բջ. 16 Յուլիս. — Կիսօրէ տալի, Պելճիքական Ընդհ. Հիւլյատաս Գր. Փան Ո. Իւլիւրմզ իր մեկնամին առթիւզ կրածեշտի այցելութեան եկաւ Պատրիարքարան:

* Եր. 21 Յուլիս. — Երեկոյեան, Պելճիքայի աղջային տանին առթիւ, Պելճիքական Ընդհ. Հիւլյատասի կողմէ, Հիւլյատասարանի պարտէցին մէջ տրուած ընդունելութեան ներկայ դանուեցան Գերշ. Տ. Լուսարարապետ Մըրազանը և Տիար Գերդ Հինդլեան:

* Ել. 26 Յուլիս. — Կիսօրէ տալի, Պատական Ընդհ. Հիւլյատաս Գր. Ուամօն Արմէն Գոտ իր մեկնամին առթիւզ կրածեշտի այցելութեան եկաւ Պատրիարքարան:

* Կիր. 9 Սեպտ. — Երեկոյեան, Մասկուայի և Համայն նույնի Պատրիարք Ն. Ս. Գիմէնի անուան տօնին առթիւզ, Բուռ Միացանութեան Մեծաւոր Արքիմանարքի Բանիթէլէյմոնի կողմէ, Russian Compoundի մէջ սարքուած ընդունելութեան ներկայ դանուեցան կուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպոս., Պատր. Փախանորդ Գերշ. Տ. Կիւրեղ Եպու, Հոգի. Տ. Սկան Վեր. և Տիար Գերդ Հինդլեան:

* Բջ. 24 Սեպտ. — Առաւտուն, Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպոս., ընկերակացարեամբ Միացան Հայրերու, բացումը կատարեց ֆառնդ. Վարժարանի և Ընդհայարանի 1984-1985 դպրոցական տարիշրջանին Մըրազանը նոյն տաճն կը գարէ Տեղութիւնը Վարժարանին:

* Ել. 26 Սեպտ. — Յաջորդ օր սկսոց Հրեական նոր (5745) Տարրուն առթիւզ, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը շնորհաւորական հետագիրներ յիշեց Խորակէի նախագահ Վահմ. Հայիմ Հերցոգին նորընամիք Վարչապետ Վահմ. Շիմէն Փէտիքի, Խորհրդարանի (Քնէսէք) նորընամիք նախագահ Վահմ. Ելուս Հիւլլէլի, Քաջարապետ Վահմ. Թէստի Քուլէքի և այլ պետական բարձրատիւնն պաշտօնաւորներու:

**Ա. ԱԹՈՌՈՅՑՄ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴՐԱՆՔ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄՐԲ
ԾՏԱՑԱԾ Է ՀԵՏԻՆԻՑԱԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

Դիւան Ն. Զուղայի Ս. Ամենափրկիչ Վանքի (1600-1900) — Լ. Գ. Մինասեան։ Ուղեցոյց Գրքոյիկ։ Հրատարակութիւն Խրանտ-Հնդկաստանի Հայոց Թևմական Խորհրդիկ։ Նոր Զուղա, Տպ. Ս. Ամենափրկիչ։ Վանքի, 1976, էջ 55։

Նոր Զուղայի Ուղեցոյց — Լ. Գ. Մինասեան (Կազմող)։ Բ. Տպագրութիւն (Բարեփոխուած)։ Նոր Զուղա, Տպ. Նոյն, 1976, էջ 24։

Մտորումներ — Յոյզեր — Ապրումներ — Լ. Գ. Մինասեան։ Նոր Զուղա, Տպ. Նոյն, 1977, էջ 96։

Անմեղ Չօհ — Լ. Գ. Մինասեան։ Նոր Զուղա, Տպ. Նոյն, էջ 26։

Պատարագամատոյց — Պօղոս Աւ. Քնչյ. Գետրոսեան (Գրաբար բնագրից Աշխարհաբարի վերտանց՝ բացարութիւններով)։ Նոր Զուղա, 1977, էջ 69։

Խնձուս Պէտք է Մասնակցիլ Սուրբ Պատարագին։ Փողովրդական Մատենաշար թ. 1։ Նոր Զուղա, Ս. Ամենափրկիչ Վանքի Տպարան, 1974, էջ 17։

Պարզ Աղօթքներ Փողովրդական Մատենաշար թիւ 2։ Տպ. Նոյն, 1975, էջ 51։

Կարգացոյց Հատ Աւանդութեանց Հայոց Եկեղեցւոյ — Մեսրոպ Վրդ. Աշճեան։ Փողովրդական Մատենաշար թիւ 3։ Նոր Զուղա, Տպ. Նոյն, 1975, էջ 101։

Հին եւ Նոր Անձնանուններ ւ Մեսրոպ Վրդ. Աշճեան։ Փողովրդական Մատենաշար թիւ 4։ Նոր Զուղա, Տպ. Նոյն, 1975, էջ 83։

Գոհաբանական Մաղթանք վասն Հանրապետութեան Ազգին Հայոց։ Նոր Զուղա, Տպ. ըստ Խախորդներուն, 1978, էջ 16։

Հայրենական (Քերթաւածներ) — Ներսէ Տէր Մեսրոպեան (Բալայեան)։ Նոր Զուղա, Տպ. ըստ Վերնոյն, 1978, էջ 208։

Թուրքիայի Հայասպանութեան եւ Հայաստանի Քաղաքական Ոլոչացման Քաղաքականութիւնը — Ասրուշանեան Մատենաշար «Հայ Դատախի, թիւ 3։ Թեհրան, Տպ. «Ալիք», 1975, էջ 44։

Երեք Օր — Արմէն Գէս (Վարդգէս Ֆրանգեան)։ Թեհրան, 1978, էջ 103։

Հողմ Հրոց — Վարանդր Ասք Ներբողական Եղիշէ Զարնցքին, իր ծննդեան 80ամեակի և մահաւան 40ամեակի տոթիւ։ Թեհրան, Տպ. Նայիրի, 1978, էջ 15։

Ափուտ Ասրամափի — Արմինէ Քուրքչեան։ Թեհրան, Տպ. Նայիրի, 1978, էջ 21։

Օսմանեան Բանակին մէջ 1914 Առաջին Համաշխարհային Պատերազմին Փախուստ Հայկական Բանակին մէջ — Մելիք-Շահ (Արմենակ Մելիքեան)։ Թեհրան, Տպ. «Ալիք», 1977, էջ 80։

Սրբոյ Պատարագի Խորհուրդ Հայաստանեայց Եկեղեցւոյ, ի Պէտա Հաւատացելոց (Հայերէն և Գաղղիքէն)։ Լիոն, Տպ. «Էմբրէսիօն Մատերն»։ 1977, էջ 83։

Քաղցրութիւն — Սամուէլ Պաղպալեան։ Փարիզ, 1982, էջ 320։

Փորձ Տարա-Դրութեան Մասին — Յ. Քիւրքճեան։ «Հայ Սփիւրք» Մատենաշար թիւ 1. (Հայերէն և Գաղղիքէրէն)։ Փարիզ, Տպ. «Եառաջ», 1978, էջ 287։

Դաշտանկար — Բիւզանդ Թօփտեան։ Փարիզ, 1976, էջ 50։

Իրանահայ Բանաստեղծներ — Կորիկ Պատմանեան (Կազմող)։ Հրատարակութիւն Հայ Արուեստի Զարգացման Միավիեան։ Փարիզ, 1976, էջ 60։

Եղեռնը — Լևոն Պորժիսեան Թատերգութիւն (1915ի Հայ Տարագրութիւնէն) Հինգ Արտուր, Փարիզ, 1974։ Տպ. Տօնիկեան, Պէյրութ, 1974, էջ 100։

Փորձ Հայրի Սիմ-Հատի-Գիւլ Գիւլաքաղարի Հայերու Պատմութիւնը (1890-1922) — Ստեփան Պատաւեան։ Փարիզ, 1978, էջ 28։

Փողովուրդ մը որ Զուղեց Մեռնիլ ... (Այն Սկ Օրերուն) — Մատուր Պէրպէրեան։ Փարիզ, Տպագրութիւն Տէր Յակոբեան, 1984, էջ 142։

Հայկական Հեռածայնի Ծեմբավկ Մոնիքալի եւ Օթիւառուայի Հայութեան (1984) և Հովհանոսութեամբ Ս. Յակով Հայյը. Առաքելական Եկեղեցւոյ: Մոնիքալ, Գանձատ, 1984, էջ 111 և 155.

Հարիւր Ութսունամեակ Հայ Պարքերական Մամուլի (1794-1974) և Վազգէն Այզունի: Հպանցիք Ակնարկ: Մոնիքալ, 1975, էջ 44:

Ինչ Մասց . . . Կրիդոր Մազմանեան (Մազ-Գիր): Թորենթ, 1983, էջ 162.
ա) Առաջերս Հայրինիրէն, թ) Հոգեպատում, գ) Մօրու (Մհնախօսութիւն) և Գրիդոր
Գ. Մազմանեան (Մազ-Գիր): Հուրիվուտ, Գալիքունիա, 1980, էջ 121.

Լեռներ Վիճերու մէջ (Քերթուածներ, 1968-1977) և Ջորիկ Մելքոնեան: Հոս Անձեւ-
լու, կ. Բրինթինկ, 1978, էջ 355:

Մրտի Մրմուններ - Գրիդոր Գազպիկեան: Յուշեր, Նամակներ և Յօդուածներ:
Հոս Անձեւլու, և սոր Օրս Տպարան, 1978, էջ 238:

Տարպիր մը ձամրան (Յուեւուածն) և Քէմախի Պատմութիւնը - Գրիդոր Պազտիկ-
եան, Հոս Անձեւլու, Գալիքունիա, 1984, էջ 416:

Զօրպար Անդրանիկ եւ Հայ Յեղափոխական Եարժումը - Անդրանիկ Զելիսկեան,
Հոս Անձեւլու, Տպարութիւն «Ապրիլ», 1984, էջ 745:

Վարդանանիք (Հայերէն և Անդիրէն): Ա. Վաչէ: «Անի» Հրատարակչառաւուն, Մատե-
նակար թիւ 1: Հոս Անձեւլու, Տպ. Ալբո, 1981, էջ 62:

Հայոց Պատմութիւն և Հրատարակութիւն Հիւս: Ամերիկայի Արևմտեան Թեմի Ազ-
գային Առաջնորդարանի: Ա. Գիրք՝ 71 էջ, Բ. Գիրք՝ 75 էջ, Գ. Գիրք՝ 113 էջ,
Կլինտէյլ, Ալբո Բրինթինկ Ընկ., 1984:

Կանթեղ - Հայերէն Լեզուի Դաստիրք - Հրատարակութիւն Հիւս: Ամերիկայի
Արևմտեան Թեմի Ազգային Առաջնորդարանի: Բ. Կարգ՝ 77 էջ, Գ. Կարգ՝ 77
էջ, Գ. Կարգ՝ 139 էջ, Ե. Կարգ՝ 162 էջ, Զ.-ի. Կարգ՝ 201 էջ: Կլինտէյլ, 1984:

Հայ Անունները եւ Անոնց Խմասոր - Գուրգէն Քնյ. Գումառեան: (Հայերէն և Ան-
գրիրէն): Հոս Անձեւլու, Գալիքունիա, 1977, էջ 167:

Մտքի Թափառումներ - Մանակ Յովիշաննէսեան: Զանազան Յօդուածներ ու Թերթու-
ներ Ազգային ու Հասարակական Կենսքի Շուրջ: Հոս Անձեւլու, 1981, էջ 409:

Հայոց Լեզուն և Արմէն Տօնոյեան: Անի» Հրատարակչառաւուն - Մատենակար թիւ 2:
Հոս Անձեւլու, Ապրիլ Տպարան, 1981, էջ 55:

Արցունք եւ Ժայիս - Առուշ Գրիդորնեան: Խմբութիւն և Հրատարակութիւնը Խրակա-
նացուց՝ Արմէն Տօնոյեան: Նիւ Եսրք, 1980, էջ 328. [էջ 27]

Զրուցող եւ Երգող Մաղիկներ + Անուշ Գրիդորնեան: Բներթուածներ, Ն. Եսրք, 1983,
Ճառագայթող Հոգիններ - Վարդան Քնյ. Տիւլկէրեան: Պաֆածոյ Մանրագէպքեր:
Հոս Անձեւլու, Գ. Բրինթինկ, 1975, էջ 101. [էջ 187]

Շողարձակ Խոհեր եւ Տիւլկաններ և Վարդան Քնյ. Տիւլկէրեան: Հոս Անձեւլու, 1978,
Դէպի Նոր Մարդու Աշխարհ - Յարութիւն Պէրպէրեան: Բանաստեղծութիւն: Հոս
Անձեւլու, Տպ. Էնար Օրսի, 1977, էջ 285:

Միրերգական Մատեան: Ծնորհնանի: Բանաստեղծութիւն: Հոս Անձեւլու, 1981, էջ 300:

Հայրինի Հայն - Գեղամ Յովուապեան: Բներթուածներ: Հոս Անձեւլու, 1977, էջ 68:

Ասմդ Ականակիտ - Գեղամ Գեղակ: Բներթուածներ: Հոս Անձեւլու, 1978, էջ 187:

Պակի Երգեր (Եւրոպական ճայնուգրութեամբ), Հայէւսորհնէք (Նշանառութիւն Արարու-
թիւն), Գանան և Ծէս Ս. Պակի Արարութիւն Հոյյը: Առաքելական Եկեղեց-
ւոյ (Հայերէն և Անդիրէն) - Թարգմանուած Անգլիերէնի ձեռամբ Մեսրոպ-

Վահան Մ. Վարք. Մէմբրէնակիտ Ն. Եսրք, Ս. Վարդան Տպարան, 1988, էջ 147:

50 Երգեր - Եանան Բ. Պէրպէրեան: Տ. Բ. Հ. Մ. Բ. Ալեք Մանուկեան Մշակութային
Ֆանա, Նիւ Եսրք, Տպ. Ս. Վարդան, 1983, էջ 224:

Լուսարաց (Dawn) - Տարկիրք Խոզ և Ալեք Փիլիպոս Ազգային Վարժարանի,
1976-77: (Հայերէն և Անդիրէն): Հոս Անձեւլու, 1980 և 1984, էջ 123 և 113:

- Եպիսկոպոսացում (1974 Մայոս. 29 ին) - Զքափարտութեամբ Անիրաւում (1975 Մայիս 1483) - Հմայեակ Եպօ. Խնդոյեան: Մայամի, Ֆլորիա, 1983, էջ 182 և 11:**
- Վահան Թէքիեան - Խանձրակ Ս. Վրդ. Ղազարեան: Ամերիկա: 1984, էջ 135:**
- Հաւարումն Մեկնութեան Թիրականի - Ցովհաննէս Երզնկացի (1230-1293 թթ.). Աշխատասիրութեամբ: Բանասիրական Գիտութիւնների Դոկտոր, Փրօֆ. Լեռն Գ. Խաչերեանի: Լոռ Անենէլը, Տպարան Ալիք (Կէխնտէյլ), 1983, էջ 388:**
- Հին Ծիշատակներ - Տքթ. Յարութիւն Թիրեագիան: Նիւ Եորք, 1978, էջ 111:**
- Դրացուցակ, Կրթական Ծրագիր, Աւուցման Օժանդակ Նիւթեր - Սիրվա Լ. Տէր Ստեփանեան: Հոյ Դպրոցներու Կրթական Կեդրոս: Հրամանաւ Տոն. Թարգումայ Արք. ի. Առաջնորդի Հայոց Եկեղեցոյ Ամերիկայի Արքեպիսկոպ Թիմի: (Հայերէն և Անգլերէն): Նիւ Եորք, Տպարան. Միքայէլ Քէհիայեան, 1984, էջ 9-1:**
- Մոմակալի Դասընթացք Հայաստանեայց Սուարիկան Եկեղեցւոյ (Ուսուցիչներու համար) - Հայկազուն Վրդ. Մելիքոնեան: (Հայերէն և Անգլերէն), Նիւ Եորք, Տպ. Ս. Վարդան, 1983, էջ 76. [1983, էջ 63]**
- Նշանատուրի Սրարողութիւն (Հայերէն և Անգլերէն): Նիւ Եորք, Տպ. Ս. Վարդան, Կիլիկիոյ Հայոց Թագաւորութիւր Իրենց Յպած Դրո Միերով (1198-1393) - Անուշաւան Ա. Էպէկեան (Հնագէտ): Հայերէն և Անգլերէն: Գէյրութ, 1973, էջ 127:**
- Լիբանանահայ Նկարչութիւնը Խնճութեան Տագնապի Լոյսին Տակ - Անդա Պարոււմեան - Տատոյեան: Հրատ. Մ. Տ. Կիլիկիոյ Կաթողիկոսութեան: Գէյրութ, Տպ. Տօնիկան, 1984, էջ 77 և Գունասիպ Վերարտազրութիւններ:**
- Վաթունամեակ - Սրբակ Յակոբ Վարժապետեան: Քերթուածներ (1940-1978). Գէյրութ, Տպարան Ալլաս, 1978, էջ 204. [1977, էջ 84]**
- Մարմին եւ Արիւն - Կարօ Արմէնեան: Բանաստեղծութիւն: Գէյրութ, Տպ. Սկան, Պատմուածքներ - Ռոբերտ Սարոյեան: Հայացուց Ցովհաննէս Շէօնէմէլեան: Գէյրութ, Տպ. Սկան, 1978, էջ 370. [1983, էջ 289]**
- Նոր Հայաստան, Նոր Հայր - Ասգանիկ Շառուուկեան: Գէյրութ, Տպ. Տօնիկան, Մշտադայար Ներշնչումներ Աւուցական Ապրումներէս - Սեղրաք Պատառյեան (Արա Չովեկան): Արձուկ էջեր և Քերթուածներ: Գէյրութ, Տպ. Սկան, 1973, էջ 265:**
- Արամ Հայկազ - Կեռնքն աւ Կարծը: Հրատ. Հայ Գրականութեան Բարեկամներու Միւթեան, Նիւ Եորք: Գէյրութ, Տպարան Ալլաս, 1962, էջ 85:**
- Դրագէտ Մախասիք Կենարն ու Գործը - Հրատ. Դրագէտ Մալիխասիք Յորելինական Կեդր. Յանձնախումբի: Գէյրութ, 1956, էջ 79:**
- Պատմութիւն Բալահովիտի Հնուց Մինչև Մեր Օրերը - Յարութիւն Ջախսուրհան: Գէյրութ, Տպ. Տօնիկան, 1974, էջ 596 + 7:**
- Մայք Շուցակ Հայերէն Զենագրաց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան - Անեւան Վրդ. Դանիէլէան (Կազմով): Հայկական Մատենաշար Գ. Կիւլպէնկեան Հիմնարկութեան: Անթիլիսա, Տպարան Կաթողիկոսուրանի, 1984, էջ 650:**
- Արեն Երկիր, Արեն Աղօթք - Արշաւեր Վրդ. Գաբրուէնեան: Անթիլիսա, Տպ. ըստ Խախորդին, 1984, էջ 79:**
- Ցայգալոյս (Արձակ էջեր) - Առուքն Զարդարեան: Հրատ. Ասթարձեան Գրական Մրցանակի, թիւ 2: Անթիլիսա, Տպ. ըստ Խախորդներան, 1977, էջ 447:**
- Ցիշատակի Ազեկոյւմ Տ. Զարարիք Կողովուանցի Քաջակարպ Պատրիարքին Հայոց Թուրքիոյ - Իր Ծննդեան 265-ամեակին առթիւ: Խսթանգուլ, 1984, էջ 22:**
- Գարնանային (Քերթուածներ) - Եղանակ Սիմքչեան: Խսթանգուլ, 1977, էջ 95:**
- Վաստակ - Խոպեր Հատաէնեան: Թատերախան Երեք Վարտագոյրով: Խսթանգուլ:**
- Տպուած Ալեք Մանուկեան Մշակութային Հիմնադրամի Ժախսուրհ, 1970, էջ 83:**
- Օրագրիս Ցամլիին էջերը - Հեղինակ՝ Խոյն: Խսթանգուլ, 1977, էջ 254:**
- Հայրենիք եւ Ծննդավայր - Կարօ Մէնք, Հրատարակութիւն «Աղաս Օր»:**
- Ցուլիս 1982, էջ 10:**

Համառօտ Պատմութիւն Խամկավար Ազատական Կուսակցութեան կազմութեան - Աւետիս Եափուճեան: Մատենաշար Հայ Ազգային Հիմնադրամի: Գահիրէ, Տպ. Ասկետառ, 1977, էջ 53:

Համառօտ Մատենազիսութիւն Սեծ Եղեռնի Մասին (Օտար Հեղինակներ) - Տիգրան Գէորգեան: «Ալբ» Օրաթերթ, 1980 Թուլիս 17-Օգոստ. 5:

Գիրք Դիւցազներգութեանց - Կոստան Զարեան: Բանաստեղծութիւն: Երուսաղէմ, Տպարան Սրբոց Յակոբեանց, 1978, էջ 277:

Եերանեաւը - Վահէ Վահեան: Երուսաղէմ, Տպ. բառ Նոխորդին, 1978, էջ 324: Ամէն Տեղ Հայ Կայ Վահրամ Մալիքան: Երուսաղէմ, Տպ. նոյն, 1977, էջ 359:

Հայկական Յախնապակիի Ծուցահանդէս - Կազմակերպութեամբ Հայ Երիտասարդաց Միութեան: (Հայերէն և Անգլիերէն): Երուսաղէմ, Հինգչարթի, 10 Մայիս 1984, Աւետ և Մարի Մանուկեան ժամանակակից հանդիսասրահին մէջ: Էջ 19:

Հայկական Հին և Նոր Զեւագործներու Ծուցահանդէս - Հայ Երիտ. Միութիւն, Երուսաղէմ (Հիմնադրութեան 47րդ տարեգարձին առթիւ): (Հայերէն և Անգլիերէն): Կայսերած նոյն վայրին մէջ, Հինգչարթի, 1 Նոյնմրի 1984 թ.:

Նկարազարդ Հայկական Զեւագիրներ Միիթարական Սիարանութեան ի Վիբննա - Հայրէ Բաւշաւազէն և Հերմաւու, աշխատակցութեամբ Եւս Յիմներանի: Համառօտ Գերմաներէն Բնագրէն Հայերէնի Թարգմանեց՝ Հ. Գ. Տէր-Պօղոսեան, Վիբննա, Միիթարեան Տպարան, 1978, էջ 45 + 80, 250 Տախտակներով:

Աստուածամայրը - Վահէ Մ. Վրդ. Խնատիոսեան: Երկրորդ Տպագրութիւն: Վենետիկ, Ս. Ղազար, 1977, էջ 39:

Դոստուակին, Դոլստոյը եւ Պարոյր Սեւեակը - Լ. Ցովհաննիսեան: Հայկական Հարցիր Հաստատաթիւն, Միւնիիս: Վենետիկ, Տպ. Թ. Լ. Ա., 1978, էջ 113:

Բանաստեղծութիւն - Գևորգ Կոստափրեանց: Վենետիկ, Ս. Ղազար, 1977, էջ 190:

Գոյապատճառը Կենանիս - Սիրել, Երդել, Սառայել - Սամուէլ Պագդալեան: Վենետիկ, Տպ. Ս. Ղազար, 1977, էջ 182:

Մատենա Փրկութեան - Մասուն Տիգրանի Վարդանեան: 1978, էջ 163:

Երեւանի Յորեիմանը - Ա. Վ. Խաչիկեան: Քաղաքի 2750 տմետկի Յորելինական Տարեգրութիւն: Երեւան, ՀՀայաստան Հրատարակություն, 1972, էջ 301:

Ուռենու Տակ (Վիպակ) - Մարգար Դութեան, Երեւան, Հայպիտուրատ, 1949, էջ 133:

Գառնի - Գ. (1949-1956) - Բարգէն Ն. Առաքիլեան և Գրիգոր Հ. Կարախանեան: Պեղումների Արդիւնքները (Միջին Դարեր): Հայկական ՍՍԻ Գիտ. Ակադեմիա, Հնագիտութեան և Ազգութեան ինստիտուտ, Հնագիտական Պեղումներ Հայաստանում - Թիւ 10: Երեւան, Հայկ. ՍՍԻ ԳԱ Հրատ., 1962, էջ 122:

Հայաստանի Վրացերէն Արձանազրութիւնները - Պարոյր Մ. Մուրտզեան: Աղրիւրագիտական Բնույթիւն: Երեւանի Գետ. Համալսարանի Հրատ.: 1977, էջ 362:

Գառնիի Յունարէն Արձանազրութիւններ եւ Գառնիի Հնիթանոսական Տաճարի Կառուցման ֆամանակը - Ակադ. Յակոբ Մանուկյան: Արձանին Երեւանի Գետական Համալսարան, 1946, էջ 59:

Ճանապարհային Երթեւեկութեան Կանոններ - Վ. Հ. Օհանեան (Խմբագիր), Թարգմանեց՝ Հ. Խ. Զարացպանեան: Երեւան, ՀՀայաստան Հրատ., 1976, էջ 82:

Հայերէն Զեւագրերի Ժի. Դարի Յիշատակներ (1621-1640 թթ.) - Հատոր Բ. - Վազգէն Յակոբեան և Աշոա Յովհաննիսեան (Կազմողներ): Հայկ. ՍՍՀ Գիտ. Ակադեմիա, Պատմութեան ինստիտուտ, 1978, էջ 940:

Հին եւ Միինադարեան Հայ Թրէական իրաւունք (Առանձին Յանցագործութիւններ) - Արշակ Թ. Թովմասեան: Երեւանի Պետական Համալսարան: 1977, էջ 468:

Սոլիֆեղիս - Սաֆիա Սամուէլեան և Սահեգիս: Երեւան, 1977, էջ 94:

(Հարաւնակելի)

ՄԱՄՈՒՆԻ ՏԱԿ ԵՆ ԵՒ ՇՈՒՑՈՎ ԼՈՅԾ ԿԸ ՏԵՄՆԵՆ Ս. ԱԹՈԽՈՅՍ ՏՊԱՐԱՆՔՆ
ԴԱՐՁԱՏԻԳ (ՕՖՖԵԹ) ՏՊԱԴՐՈՒԹԵԱՄԲ

**ՄԱՅՐ ՑՈՒՑԱԿ ԶԵԴԱԳՐՈՅ ՄՐԲՈՅ ՑԱԿՈԲԵԱՆՑ
(Ժ. ՀԱ.ՏՈՐ)**

Կազմեց՝ ՆՈՐԱՑՐ ԱՐՔ. ՊՈՂԱՐԵԱՆ

**Ժ Ա. Մ Ա. Գ Ի Ր Փ
(ԳՐՊԱՆԻ)**

Ը. Տպագրութիւն — Էջ՝ 672

**Տ Ա. Ղ Ա. Ր Ա. Ն
Ե. Տպագրութիւն — Էջ՝ 383**

**ԸՆԹԱՑՔ Ի ԳՐՈՅ ԲԱՐԲԱՌ
ԵՂԻՇԵ ՊԱՏՐԻԱՐՔ ԴՈՒՐԵԱՆ**

(Ա. ՏԱՐԻ)

ԺԱ. Տպագրութիւն — Էջ՝ 100

**Ա.Ի Ա.ՐՈՂ.ՈՒԹԻՒՆ Ս. ՊԱՏԱՐԱԳԻ
Գ. Տպագրութիւն — Էջ՝ 196**

ՑՈՒՑԱԿ ԵՒ ՑԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ Գ. ԿԻՒՂԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ
ՀԱՅԵՐԵՆ ՀՆԱՏԻՊ ԳԻՐՔԵՐՈՒԻ
(1512 — 1800)

Կազմեց՝ ԱՐԱՅ ԳԱԼՈՅՃԵԱՆ

Վերջաւորութեան Յաւելուած՝ Հայ Տպագրիշներու, Մեկենասներու, Մելանահարներու,
Մբագրիշներու Յանկով եւ Ընտանեկան Շառով
մօս 450 Էջ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՓՈԽԱՅՆ ԽՄՐԱՎՐՈՎԱՆԱԴԻ

— Կաթոլիկոսը Հայց. Ծկեղեցւոյ

ԹՈՒԳՈՄ ՊԱՏՐԻԱՐՔ

130

ԿՐՈՆԱԿԱՆ

— Շեմպաղութիւն ամենեցունք

ԹՈՒԲԵՆ Վ.ՐԴ. ՅՈՒԱԿԻՄԵՍԻՆ

139

— Խօսիչի ոյք

ԳԵՐՈՎ Ս. ՃԻՆԻՎԻԶԵՍԻՆ

140

— Աւրախ ըլլալ

» » »

141

ԱՍԽՈՒԱԽԱՐԱՄԱՆԱՅԻՆ

— Տեսական ասուածաբանւրիւն

ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔԵՊՈ. ՕՐՄԱՆԻԱՆ

142

ԲԱԽԱՍՑԵՂՆԱՅԱԿԱՆ

— Զայլ Հարութիւն ռեզիստրարիւնը

ԹԵՂԻ. Մ. ՄԱՆՈՒԿԻԵԱՆ

146

— Սուրբ Յակոբ

ՌԵՆԱԹՅՈ ՄԵՆԱԶՅԻ

150

— Ամբարում

Գ. ՃԱՐՏԱՐ

151

— Խուսաղեմ վիրուս

ՆԱԶԱՐԵԹ Գ. ՄԱԳԻՏԱՐԵԱՆ

152

Տիրամօր ասրիբ Փրկչին ծննդեան աօեն

Գ.

152

ՀԱՅԱԿԱՆ Վ.ԱՆԴԵՐ

— Ա. Յակոբեանց Վանք, Խուսաղեմ

Ն. ԱՐԲ. ԽՈՎԱԿՈՒՆ

153

ՊԱՅՄԱՆ

— Մատուցու պրամագրաւրիւն

ՏԻԳԻԱՆ Ա. ԳԻՐԻՇԵԱՆ

157

— Ա. Նոմն Խանուց Սեբաստիոյ

Ն. ԱՐԲ. ԽՈՎԱԿՈՒՆ

161

ՊԱՆԱՍԻՐՈՎԱՆԱՅԻՆ

— Ի գերեզման ասուածընկալ

ՀԵՅ. Ա. ՄՐՁՈՒՆԻ

163

ՀՐՈՋԵԱ ԱԽԱՊԵԱՅԻ Խոմակներից Վիճենայի

Մայրաւեանենեին ՀԵՅ. ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՒԱԿԻԵԱՆ

166

ՀԱՅՈԱԾ Եւ բաղդատական ակնարկ մեր Եւ

Բայր Ելեղեցինեան Ֆրանցոյցեան վրայ Գ. Ճ.

171

ԱԽՈՒԱՑՄՈՒՐՈՒՐԻ Հայունաց

ՎԱՀԱՆ ԲԺԵԿԻԱՆ

176

ԳՐԱԽՈՍԽԱԿԱՆ

— Ասեփանո Դասեցի

ԽՈՎԱԿՈՒՆ

180

— «Դեմքեր» բռնց հիջ գիմ դու դիմ եկայք Գ. ՃԱՐՏԱՐ

181

ԹԱՎԱՐ ՏԱՐ ԱՌԱՋ

— Գուշեան Գուշուրիի անիւններուն փոխադրուրիւնը

183

— Մահ Կառաօքես Մեղոննեսի

183

— Ա. Հենոս յազեաց Ելեղեցոյ բաշայագումը

183

Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԵՆ

— Ելեղեցական-Քեմական

184

— Գուսօնական

186

Յ ան՝ Կյալպետիւան Մասենադարաւնի կողմէ առոցուած գրեառ

18